


Приемная комната А.В.

Улица 45 км 6 этаж
офис 611



ԱՐԱԲԿԻՒԹ

ԵՒ

ՃՐՁԱԿԱՅԻ ԳԻՒՂԵՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆ - ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԴՕՏ

ՏԵՍՈՒԹԻՒՆ

Պատրաստեց՝

Ռ. Ա. ԲՈԽՏԻԿԵԱՆ

ՏՊ. „ՔԱՂԱՔԻՆ”
Հ. ՅԱԿՈԲԵԱՆ

ՊԵՏՈՒԹ
1934

Printed in Syria

ԱՐԱԲԿԱՆԻ

ԵՒ

ՃՐՁԱԿԱՑԻ ԳԻՒՂԵՐԸ



ՊԱՏՄԱԿԱՆ - ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԴՈՏ:

ՏԵՍՈՒԹԻՒՆ

Պատրաստեց՝

Ա. Ա. ԲՈԽՍԻԿԵԱՆ

Տպ. „ՎԱՀԱԳՆ”
Հ. ՅԱԿՈԲԵԱՆ

ԹԵՐՈՒԻԹՅՈՒՆ
1934

Printed in Syria



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՄ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՀԱ-ԱՐՄ. ՀՀՊ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՄ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ^(*)

- 1.— E. RECLUS.— *Géographie Universelle, Tome IX.*
- 2.— KÉVORK ARSLAN.— *Etudes Historiques sur le peuple Arménien, Paris 1928.*
- 3.— J. LAURENT.— *l'Arménie, entre Byzance et l'Islam, depuis la conquête Arabe jusqu'en 886.*
- 4.— VITAL CUINET.— *La Turquie d'Asie, géographie Administrative, Tome deuxième, 1891.*
- 5.— *The Missionary Herald, for the year 1853, Boston.*
- 6.— *The Missionary Herald, for the year 1854, Boston.*
- 7.— Dr. F. NANSEN.— *Armenia and Near East.*
- 8.— H. F. B. LYNCH.— *Armenia — Travels and studies, vol. II.*
- 9.— VISCOUNT BRYCE.— *The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16, London 1916.*
- 10.— Հ. Ս. ԷՓՐԻԿԵԱՆ. — *Բնաշխարհիկ Բառարան, 1903:*
- 11.— Հ. ՄԻՔԱՅԻԼ ԶԱՄՉԵԱՆ. — *Պատմութիւն Հայոց, հատոր Բ.*

(*) Հսու պարտ կ'զգանել մեր խորին ընորհակալութիւնը յայտնելու Պէյրութի ֆրանսական (Ահն Փօքէն) Համալսարանի Մատենադարանին Տեսչութեան, մանաւանդ նոյն հաստատութեան հայագիտութեան վրան. Հ.

- 12.— Յ. Կ. ՃԱՆԻԿԵԱՆ. — ՀՆՈՒԹԻՒՆՔ ԱԿՆԱՅ, ԹԻՖԼԻՍ 1895:
- 13.— Մ. ՏԵՐՊԵՏԻԿԵԱՆ. — ԽԱՂԱՄԸ Եւ Հայերը, «Հայրենիք» ամսագիր, թիւ 3, 1933:
- 14.— Գ. Վ. ՄՐՈՒԱՆԶԵԱՆՅ. — Թորոս Աղբար, Հայաստանի ճամբորդ, Ա. մաս, Պոլիս 1879:
- 15.— Մ. Ս. ԴԱՒԻԹ ՊԵԿ. — Արարկիրի Գաւառապարբերություն:
- 16.— ԼԻՆՉ ԹԱՐԳՄ. ԼԱՐԵՆՅ. — Հայաստան:
- 17.— ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ. — Ա. տարի 1925
- 18.— ՅՈՎՀԱՆՆԵԼՅ Ս. ՄԱԹԿԵԱՆ. — Մուշեղ և Կառլենիկէ, 1875:
- 19.— ԱՆԶՐԴԻ Եւ ՇՐՋԱԿԱՅ ԳԻՒՂԵՐՈՒ ՈՃՐԱ- ԳՈՐԾՆԵՐՈՒ Արարքները 1915-18, Պօսթոն:
- 20.— ՅՈՎՀ. Գ. ՊԱՊԻՍԵԱՆ. — Աշխարհագրու- թիւն Հայաստանի, 1933 Փարիզ:
- 21.— ՕՍԿԱՐ ՍԱՖՐՈԹ ԹԱՐԳՄ. Թ'ԱՐԳՈՒ. — Փա- ռանձնեմ:

Յովհաննես Մըրբեանին, որուն ցուցմունքները մեծա- պես օգնեցին ու դիւրացուցին մեր աշխատանքը:
Նաեւ զերմ ընորհակալուրիւն կը յայտնենք ծանօք բանասէր՝ Պ. Նիկոլ Աղբալեանին, որուն բաջալերական խօսքերուն ընորհիւ համարձակուրիւն ունեցանք հան- րուրեան ներկայացնելու մեր սոյն համեստ աշխատու- թիւնը: Ս. Բ.



Mr. George ^{is} from 8

— այս մայս ոչ ծառնի — բլուրպատճ ու արձուա ոչ ու
ամ միան աշխատ թե՝ **ՔԵԶԻ** հմայ մուռ
ըստ ուստա կը ապրանք ու առաջանակ արա սովոր իլլի
մասմնի — ցըրասպատ ապրանք ու ամենդ մասմայութեարքա:

ՔԵԶԻ ՄԵծ Մայր, ենզի կը ձօնիմ իմ առաջին երկը,
որպիսզի ապրիս հայրենակիցներուդ մէջ ինչպէս դուն
զիս ապրեցուցիր: Տակաւին կը յիշեմ, զարհուրանքի օ-
րերը իրենց ամբողջ գժուային պատկերներով, կը յիշեմ
ՄԵծ Մայր, Մալարիոյ մօս՝ Ֆրենիլերը՝ ցեղիդ սպանդա-
նոցը... Հակառակ քու ուրսուն տարիներու բեռին զիս
տալիեցիր Արաբկիրէն մինչեւ Մալարիա, մինչեւ Ֆրենի-
լեր ամբողջ երեք ամիս խալելով, ուր Մահն ու Մարդը
դէմ դիմաց, մեկտեղ զտանք: Մանկուրեան օրերու յիշու-
դուրեանս մէջ դեռ քարտ է այն օրը, կարծես երեկ եղած
ըլլար, երբ ոնրազործ զազանները՝ մարդակերազ զազրա-
կաններուն մէջ ինկած արական կը փնտուիին, երեխայ
արականները, որովհետեւ տարեցները մեզմէ քիչ մ'անդին
հարայրի մը մէջ, զիսատուած կը բնանային իրենց յա-
կիտենական քունը շաբարէ մը ի վեր: Ես ալ արական
էի հազիւ հինգ տարեկան ու դատապարտուած մահուան
... Բայց դո՛ւն, բազակորով էննէս, դո՛ւն զիս եղանցիդ
տակ առիր, չի շարժեցար հակառակ քիկունքիդ սա-
ցած հարուածներուն ու զիս ազատեցիր այն սուխններէն
որոնց վրայ կը նօնէին անմեղ մանուկներ. կ'զգայի քէ
կուլայիր սրտիդ գաւէն՝ ի տես այդ տեսարաններուն եւ
մարմնիդ ցաւէն որ կրեցի՛ր ինձի համար, փրկելու
տասնեակ բռններէդ գէր մէկը, ՄԵծ Մայր: Այդ օր-
ենք սկսեալ քու երկարեայ կազմդ խախտեցաւ եւ աւեան
առաւօս մըն ալ, Մալարիոյ մէջ, տան մը զետնայտկ,
խոնաւ մէկ անկիւնը երբ աշենք բացի ու սովորական
կանչովս ենզի կանչեցի.—

— Էննէ՛, էննէ՛: Այդ կանչս անպատասխան մնաց:
Ես չի տեսայ քու այնքա՞ն անուշ ծալիսդ: Դալիանար դէմ-

Ա. ՐԱԲԿԻ Ը

ԵՒ

ՇՐՋԱԿԱՅԻ ԳԻՒՂԵՐԸ

ԳԼՈՒԽ I

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ա. ԱՆԴԻ ՔԱՂԱՔ

Արդի Արարկիր քաղաքի մասին խօսելէ առաջ,
հարկ է անդրագառնալ, իրմէ երեք քիլոմետր գէպի
հիւսիս—արևմուտք գտնուող քաղաքին՝ զոր հայերը
Անդի—Քաղաք, թուրքերը կսկի Շեհիր իսկ շրջակայքի
գիւղացիները կսկի Արարկեր (*). Կը կոչեն:

Այս պատմական քաղաքին հիմնաւորումին և ան-
ուան յորջորջումին մասին ստորև կը ներկայացնենք թէ
ժողովուրդին և թէ կարգ մը պատմագիրներու
կարծիքները:

Ոմանք կ'ըսեն, եւ ընդունուած ձեւն է, որ այդ ա-
նունը մնացած է այն ժամանակէն երբ արաբները Փոքր
Ասլա արշաւած ատեննին, հոն, Արարկիրի պարիսպ-

(*) Պեսֆ չէ շփորել կսկի Արաբկերը, կսկեր Արաբ-
կերին նիև որը զուտ քիչ կական գիւղ մըն է Արաբկիրի
ենթակայ:

ներուն առջեւ բուռն կոիւ մը մղելէ ետք կը հրամացին՝ Արաք—կիր (Արաք—մտիր):

«Արեւմտեան սարահարթին վրայ կը գտնուի, Արաքիր մեծ քաղաքը՝ «Արաբական նուաճում»— Conquête Arabe »ը Մուհէմմէտի հայրենակիցներուն լեզուին և ամբողջ Անատոլուի մէջ այդպէս կ'անուանեն: Այս քաղաքը գրաւած է, ձորի մը խորը որ կը գըտնուի «հին քաղաք»ին կամ էսկի Շէհիրին հարաւային կողմը, երեք քիլոմէթր հեռուն եւ շրջապատուած է սև ապառաժուտ զառ ի վերներուվ» (Géographie universelle page 371):

Ուրիշներու կարծիքով, պէտք է ըսել թէ երբ հայերը Անիէն գաղթելով դէպի արեւմուտք չուեր են, երկար պրատումներէ ետք յարմար վայրի մը համար, հասեր են Ակն քաղաքի շրջանները ուր առատ ջուրի ակ գտնելով մէկ մասը այդտեղ հաստատուեր է վայրը յորջորջելով Ակն (*): Իսկ մնացած հասուածքը աւելի հարաւ—արեւմուտք քալելով հասեր է գետի մը եղերքը ուր իջեւանած է Առ Ափն Գես (**): անուաննելով վայրը:

(*) «Քաղաքիս Ակն անուան ստովաճութիւնը հետաքրքրական է, եւ նետեւեալ կերպով կ'աւանդուի: Անիի կործանումն վերջ, բնակչաց հարուս եւ կարեւոր մեկ մասը նոր հայրեննաց մը ի խնդիր ելած, կուզայ կը հասնի Ակնայ ձորը, Անի ամրոցին նեղ կապաննեն անցնելով, եւ պատահելով այս ձորին մէջ լեռնեն նոսող առա օրոյ մը, կը ցանկայ գտնել ակն, եւ երբ յաջողի, կը նիմնէ անդ բաղաքը, որ օրոյն ական անուամբ կը կոչուի Ակն»: (Բնաշխարհիկ Բառարան, էջ 80):

(**) Կայ նաեւ ուրիտ կարծիք մը ժողովուր-

Այս անունը ժամանակի ընթացքին փոխուելով եւ դեր է Արաբկիր կամ Արաբկը ինչպէս ոմանք տաշկաւին կը գրեն, մանաւանդ հայ թէ թուրք կ'արտասանեն վերջին ձեւով քան թէ առաջին:

Սակայն ըստ պատմութեան, երբ Աէնեքէրիմ կը գաղթէ իր հետ տանելով «զորդիս և զեղքօր որդիս իւր և զազգայինս, և զամ ազատազունդ զօրմն, և զումիկս, և զրեթէ զերրորդ մասն հին՝ իրը չորս հարիւր հազար ոգիս՝ հանգերձ արխիւք իւրեանց, եկն ի սեբաստիա և բնակեցաւ անդ յամի տիառն 1022»։ Շարունակելով պատմիլ ի մէջ այլոց կ'ըսէ, — «Շինեցին և ոմանք յիշխանաց նոր քանի մը քաղաքս, որս և զքաղաքն ակնայ առ եփրատու և զարաբկիր և զայլս»։ (Պատմութիւն Հայոց, Բ. հատոր էջ 903):

«Կը կարծուի թէ սոյն գաղթականաց մէջ գտնուած են Բենիկ, Մուշեղ և Աշոտ անուամբ իշխաններ, որք զիւղեր շինած հաստատուած են, որք իրենց անուամբ կոչուած են Բենկայ կամ Բինկան, Մուշեղկայ կամ Մուշեղկան և Աշոտկայ (սոյն վերջինը կը վերաբերի Արաբկիրի որ թրքաբնակ է)» (Հնութիւնք Ակնայ, էջ 12)։ Այս կարգին պէտք է յիշել նաև Աշոտկայէն դէպի Արաբկիր, Ոսկի Գետակին ասիին վրայ գտնուող թըրքաբնակ դիւզին՝ Թարխանիկ — Տիրանիկ անունը, որուն վերեւ, Փիլառոս Առաքէլ ուխտատեղիին դէմը կը կանգնի կէս փլատակ բերդը։

«Վասպուրականի Աէնեքէրիմը, անկարող իր զըրացի միւսլիմաններուն դէմ դնելու, սարսափած մասնաւանդ թուրքերու երեւումէն, կայսեր կ'առաջարկէր 1022ին, թողուլ իր թագաւորութիւնը Բիւզանդացւոց (Յունաց), որոնք պիտի կարենային զայն պաշտպանել

դին եով, այն և թէ, Արաբկիրի դիրքը, բնուրիւնը նկարագեղ ըլլալուն ըսեր են՝ առ արք կեր — Արաբկեր։

Վաւիթը փարթամ նուէրներով, կարգազրելու համար իր երկրին փոխանցումը։ Այս տիրապետութեան փոխարէն կայսրը հաւանեցաւ տալ իրեն, աւելի խաղաղ հողամաս մը՝ Սեբաստիոյ շրջանը որ կից է փոքր Հայաստանի սահմանին, նաև տալ իրեն պատրիկ մագիստրոս և Միջազետքի դուքս տիտղոսները։ Կայսեր պատուիրակները եկան տէր եղան Վասպուրականին (1022), և Սէնեքէրիմ գնաց հաստատուեցաւ Սեբաստիա իր գաւակներով։ Դաւիթ, Աղամ, Ապուսան և Կոստանդին իր հետ տանելով նաև պալատականները և քառասուն հազար գաղթականներ ըստ ժամանակագիրներու։ Այս նոր տիրապետութեանը մէջ Սեբաստիայէն զատ կային նաև Տիվրիկէ և Արաբկիր քաղաքները։ (Etudes Historiques sur le peuple Arménien, page 322):

«Արաբկիր մշակուած գաշտի մը վրայ վաճառաշահ քաղաք մըն է, զոր Յունաց Վասիլ կայսրը Սեբաստիա քաղաքին հետ միասին տուաւ Սէնեքէրիմ թագաւորին, որուն իշխանները նորոգեցին ու մեծցուցին զայն»։ (Աշխարհազրութիւն Հայաստանի, էջ 33):

Ուրեմն, Սէնեքէրիմի գաղթէն առաջ, Արաբկիր քաղաքը գոյութիւն ունէր, վերոգրեալ երկու հատուածներէն զատ հետեւեալներն ալ նոյնը կը հաստատեն։ Կ'ընդունինք սակայն որ քաղաքին բնակչութիւնը մեծապէս շատցեր է Սէնեքէրիմի գաղթին առթիւ։ Եւ ոչ միայն քաղաքին մէջ բնակութիւն հաստատեր են գաղթողները այլ և Աշոտկայէն դէպի հարաւարեւելք Ոսկի Գետակին ափերուն վրայ տարածուեր են։ Այդ մասերուն՝ Ոսկեգետակին և Անկօյի գետին հովիտներուն և լեռներու լանջքերուն՝ կառուցուած բերգերն ու ամրոցները Սէնեքէրիմի իշխաններուն գոր-

ծերն են:

«Պաւղիկեանք կը զօրանային, մինչ Բիւզանդիոն-
զանոնք մահուան կը դատապարտէր: Այս Պաւղիկեան-
ները արաբներէն օգնութիւն խնդրեցին Բիւզանդիո-
նին դէմ կռուելու և անոնց շնորհիւ հաստատուեցան
Արգէոս (Էրճաս) լերան մօտերը երեք քաղաքներու
մէջ՝ Տիվրիկ (Տիվրիկիա), Արարկիր և Կիւրին:

«Արաբները այս տեղական ուժերու շնորհիւ էր
որ 858ին մինչեւ Պոլսոյ դէմերը հասան»: (Իսլամը և
Հայերը, էջ 107):

«Պաղիլ Կայսրը, 871—873, երեք յաջորդական
պատերազմներով եռապատիկ արդիւնք ստացաւ նախ
խորտակեց Պաւղիկեաններու զօրութիւնը որոնց մեծը
սպաննեց, քաղաքները կործանեց և ժողովուրդին մեծ
մասը տարտղնեց: Յետոյ Ապարային տիրանալով գր-
րաւեց՝ Սերաստիս — Տիվրիկի տանող ճամբան որ
Թօքմա Սուլի ձախէն հարկատու, Պալըզլու Սուլի ձու-
րին մէջ կը դանուի. Տիվրիկը խորտակելով, զրաւեց
Սերաստիայէն դէպի հիւսիսային Եփրատ տանող ճամ-
բան որ Զալթա Զայի ձորէն կ'անցնի»: Վերջապէս
կ'աւելցնէ. — «Ամբողջապէս կղզիացուց Մալաթիան-
անոր առջեւ դոցելով բոլոր հազորդակցութիւնները՝
արեւմուտքէն և հարաւէն գրաւելով Զափեթրան՝ Սուլ-
թան Սուլի հովիտին մէջ ու Սամիսատը Եփրատի վրայ,
արեւելքէն հաստատուելով Մալաթիոյ դիմաց Եփրատի
ձախ ափունքը, իսկ հիւսիսէն խորտակելով ամրոցնե-
րը սրգի քաղաքներուն՝ Արկօվանի(*) և Արարկիրի»:
(*L'Arménie, entre Byzance et l'Islam etc. page 256-257.*)

(*) Արկօվան.— Այժմեալ Արդաւուն գիւղաքաղաքն
է որուն քնակչութիւնը դզըլպաւ ֆիւերէ կը բաղկանայ:

Լօրան, իր լ'Արմէնի զրքին մէջ, ուրկէ առեր ենք
միրոգրեալ տողերը, անոր նիւթերու ցանկին ներքեւ
Արաբկիր անունը սապէս կը զրէ. — Arabrakenoi-
Araugaca- Arabkir, իսկ զրքին մէջ գետեղուած քար-
տէսին վրայ Արաբկիրի տեղ Արագած անունը զըր-
ուած է: Արդեօք այդ անուններու յեղաշրջումէ՞ն յա-
ռաջ եկած է Արաբկիր անունը:

Ինչ որ ալ եղած ըլլայ անունն ու պատմութիւնը
այդ «հին քաղաք»ին, ան գեռ կ'ապրի դարերու հետ
իր խոր վիճերով որոնց գագաթէն երբ մարդ վար նայի
գլխու պառյա կ'ունենայ և անոնց ներքեւ կը տեսնէ,
կանաչութիւն մը խիտ, պատղատու և անպատող ծառե-
րու զոր կը ծածկէ տուներն ու գետը խելար որ առիւ-
ծի պէս մոնչելով, դարեր չարունակ կը վազէ իր եզեր-
քին կ'անգնած հաստաբուն թմփիներուն և սոսիներուն
արմատները լզելով: Քաղաքին արեւելքը, գետափին,
լեռնալանջին վրայ տակաւին այսօր իսկ կանգուն կը
մնայ երեք յարկանի բերդը իր կլոր, հսկայ զանգուա-
ծով, աղեղարձակման և լուսամուտի բացուածքներով:

Յայտնի չէ թէ թուրքերը ո՛ր թուականներուն
մուտք գործեր են այդ քաղաքէն ներս, ամենայն դէպս
այդ շատ վերջերս ըլլալու է, որովհետեւ Արաբկիր
ունէր իր իշխանները որոնք կը կառավարէին քաղաքն
ու շրջակայքը: Նոյնիսկ Ենիշերիները որոնք Անատո-
լուի շատ մը մասերուն մէջ աւեր, սարսափ կը ձգէին,
չ'էին համարձակեր Արաբկիրի սահմաններէն անցնիլ:
Բայց, դժբախտաբար, յետոյ իշխանները թուլցեր են
ու ոչ միայն Ենիշէրիները այլ թուրք ժողովուրդն ալ

Արդաւունի մօս Ղարանիւք (սեւ բերդակ), մի քանի տուներէ
բաղկացած գիւղակին վերեւ բլուր մը կայ որուն համար
կ'ըսուի քէ ծամանակին բերդ և եղեր: Ս. Բ.

քաղաք մտեր ու հայոց կողքին իրենց բնակութիւնները հաստատեր են:

Ժողովուրդը կը խտանայ սահմանափակ հողամասի մը վրայ և ահա, երկու հակառակորդ մարմիններ՝ հայն ու թուրքը առէն ժամ ու վայրկեան կը կոռւին, ծեծը պակաս չ'ըլլար, երբեմն ալ շատ լուրջ հանգամանքներ ստանալով պարզ գէպք մը: Հայերը դըզուած այս անախորժ զրացիներէն կը քաշուին իրենց պաղերն ու պարտէզները զորս կը գտնուէին արզի Արարկիր քաղաքի հողերուն վրայ: Այս տեղափոխութիւնը սակայն մէկէն տեղի չ'ունենար այլ հետզհետէ մինչեւ որ հայերը բոլորովին կը լքեն իրենց տուները, եկեղեցին (անյայտ տեղն իսկ), ու գերեզմանատունը ուր մինչեւ այս օրերուն կը տեսնուին գեռ երկու շիրիմներ որոնք գետնին հաւասար եղած են և որ կը թաղուին, կը կորսուին իրենց տէրերուն ճամբով:

Չենք գիտեր թէ հայերը ձիշտ ո՛ր թուին բոլորովին լքեր են Անդի Քաղաքը, ենթազբական թուականները 125—150 տարիներու միջեւ կը տարութերին:

Հայերու տեղափոխումով, հայոց երբեմնի պատմական Անդի Քաղաքը կը մնայ թուրքերուն որոնք անծանօթ և անընդունակ մանուսայագործութեան և այլ ձարտարարուեստներու մեծ մասը կը շարունակէ դրազիլ պարտիզանութեամբ իսկ ուրիշ մաս մըն ալ կը բազի նսկարավաճառութեամբ նոր Քաղաքին մէջ:

Անդի Քաղաքին պարտէզներէն նոր Քաղաք կուգան պտուղները որոնցմէ նշանաւոր են՝ ընկոյզը, կեռասը, բալն ու թութը որմէ կը պատրաստեն Անդի Քաղաքի համբաւաւոր թութէ պաստեխը:

Բ. ՆՈՐ ՔԱՂԱՔ

Արդի Արաբկիր քաղաքը որ իր անունը անկատկած ստացեր է, Անդի Քաղաքէն կը գտնուի, Անդի Տաւրոսի ստորոտը, գեղեցիկ ու բարձր զիրքով, Եփրատի արեւմտեան կողմը, քսան և հինգ քիլոմէթր հեռու անոր հակատուներէն մէկուն վրայ:

Արաբկիր կը տարածուի մահիկաձեւ ձորահովիտի մը կորութեամբ, կեղրոնը աւելի լայննալով իսկ արեւելեան մասը գարձեալ նեղնալով մինչեւ Պէրէնկէն: Քաղաքը կը բաժնուի երկու պլխաւոր մասերու որոնց մէջտեղէն գետ մը ճեղքելով կ'անցնի: Այս գետը տարուան երեք եղանակներուն գրեթէ անանցանելի, առատ ջուր ունի, միայն ամառն է որ կը նուազի ցամքելու աստիճան: Իսկ գարնան շատ հեղ կը յորզի, սկզբուած կը բերէ: Արաբկիրցին սէլի տարին շատ լաւ չի նկատեր: Սէլը կ'աւէլէ ամէն ինչ — տուներ կը քանդէ, պարտէզներ կ'աւրէ, ծառեր արմատախիլ կ'ընէ, հօտեր կը քշէ ու շատ անդամ ալ մարդկային զոհեր կը խլէ, կը տանի՝ Խօզլուղ և անկէ ալ Եփրատ:

Անդի Քաղաքի հայերը տեղափոխուելով, նախ կը համախմբուին Ս. Աստուածածին տաճարին շուրջ որ այն օրերուն վանք է եղեր:

Երբ գաղթողներուն թիւը կ'ստուարանայ, գետին երկու ափերուն վրայ, պարտէզներուն կից, տուները ամիիթատրոնի նստարաններուն նման կը բարձրաւնան:

Այս տեղափոխումէն անմասն չ'են մնար նաեւ թուրքերը, հետզհետէ անոնք ալ իրենց բնակարանները կը շինեն Արաբկիրի շուրջ որովհետեւ կեղրոն վայրերը հայերէ գրաւուած էին:

Երբ քաղաքը կ'ընդարձակուի հայերը կ'սկսին շիւնել և կեղեցիներ, գպրոցներ, գետին վրայ կամուրջներ, ջրաղացքներ ու բազնիք:

Արդէն քաղաքին կեղռոնը, բարձրավանդակի մը վրայ, հայերը տեղափոխուելէն առաջ, ինչպէս ըսինք, դոյութիւն ունէր վանք մը — Մայր Եկեղեցին, Ս. Աստուածածնայ նուիրուած որը հոյակապ է, ընդարձակ և քար ու կիր: Եկեղեցին կից են աղայօց և աղջկանց վարժարանները որոնց մէջտեղ կը կանգնի, առաջնորդարանի գեղեցիկ շենքը, գերեզմանոցին յանդիման, ձենողկուզակի գալար: ոլորուն ոստերով զարգարուած:

Միւս եկեղեցիները կը գտնուին՝ Ս. Յակոբ Քէշիւէրի թաղը, Ս. Գէորգ համանուն թաղը, Ս. Լուսաւորիչ Շահրողի կամ Սրա Կեավուրի թաղը:

Քաղաքին հայ լուսաւորչականները «ունին» 10 վարժարան, մէկն ուսումնարան է Ս. Թարգմանչաց (*) վարժարանն է Զարուհեան անուամբ, միւսները միջին կարգի վարժարաններ են, որոնց մէջ սակաւաթիւ աղջիկներ ալ կան: Պատճառը այսքան վարժարան ունենալնուն թաղերուն մէկ մէկէ հեռու լինելն է, բայց ընդհանուրն ալ մէկ ուսումնական խորհրդոյ հսկողութեան տակ են: Մայր Վարժարան ըսուածը ծաղկոց մ'է ուր 200 աշակերտք ձրի կ'ուսանին Սաղաթիելեան կարապետ աղային ի կենդանութեան կտակած 50,000 դրամ շիտոկոսով»: (Թորոս Աղբար, էջ 277) Այս գպրոցներու

(*) Յետագային Մայր Վարժարանի եւ Առաջնորդարանի շենքերուն միջեւ կառուցուած է երեք յարկանի մեծ եւ ընդարձակ սրահներով շենքը — աղջկանց վարժարանը: Ս. Բ.



թւոյն պէտք է աւելցնել նաև հայ կաթոլիկներու վարժարանը իրենց Ս. Փրկիչ եկեղեցիով և հայ բողոքականներուն(*) երկու վարժարանները:

Արարկիր քաղաքը բաժնուած է, ասաէ աւելի թաշղերու որոնց գրեթէ բոլորն ալ իրենց անունները ստացեր են այդ թաղերու հարուստներէն կամ միեւնոյն արհեստը ի գործ զնող և համախումբ ապրող արհեստաւորներէն—Տէրպէտէր, Տէմիրճիլեր, Դագանճիլեր եւն:

Քաղաքին երկու շուկաները, վերի և վարի, մեծ և պղափկ, անջատուած են թէ իրարմէ և թէ ալ թաղերէն: Վարի շուկան կը գտնուի Մայր Ժամուն հարաւային ստորոտը, գետին երկու կողմը, քարէ կամարակապ, լայն և հաստատուն կամուրջով մը միացուած: Այս շուկային խանութներուն մեծամասնութիւնը, Ալմասիկան բաղնիքն ու խանը եկեղեցին կը պատկանին: (Արարկիրցիք, իրենց սովորութեամբ ամէն տարի Զատկին խուռներամ բազմութիւնով կը լեցուին այս խանին տանիքն ու խելքեր թութերուն տակ, հաւկիթ կը «զէրնեն»: 1894ի Զատկուայ

(*) Բողոքականութիւնը Արարկիրի մէջ մուտք գործեր է 1853 թուին: Այդ օրերուն Ամերիկացի միսիոնար՝ Մր. Տիւնմօր, Տիգրանակերտէն Պոլիս, ճամբուն վրայ կը հանդիպի Արարկիր, ուր առաջին օրէն իսկ շմեծ ընդունելութիւն» կը գտնէ: Մր. Տիւնմօր շաբաթ մը կը մնայ Արարկիր, օրը երկու անգամ կը խարով «անհաւատ» ներուն՝ Քրիստոփ կրօնէր: Եւ ո՞չ միայն հայերը այլ եւ «քուրքերը անգամ կը համոզուին Քրիստոնեական հետառաւթիւններուն»: Մր. Տիւնմօրի եւ յետոյ Մր. Նարինի այս ոներով գրուած նամակներուն Ամերիկան Պօրս ընկերութիւնը Արարկիր կը դրկէ որպէս մնայուն խարովից

Ուրբաթ օրը, երբ հազարաւորներ խանին տանիքը լեցուած հաւկիթ կը կռուցացնեն, խանը անոնց ծանս բութեան տակ կը կքի, կը փի: Այդ Զատիկը, սուզի Զատիկ մը կ'ըլլայ ամբողջ Արաբկիրցիներուն որոնք կուլան լացը քառասուն երիտասարդներուն զորս յաջորդ օր՝ Շաբաթ, ողբաձայն աղաղակներու մէջ, քառասուններուն մարմինները փլատակներու տակէն հանելով, մէկ շիրմի ներքեւ կը հաւաքեն):

Այս շուկային մօտ, եկեղեցւոյ արեւմտեան ստուրուը կը գտնուի, Եղնիկ Վարդապետի(*) օրով չինուած ժամուն ջրաղացքը համանուն կամուրջին կից: Եթէ քիչ մը գետն ի վեր քալենք «Պէնտ»ին վրայէն որուն ներքեւէն կ'անցնի ջրաղացքին ջուրը, կը հասնինք

(*) Արաբկիր, անկասկած ունեցեր է տաս մը առաջնորդ հայր սուրբեր: Մենք դժբախտաբար ունեն վիճակագրութիւն չ'ունինք: Դիմեցինք Պոլիս Պատրիարքաւ

Տեր եւ Տիկին Ուխլիկմ Ելիզավեր Քլարեները: (*The Missionary Herald, 1853.*)

Մր. Քլարէ տաս մը դժուարութիւններ կ'ունենայ թէ՝ ժողովուրդին եւ թէ ալ այդ ժամանակուայ առաջնորդ վարդապետին հետ: Վերջապէս կը յաջողի տեղացի մի խնի օժանդակներ գտնել, Մին «Խայոց ամենամեծ դրացին ուսուցիչապետը» Մարկոս, միւսը Ստեփան անունով մեծահարուս մը եւ մեկալը Գեորգ անունով Շեփկցի(1) մը որ կ'անուանուի, իրենց կողմէ անոււտ «հերանուներու առաքեալ»: (*The Missionary Herald, 1854.*)

(1) Շեփկիկ անունը տրուած չէ, այլ «մօս զիւղերէն Գեորգ» բուրած է, սակայն զիւղին Ելիզագրութենէն այնպէս կը հետեւցնենք որ զիւղը Շեփկիկն է: Ս. Բ.

Պաղտոյին կամուրջը շինուած Տէրպէտէրեանին կողմէ Աւելի վերերը կան նաեւ Տապաս աղբիւրի և Ուլու փուզարի տախտակէ կամուրջները ու Բախտիկլերի քարէ կամուրջը։ Կայ նաեւ Քէշիցերի գետակին վրայ «Էլէքճի Քէնրփինւին»։

Վերի չուկան, վարի չուկայէն քառորդ ժամ հետ ուսուրութիւն ունի։ Հոն են քաղաքին վաճառականները, արհեստաւորներն ու կառավարական շէնքը, նաև մակատունն ու հեռագրատունը։

Շուկային վերեւ կը կանգնին կառավարութեան շէնքերը, կեղրոնն է քաղաքին հինգ մզկիթներէն առմենէն մեծն ու փառաւորը որուն ներքեւ կը գտնուի «Պուլտա մէյտանին», ցորենի հրապարակը, յրջապատուած խանութներէ և խանէ։ Մզկիթին հարաւային կողմը կը մնայ Ալմալու խանը կառուցուած 1910ի ա-

րան 1933 Փետր. 22 քուակիւ նամակով, ու անպատասխան մնացին։

Փողովուրդին ըրբներուն վրայ տակաւին կ'ապրին երեք վարդապէտներ՝ Եզնիկ, Մոււեղ (Մերոբեան) եւ Մերուժան։ Առաջինը եղեր է տիեզարա։ Հաստաեր է դաստան առաջնորդարանին մէջ, 1880ի ատենները։ Առոր համար կառավարութիւնը զինք կ'ախորէ Տիգրանակերս, անկի ալ ըլքայակապ Արաբկիրի վրայով կը տարուի Պոլիս։ Այս առքիւ ժողովուրդը երգ է հիւսեր (Տե՛ս Ժողովրդային Երգարան՝ ԵԶՆԻԿ)։

Երկրորդը՝ Մոււեղ վարդապէտ մազնիսացուցեր է ժողովուրդը իր բարողներով։ Կրական գործին մեծ զարկ է տուեր։

Մերուժան վարդապէտ վերանորոգեր է Մայր Ժամը։ Ահա մեկ երկու հաս ու կտոր խօսեր այն վարդապէտներուն մասին որոնք տարիներ ամբողջ աշխատեր են ժողովուրդին համար, ժողովուրդին հետ։

տենները եկեղեցւոյ կողմէ։ Այս խանը ոչ թէ գրաստաներու և ճամբորդներու համար է այլ վաճառականներուն, մանաւանդ ներածող և արտածողներուն։ Շուշ կային վերը կառավարական շէնքին հարաւը կայ նաև «Օտուն մէյտան»-ը, փայտի հրապարակը գարձեալ խանութներով շրջապատուած և սպանդանոցը՝ «Ղանարային տէփէն»։ Այս շուկային մէջ եկեղեցին, խանէն զատ ունի աւելի քան երեսուն խանութներ։

Մեզի կը պակսին հին վիճակազրութիւններ, միայն սա մասամբ յայտնի է որ տակաւին եօթանասունական թուականներուն։

«Ասկէ գեռ 30—35 արքիներ առաջ, Արաբկիրը պարզ միւսուրութիւն մ'էր, ոչ որովհետեւ տեղւոյն ժողովուրդը քիչ էր թուով, այլ անոր համար որ կառավարութիւնը կարող չ'էր հիմք գնել այստեղ ուր կ'իշխէին անզագի իշխաններ...»։ (Արաբկ. Դաւառաբարը, էջ 3)։

Ինուստունական թուականներուն, երբ արդէն Արաբկիր գոյմագամութիւն էր, քաղաքին և զաւարին բնակչաց ընդհանուր թիւն էր 69,507 բաժնուած հետեւեալ կերպով։

Միւսլիման	27,622
Քիւրտ	4,318
Հայ Լուսաւորչական	10,532
Հայ կաթոլիկ	200
Հայ բողոքական	235
Ղղըլ պաշ	26,600
	<hr/>
Գումար	69,507

Քաղաքին բնակչութեանց թիւն էր 20,000.

Միւսիման	11,000
Հայ լուսաւորչական	8,565
Հայ կաթոլիկ	200
Հայ բողոքական	235
գումար	20,000

(La Turquie d'Asie, Géographie Administrative)

Նոյն ժամանակներու ուրիշ վիճակազրութիւն մը սակայն հայոց թիւը քաղաքին մէջ աարբեր կուտայ.

Մահմետական	10,000
Հայ լուսաւորչական	9,365
Հայ կաթոլիկ	300
Հայ բողոքական	335
գումար	20,000

(Բնաշխարհիկ Բառարան)

Աւելցուցէք նաեւ հայաբնակ պիւղերու հայ բնակչութիւնը՝ 4255 (Բնաշխարհիկ Բառարան) կ'ունենաք 14,255 փոխան 10,967 անձի:

Արարկիր գայմագամ նստելէն ետք, թուրքերը կ'սկսին գոռոզութեամբ նայիլ հայոց վրայ, կ'արհամարհեն, կը կատղին ու երբ 1895—96ի նախօրեակին կառավարութեան առջեւ, հրապարակաւ կը կարգացուի իներկայութեան բոլոր միւսիմաններուն թէ.— «All who are children of Muhammed must now do their duty and kill all Armenians. Sack their houses and burn them to the ground. NOT ONE Armenian is to be spared. Such is the command of the Sultan. Those who do not obey will be regarded as Armenians and killed also. Therefore every Musulman must show his loyalty to the Govern-

ment by first killing the Christians who have lived on terms of friendship with him». (Armenia and Near East, page 288) «Բոլոր անոնք որոնք Մուհամեմէտին զաւակներն են, պէտք է հիմա պարտականութիւննին կատարեն հայերը սպաննելով։ Կողոպտեցէք տուները և զանոնք վատեցէք, մոխրացուցէք։ ՈՉ Մէկ հայու պէտք է խնայուի։ Այսպէս կը հրամայէ Սուլթանը։ Անոնք որոնք չեն հնազանդիր որպէս հայեր պիտի նկատուին ու սպաննուին։ Ուստի իւրաքանչիւր միւսլիման պէտք է ցուցնէ իր հաւատարմութիւնը կառավարութեան հանդէպ նախ մեռցնելով այն քրիստոնեաները որոնք իր հետ որպէս բարեկամ ապրած են»։

Թուրք զազանք աւելին կ'ընէ։ Նախ քան, կառավարութեան մէջ կարեւոր ժողովի մը գումարումի պատրուակով քաղաքին մեծահարուստներն և ազգեցիկ անձնաւորութիւնները կանչուելով կը բանտարկուին, յետոյ բռնի ուժով զէնքերը հաւաքուելէն ետք զիւղերէն կը բերուին կողոպտիչ քիւրտիրը և ահա քաղաքն ամբողջ դժոխքի կը վերածուի — տուներու սիւները կը ճարճատին, կրա՛կ, հրդե՛ն ամէն տեղ, ամէն կողմէ։ Ժողովուրդը խուժապահար պարտէզները կը լեցուի, վախ ու սարսափի, անօթութիւն ու զրկանք քառասուն օր, քառասուն գիշեր։

Սրաբկիցին երակներուն մէջ սակայն բոլորովին ցամքած չ'էր Անիի, Վասպուրականի իշխաններուն աշրիւնը։ Մի քանի թաղերու երիտասարդները բահով, բրիչով ուրիշներ զէնքերով կը յարձակին թալանող, սպաննող կատղած խուժանին վրայ։ Անհաւասար կոիւ կը մղեն օրերով։ Թուրքը նախ շատ թեթեւ կ'առնէ հայոց յարձակողականը և արհամարհանքով կը քալէ անոնց զիրքերուն վրայ։ Մէկ, երկու ապարդիւն փորձերէ ետք միայն կ'զգայ որ իր զէմ ունի կոուող ժու

դովուրդ մը որ գիտէ կռուելով մեռնիլ: Կառավարուշ
թիւնը կը հաւաքէ պաշրպօզուքները — իր բոլոր ուշ
ժը: Իզո՞ւր կը ջանայ ապստամբներուն դիրքերուն մօ-
տենալ: Տասը, տասնեհինդ օրերու շարունակական
փորձերուն՝ ապստամբները լոեցնելու, կառավարուշ
թիւնը յուսալքուած էր ու վերջապէս մունետիկներ
կը հանէ որոնք պատուոյ վրայ երդումներով կառավա-
րութեան բերնով կը խօսին թէ ջարդը այլեւս վերջ
գոած է և ամէն ոք ինչպէս առաջ կրնար գործի եր-
թալ: Հայերը խաբուած էին: Անմիջապէս որ իրենց
գիրքերէն կը քաշուին, կառավարութիւնը ձերբակա-
լութեան կ'սկսի, մաս մը կ'սպաննեն և 105 հոգի ալ
նոյեմբեր 17ին, կ'աքսորեն Խարբերդ ուր երկար գա-
տավարութենէ ետք մաս մը Դեկտ. 9ին ազատ կ'ար-
ձակուին, ուրիշներ մինչեւ 1899 կը բանտարկուին և
11 անձ ալ մահուան կը գատապարտուին: (Այս տե-
ղեկութիւնները առեր ենք Պրն. Գ. Գ. Եկաւեանի,
15 Մարտ 1933 նամակէն: Ինքն ալ մինչեւ 1899 բան-
տարկուողներէն մին եղած է):

Թալանին (*), Արարկիրցին կուտայ 2800 զոհ: (Armenia, Travels and Studies, page 412) Ուրիշներ
այս թիւը կ'իջեցնեն 800ի, 600ի: Ինչ որ ալ ըլլայ
զոհերու թիւը, քաղաքը աւերակ դարձեր էր 1896ին: Զիային այլեւս պալատները մեծահարուստներուն: Տէր-
պէտէրենց ապարանքէն ծուխ չ'էր բարձրանար, նա-
հապետական ընտանիքը մէկ սեղանի շուրջ չ'էր հաւաք-
ուեր, հարսներն ու աղջիկները ոսկիները թիով՝ պարկեր
չ'էին լեցներ և ո՛չ ալ սինիին շուրջը բոլորուած ոսկին

(*) Մեր եով կայ բալանը պատկերացնող 250 տու-
ներէ բաղկացած ոտանաւոր մը, ուրիշ առիբով զայն
հանրութեան սեփականութիւնը կը դարցնենք:

մէջնիտէն, մէջնիտը քառորդներէն կը դատէին, այդ ամէնը բոցերու ու թուրքին կուլ էին գացեր։ Եկեղեցիները՝ Ա. Յակոբ, Ս. Գէորգ և Ս. Լուսաւորիչ մոխրացեր էին ու Մայր Ժամը մերկացուած իր փարթամ զարդ գերէն անպատճար ժողովուրդ լեցուած էր։

Թուրքը, այն ինչ որ նիւթին էր առաւ տարաւ, բայց ան չի կրցաւ կորզել հայուն ողին, կամքը, ձեռներէցութիւնը։ Թալանէն տարի մը վերջ, հրդեհուած քաղաքը, մոխրիներու տակէն յարութիւն կ'առնէր, չէնքերը նորէն կը բարձրանային, զործերը իրենց ուղիին մէջ ինկած էին ու Մայր Տաճարին մէջ նորէն պսակ կար... օրօրոցին մէջ մանուկը կը ճշ՝ կեանքը վերսկսած էր։


Զարդի զոհ գացած ծնողներու որբացած զաւակներուն՝ կը բացուի որբանոց մը, Գահիրէի Որբասիրաց ընկերութեան կողմէ։ Փողովուրզը այդ օրերուն կ'ուշ նաև արժանաւոր առաջնորդ մը, յանձին Մուշ վարդապետի։

1902ին եկեղեցին կը նորոգին Աստղձներն ու քարերը կը բերուին շրջակայքէն՝ Անգի Քաղաքէն և գիւղերէն։ Ամէն կիրակի ժողովուրզը հոծ բազմութիւնով, «տալուլով, զուրնայով», կ'երթան, ուրախ գուարթ ուսերնուն կը նետեն գերանները, կը բերեն, անտրտունջ, Աստուծոյ համար։ Միեւնոյն ժամանակ կ'երգեն իրենց հիւսած երգը։

«Փեննիրեներն են բառասուն հատիկ

«Հոլ, փատ կրողները հազար հատիկ»։

Եկեղեցին կամարները 1902ին առաջ կը կանգնելին քառան և չորս սիւներու վրայ որոնք և պատերը տաճարին՝ իւղաներիուած ու պատկերներով զարդարուած էին — առնուած անշուշտ Ս. Գրոց պատմու-




թենէն։ Կ'ըսեն թէ այդ պատկերները ժողովուրդը կը գայթակղեցնէին անոնց ուշադրութիւնը զբաւելով։ Մերուժան վարդապետի օրով իւղաներկ պատերը կը ծիփութն, տանիքին վրայ տառեւերկու պատոհաններով կաթողիկէն կը բարձրացուի, սիւները վար կ'առնուին և անոնց տեղ կը կանգնեցնեն վեց սիւներ փոխան քը սան և չորսիրու։ Աիւներուն ներքեւն զուրս կուզան խաչեր, եկեղեցական սպասներ, ուկորներ, դանկեր որոնք զարձեալ սիւներու տակ կը զետեղուին։ Խոս բանները որոնք հինգ էին թուով կը վերածուին երեսքի մէջտեղն է առագ խորաներ որուն ճակատը թեարաց կանգնած է մարմարեայ աղաւնին, կտուցը մկրտութեան աւագանին գարձուցած։

Տաճարը ունի երեք վերնառուն կանանց համար։ Այս վերնառուներէն էն վերինը աղջկներուն յատկացառած է և ուրկէ կ'անցնին հիւսիսային ու հարաւային պատերուն վրայ չինուած պատշաճները։

Եկեղեցիին մուտքերը երեք են, երկուքը արեւմուտք կը նային իսկ մէկն ալ հիւսիս։ (Մայր Ժամը 1871 թուականին երեք աւագակներու կողմէ կողոպատուած է)։

Ենք չառ բան չենք պիտեր գմբախառաբար 1902—1908 թուականներուն արարկիրցիներուն կրթական, ընկերային, քաղաքական կեանքին վերաբերեաչ, այդ մասին ազբիւրները կը պակսին վեճէ մեզի համար։ Սակայն սա որոշ է որ, Օսմանեան Մահմանեազրութեան ինչպէս ուրիշ տեղեր, Արարկիրի մէջ ալ հայ և թուրք կ'եղբայրանան։ Հայ քաղաքական կուսակցութիւնները՝ Ս. Գ. Հեջալեան և Հ. Յ. Դաշնակցութիւնը, մանաւանդ Դաշնակցութիւնը, նոր թափով զործի կ'սկսին — աղաս թիմ, աղաս խօսք, կը բացուին ակումբներ, ամէն կիրակի տեղի կ'ունենան լսարաններ,



կը տրուին ներկայացումներ, կը սարքուին հանդէսաներ։ Այսպէս կը շարունակուի մինչեւ Պալքանեան պատերազմը, երբ Արարկիրի երկնակամարն ալ մասսամբ կը մթագնի։ Օսմանեան բանակին Արարկիրցին կուտայ իր զաւակներուն է՛ն թարմերը որոնցմէ բախտաւորները վերագաղացան հայրենի տուն, ուրիշներ մնացին կռուի դաշտին վրայ կամ ճամբաներու եղերքները։

Պայ օսմանեան պատերազմի սարսուոք չ'անցած, վրայ կը հասնի 1914ը։ Նոյն տարուայ վերջերուն զօք բակոչը սկսած էր։ Քաղաքին նրիասաւարդութիւնը հարիւրներով կը տանէին։ Գացողներէն լուր չի կար։ Հատուկսոր տեղեկութիւն կ'առնուէր միայն «բանակ» էն փախչողներէն որոնք մերկանդամ, անօթի ու ծառաւ, զիշերները ճամբրողելով հազիւ չունչերնին քաղաք կ'առնէին ուր մի քանի չաբաժ ծածուկ մնալէ, վրայ գլուխ շտկելէ ետք դարձեալ կը յանձնուէին կամ մատնիչներու ցուցունքով կը ձերբակալուէին ու կը զրկուէին։ Այս միջոցն ալ վերցուեցաւ, երբ վրայ հասաւ մեր երկրի խստաշունչ ձմեռը որ մեծ արգելք կը հանդիսանար փախչողներուն։ Երբ փորձէին տուն գալ, կէս ճամբան չի կտրած կը ստուէին, իսկ երբ «բանակ»ը մնային ստոյդ մահն էր որ կ'սպառնար — անօթի, մերկ։ Այսպէս թէ այնակէս տեսակ մը լուռ ջարդ էր որ կը գործադրուէր բնութեան ու բռնութեան կողմէ։

Մայրերը «ախ»եռով ու երիտասարդ հարսները արցունքով անցուցին ձմեռը, մինչեւ որ եկաւ գարունը ճամբաները բացուեցան բայց ոչ ոք երեւցաւ կանաչ սարերու կողքին, ո՛չ ոք զիշեր ատեն հայրենի տան ցած պատուհանին ապակին թմկրցուց։ «Մայրիկ դուռը բաց» ըսելով։ Ժողովուրդը լուս էր, ո՞ւր գացին նախորդ գարուններուն ծիծաղներն ու խնդուքները։

ները բարձրաձայն ժողովուրդը բնագրօրէն կարծիս
կ'զգար գալիքը ու կ'ապրէր անակնկալներու նախօր-
եակին որը չ'ուշացաւ՝ Մայիսի, վարդի ու ծաղկի ամ-
սուն, կիրակի, պայծառ առաւօտ մը, մինչ ժողովուր-
դը խուսներամ բազմութեամբ եկեղեցի լեցուած կ'ա-
ղօթէր — եկեղեցին պաշարուած էր։ Տասն և հինգ
տարեկան պատանին մինչեւ պատարագիչ քահանան,
մերկ սուխններու հսկողութեամբ կը տարուին ու կը
լեցուին կառավարութեան ու զօրանոցի բանաերը։
Նոյն օրը, քաղաքին մէջ կը շարունակուի ձերբակալ-
ման գործը, որմէ վերջ սատիկաններ անարգել կը
մտնեն տունները զէնք հաւաքելու։ Վայ անոր որ
զուոք գողէր երբ սատիկանները թաղին մօտենային,
մանաւանդ մերժէր զէնք տալ, ծեծի տակ կը մեռցը-
նէին, հարս, աղջկայ չ'էին խնայեր, կաղնիի բիրե-
ռով, ծայրերը քուրչ փաթթած ու միշտ ջուրին մէջ
պահած, մարմինները կը կապոյացնէին, սկզբները
կը փշրէին, մէկը կ'ելլէր ու միւսը կ'իջնէր կարծես
շիկացած երկաթ կը դարբնէին։

Բանակն ներս ալ պակաս չ'էր ծեծն ու խոշտան-
գումը նոյն նպատակին համար։ Ամէն օր պարագլուխ-
ները՝ Միքայէլ էֆ., Պրն. Ապահ, Պրն. Զարմայր և
իրենց ընկերները կէս զիշերէն ետք կարգով պիտի
կանչուէին, կրկին ու կրկին անգամ հարցաքննուէին
որմէ վերջ արդէն «Փալախա»ն իրենց կ'սպասէր։ Օր
մըն ալ Պրն. Զարմայրի գանալի, անզգայ մարմինը, եր-
կու ժանապահներ քաշկոտելով կը բերեն ընկերնե-
րուն կը յանձնեն, երբ գիտակցութեան կուգայ, բան-
տապահէն արտօնութիւն կը խնդրէ հայերէն(*) լեզուով
աղօթելու։ Այդ խնդրանքը կը շնորհուի որովհետեւ

(*) Բանտին մէջ հայերէն խօսիլը արգիլուած եր։

մահամերձի փափաք էր։ Պրն։ Զարմայր, իր աղօթաքով ապստամբութեան կը հրաւիրէ ներկաները քանի ուշ չ'էր։ Բայց Տէր Կորիւն քահանան, Առաջ փոխանորդի հանգամանքով, կը հակառակի այդ անխոնեմ քայլին, առարկելով որ այդպիսի պարագայի մը բոլոր բնաւնիքները, իրենց պղախկներով բնաջինջ պիտի ըլլան։

Միհևոյն տաեն զուրսը, փախստական վիճակի մէջ ապրովներ, իրենց թաքառոցներուն մէջ, ապստամբութեան մասին կը խորհին, բայց տակաւին որոշ համոզումներ չի գոյացուցած, տուաւօտ մըն ալ բանափն զաները կը բացուին։ Նախ զուրս կը բերեն երկու քահանաները՝ Տէր Վագարշակ Եկաւեան և Տէր Կորիւն, իսկ Տէր Թոռնիկ բանտին մէջ թրքացեր էր։ (թէպէտ թրքութիւնն ալ զի՞նք չի փրկեր, կ'ըսեն թէ մինաւ րէէն եզին տալէն եաք վար կ'իջնայ ու մզկիթին զու իթին մէջ անշոււնչ գետին կ'իջնայ)։ Յեաոյ զուրս կը հանեն չղթայակապ՝ բանաւարկեալները։ Ժողովուրս զը կը մօտենայ, կ'ուզէ իր սիրելիին պաշարի տոպակը յանձնել, զրամ տալ, խիստօրէն կ'արգիլուի։ Եւ բանակը, լո՛ւռ կը քալէ, երկաթեայ չղթաներուն ու փականքներուն չխրացոցին ունկնդիր։

Քաղաքէն զուրս, Դայնաձային, քառասուն թթեն նիներուն տակ, մի քանի վայրկեան կանգ կ'առնէ չղթայակապ բանակը — վայնասուն... լաց ու կոծ... վերջին տեսութիւն։ Բանակը կը չարժի, կը քալն, կը հեռանան, փոշին զանոնք կը ծածկէ։

Կէսօրէն եաք կը հասնին Եփրատ, Լէվէնկու Պօզազը ուր կը չարեն ձորին երկայնքին։ Սուլիչի մը աղղանչանով զէմի ժայռերէն զուրս կուզան զինեալ քիւրաեր ու երկրորդ աղղանչանով հրացանազարկ կ'ընեն։ Ո՛ր մայրերն էին մնացուցեր այդ Փիտան եւ քիտասարդները և ի՞նչ երազներով... ո՛վ սուրբ ու

արդար պոռթ կումը վրէմինսրութեան, ինչու լոնցիք ո՞ր օրերուն սպասեցիք . . . :

Եւ առանց շղթաները քակելու, բանակ զիակը, քիւրտ ազուաներու կողոպուտէն ետք, կ'իջեցնեն յատակը Եփրատին, գետը կ'ուռի՛ . . .

Այսպէս, մի քանի կարաւաններով, Սրաբկիրի արական սեռը շլի՛ այսկազ հայրենիք պաշտպաննելու կը տանին, այո՛, կը տանին դէպի Եփրատ կամ Մալաթիոյ սպանդանոցը:

Բանտէն ետք, կարգը անպաշտպան իգականներուն ու մանուկներունն էր: Նախ կը սկսին Տէրպետէրէն և անոր թաղամասերէն, որովհետեւ կառավարութիւնը ամենէն չառ քաղաքին այս մասէն կը վախսար, 1895ին այս թաղն էր որ առաջին անգամ ապստամբութեան դրօշը պարզած էր: Երեք օրուայ պայմանաժամանը լրանալէն վերջ, մի քանի ոստիկաններ, ամբողջ թաղին ժողովուրդը, ոչխարի հօտի պէս առաջեւնին խառնած կը քչին: Այս առաջին կարաւանը ճամբայ ելած էր կէսօրին, երեկոյիհան դէմ կը հասնի Տիշտէրիկի դաշտը: Տակաւին այդ ընդարձակ տարածութեան կէսը չի հասած, մէկ, երկու ձիւառը ոստիկաններ քառասմբակ կը հասնին ժողովուրդին: Կարաւանը կանգ կ'առնէ:

— Ժողովուրդ, փատիշահին հրամանով դուք ձեր տուները պիտի դառնաք, պայմանաւ որ իսլամին հաւատաքը ընդունիք:

Կարաւանը կը վերադառնայ քաղաք: Հայ կիները գլուխնին ու դէմքերը կը ծածկեն ճերմակ սաւանով: Այս առթիւ 11 Յունիս 1915 թուակիր նամակ մը կը հաղորդէ. — «In Arabkir the Armenian population has been converted to Islam, after 2,000 males had been killed» (The Treat. of Armen. in the Ottoman Empire No. 2). «Սրաբկիրի մէջ 2,000 արականներու

սպաննումէն ետք հայ բնակչութիւնը բանի ուժով իսլամացուցած են»:

Թուրքը սակայն այս շատ պարզ ձեւակերպութեան չի գոհանար, այլ կը ձեռնարկէ արմատական իսլամացումի, խոսն ամուսնութիւնով. «The Armenian population has been converted to Islam, it was a means of escaping from the forced migration. Orthodox Turks are given the wives of absent husbands or their daughters. We are told that according to an order from the Padishah, every body must embrace Islam». (The Treat. of Armen. in the Ottom. Empire). «Հայ բնակչութիւնը իսլամացուցած են, որը բանի տեղահանութեանէ խոյս տալու միջոց մըն էր: Ուղղափառ թուրքերուն տրուած են բացակայ ամուսիններու կինները կամ անոնց սղջիկները: Մեզի ըստած է թէ, փատիշահին կողմէ տրուած հրամանի մը համաձայն ամէն ոք պէտք է իսլամութիւնը ընդունի»:

Բայց հայ կինը, գոււառի չքնաղ հայունին, հազար անգամ աւելի կը նախընտրէ քարքարուտ ճամբանները, յեռներն ու ձորերը, տառապանքն ու մահքան թէ իր ամուսնուն, եղբօր կամ հօր արիւնը խմող տաճիկ սրիկային կրկնակի պիղծ մահիճը: Եւ ան, գաւառի հարսը, կարմիր այտերը ցեխ քսեց տղեղնալու համար, ցնցոտիներ հագաւ ու զաւակները առած ճամբայ ելաւ, յանձնուեցաւ ձակատագրին, քալեց անդողոթայէ, գողգոթա: մինչ ուրիշներ, հորէմներու վանդակներուն մէջ արգելափակուած կը գալարուէին...

Պատերազմէն ետք, Արաբկիրը, Անսատօլուի հայշ աշատ կեղրոններէն մին էր: Արաբկիրցի վերապրողները՝ գիւղերէն՝ ուր ապաստան գտած էին ամուսնութիւնով կամ իրվաներու քով աշխատելով, կամաց-

կամաց քաղաք՝ կուգային իրենց տունը, իրենց գործին: Քաղաքին մէջ կար զաղթականներու ստուար թիւ մը որոնք եկած էին՝ կարինէն, Տրապիզոնէն, Մամախաթունէն, Պայպուրթէն, Դերձանէն, Երզնկայէն, Տիվրիկիէն, Շապին Գարահիսարէն և լու. և այս բոլորը որբերու, այրիներու, բանակ մը կը կազմէին:

Հետզհետէ հայոց կը վերադարձուին եկեղեցին, առաջնորդարանն ու աղջկանց վարժարանը: 1918ի առենները, կը բացուի որբանոց մը որը չատ ալ որբանոցի չ'էր նմաներ այլ տեսակ մը արգելարանի, ուր հաւաքուած մուրացկանները կը սնանէին մի միայն ցամաք հացով, բոռնցքի մհծութեամբ սօմիններով որոնցմէ հատ մը առառւան իսկ հատ մըն ալ իրիկուան կուաային: Որքան որ գիտենք զուրսէն ուեւ օդնուաթիւն չ'էր ստացուեր. այդ 20—25 որբերու ծախքը կը հոգացուէր յետ պատերազմեան «ազաներուն» նուիշրաբերումով մինչև Նպաստամատոյցի ժամանումը որ բարեբախտաբար չ'ուշացաւ:

Վարժարանը բացուելէն առաջ իսկ, Տիկ. Վարդուհի Ն. Եկաւեան (ծնած՝ Նահիկեան, շրջանաւարտ Խարբերդի ֆրանսական գոլեմէն) իր բնակարանին մէջ մի քանի տասննեակ մանուկներու, որոնց թիւը օրը օրին կ'աւելնար, կը սորվեցնէր Մեսրոպեան տառերը: Իսկ երբ զպրոցն էր որ իրեն կը յանձնուէր, Տիկինը եռանդով գործի կը լծուի ու չնորհիւ իր ջանքերուն, մանաւանդ այն վատահութեան որ կը ներչնչէր ժողովուրդին, կ'ունենայ շուրջ 300 երկսեռ աշակերտ, ինչ որ պատկառելի թիւ մըն էր, նայած անշուշտ ժամանակին, և նիւթական այն անձուկ վիճակին որուն ենթարկուած էր կողոպտուած ու տեղահանուած ժողովուրդը:

Արաբկիրցիք մօտ ատենէն կ'ունենան իրենց քառ



Վերապրողները սրբանոց կը դիմեն
Նկար՝ Մր. Բիկուեն

հանասն՝ Տէր Գուրգէն Հաճաթեան, յետոյ երկրորդ մընալ յանձին Տէր Կորիւն Ազածանեանի որ մինչեւ 1922 ուսուցիչ էր։ Որբանոցը բացուելէն ետք, ինչպէս ըստինք, չուշացաւ Ամերիկեան Նպաստամատոյցը իր մարդասէր ձեռքը, բարիքը հասցնելու նաև փոքր Ասմոյ այդ խոր անկիւնը։ Ամերիկացի պաշտօնեաներու — Մր. Եափ և մէկ, երկու օրիորդներ — ներկայութենէն քաջալերուած ժողովուրդը ազատ չունչ կ'առնէ։ Արհաւիրքի օրերու մանուկ տղաքը հասակ կը քաշեն, հետզհետէ շուկայի մարդ կը դառնան։

Եկեղեցին առառու թէ երեկոյ հաւատացեալ ժողովուրդը ազօթքի կը կանչէ։ Նորածինները զարձեալ կը մկրտուին եկեղեցւոյ աւաղանին մէջ, ննջեցեալ ները նորէն կը թաղուին գերեզմանատան մէջ—կեանքը կրկին վերսկսած է։

Թուրքը ա՛լ յուսահատած էր, որքան կը ջարդէր հայ ցեղը, ան աւելի կ'աճէր կարծես, ուստի վճակց արմատախիլ ընել, ցրուել ամէն հովերու։ Ճամբայտուած հայութեան գուրս գալու, բոնիօրէն քչեց զանոնք իրենց հայրենի երկրէն ու 1922էն ի վեր կուզ գա՞ն, նոր ջարգի գաղթականները, հայրենիքի կարօտը քաշելու, անոր ջուրին, օղին, պաղին ու պարտէղին, ծառին ու թփին, տանն ու տնակին ախը քաշելու և այդ հառաջանքի «ախ»ով իրենց աչքերը խփելու օտար ասաղերու տակ, օտար հորիզոններու ներքեւ։

Այսօր, գրեթէ ամբողջ Արաբկիրցիք զուրպէթ են ելեր իրենց ցեղին հետ։ Մեծ թուով Արաբկիրցիներ կը գտնուին՝ Միացեալ Նահանգներուն մէջ, Ֆրանսա՝ (Փարիզ, Լիոն, Մարսէլլ) Աֆրիկէ՝ (Եգիպտոս, Սուան, Եթովպիա), Սուրիա՝ (Պէլլութ, Հալէպ), Արաբկիր ու նոր Արաբկիր որը սկսուեր է շինուիլ 1925էն ի վեր, Արաբկիրի Հայրենակցական Միութեան կողմէ

(այժմ Արարկիրի Միութիւն) որուն կեղրոնք կը գըտ-
նուի՝ Նիւ Եօրք — Հիւսիսային Ամերիկա:

«Նոր Արարկիրի ձեռնարկին ծնունդ տուող պա-
րագաները» կարգանք միասին.

«Միութեանս 1924 Յունուար 1 ին գումարուած
Բնդ. Պատգմ. Ժողովը իր առջեւ ունենալով Արար-
կիրի և գաղթալայրու մէջ տուայտող մեր հայրե-
նակիցներու գժբախտ կացութիւնը, միայն անոնց առ-
օրեայ պէտքերուն օժանդակելու կերպը գտած է ան-
բաւարար:

«Նկատելով որ քաղաքականապէս անոնց կացու-
թիւնը բարուգելու յուսադրիչ ունէ երեւոյթ չկար,
միեւնոյն տաեն ազգային ընդհ. կեղրոնացեալ շարժում
մըն ալ գոյութիւն չ'ունի և այդ պայմաններուն մէջ
որչափ ալ խոչըր օգնութեան դումարներ դրկուին, պի-
տի ծառայէ միայն քանի մը օրուայ կամ շաբաթուայ
կարիքներուն միշտ վաղուայ անսառուցութեամբ որով
միակ դրական միջոց մտածած է զանոնք փոխադրել
Հայաստան, և տալ միջոցներ աշխատելու և ապրելու,
միաժամանակ շարունակելով իր առօրեայ օժանդակու-
թիւնը:

«1924 Յուլիս 4 ին, Արտ. Պատգ. Ժողովը, իր
առջեւ ունենալով Հայաստանի կառավարութեան —
մեր հայրենակիցները հոն աեղաւորելու պատրաստա-
կամութիւնը, առած է գործնական քայլ, ընտրելով
երկու ներկայացուցիչներ ուղարկած է Հայաստան ընտր-
քելու համար յարմար վայր մը և կատարելու հարկ և
զած գործողութիւնները:

«1925 Յուլիսին Միութեանս ներկայացուցիչնե-
րէն մին վերագաոցած գումարուեցաւ Արտ. Պատգ. Ժո-
ղովը, ուր ներկայացուեցան ներկայացուցիչներու մի-
եւ տեղի ունեցած պայմանապիրը, արամազրուած հո-
գամասի սահմանները ներկայացնող քարտէսը, չինուե-

լիք քաղաքին յատակագիծը և ձեռնարկին վերաբերուած այլ մանրամասնութիւնները» : (Եսր Սրաբկիր Տեղեւ կատու, Ա. տարի թիւ 1):

Սրաբկիր քաղաքին մասին, մեր խօսքը փակելէ տառաջ, կ'ուզենք յիշատակել Սրաբկիրի թաղերէն Քէշիշլերի անունը ուր, կ'ըսուի թէ Ս. Աստուածին վանքէն առաջ իսկ, այդաեղ վանք մը կայ եղեր:

«Քէշիշլեր անունը, այդ թաղին մէջ սկիզբները չատ մը քահանաներ բնակելէն մնացեր է: Այդ թաղին մէջ չատ մը ընտանիքներ կան որոնք «Իրէցեան» կը կոչուին, անշուշտ յառաջ եկած երեց բառէն: Ասկէ մօտաւորապէս 50 տարի առաջ 60 տուն հայութիւն կայ եղեր, հիմա միայն մէկ տուն կայ: Ազգունարի և այս թաղին միջնեւ ոեւէ վանքի մը գոյութիւնը յիշեցնող բան չկայ, միայն թէ Քէշիշլերի և Ամպարկայ գիւղին միջնեւ «Մոսէս աղայ»ին արտերը կոչուած վայրէն, վար ու ցանի ատեն՝ բուռվար, խաչքար և եկեղեցւոյ վերաբերեալ ուրիշ աստրկաներ գտնուած ըլլալը կը յիշուի» : (Այժմ Սրաբկիր բնակող հայրենակիցի մը նամակէն քաղուած):

Աւելին կայ, այս թաղէն կէս ժամ հեռու կը զըստ նուի Ամպրկայ անունով կէս հայաբնակ զիւղ մը որը կը կարծուի թէ վանքին չտեմարանը ըլլալու է — Ամբար կայ:

Վանքին վայրէն զէպի հարաւարեւմուաք կը գտնուի թրքաբնակ զիւղակ մը, Հնձանակ անունով որուն հողը չատ յարմարութիւն ունի որթատունկի մշակութեան: Որով կարելի է հիահեւցնել նաեւ որ այդ տեղ եղած են վանքին այգեստանը ու իր անունը մնայեր է հնձան բառէն հնձանակ կամ հնծանակ:

արարավանք մասու մասու գումարի պատրաման և բառելի դա
խոշոշեցի մաքանական քաջազգութեան ամսան, քանի ու զեան
առաջի շատեալ առաջարկ մասու մասու քաջազգութեան ամսան
ամսան ամսան ամսան:

ԳԼՈՒԽ II

ԶԲԱՂՄՈՒՆՔ

Ա. ՄԱՆՈՒՍԱՅՈՐԾՈՒԹԻՒՆ

Արարկիրի արհեստաւորներուն զրեթէ բոլորն ալ
հայեցը են: Այս արհեստաւորները՝ սափրիչ, կօշկակար
թիթեղագործ, անագագործ, երկաթագործ, կահագործ
ելն. Յունիսէն — Հոկտեմբեր կը թողուն քաղաքը ու
շրջագայութեան կ'ելլին իրենց արհեստը ի գործ գնելու
գիւղերուն մէջ: Արհեստաւորները, զիւղերու մէջ զրա-
մի սակաւութեան համար, սովորաբար կը վարձատըր-
ուին ընդեղէնով. արժտիքով, ինչպէս նաեւ կ'ըն-
դունին իւզ, պանիր և բուրգ:

Արարկիրցիներուն ամենամեծ շահու աղբիւրը սա-
կայն, մանուսայագործութիւնն է, եթէ երբեք, մեծ,
քաղաքակրթեալ սասաններուն մէջ ապրող ծնողաց
տենչանքն է զաւակնին համալսարաններ զրկել անոնց
այս կամ այն շահաբեր մասնագիտութիւնը սովորեցնե-
լու, Արարկիրցին միակ փափաքն է անմնել իր աղան
թեւերը սօթթած, հումկու, մինչեւ արմուկները ներկ-
ուած բաղուկներով մանած թանելը, հէնք հինելը ա-
մառ ու ձմեռ, ձիւնին ու բուքին:

Հարուստներն են որ ընդհանրապէս կ'զբաղին այս

արհեստով ժառանգաբար։ Անոնք միևնույն ատեն մասնածը ներածող, մանուսան արտածող վաճառականներն են որոնք իրենց ձեռքին տակ կ'ունենան ատանեականերով երկրորդական մանուսայագործներ, 1500—2000 հորերու գործ հայթայթելու համար։

«Արաբկիրի մէջ առաջին արուեստ համարուած է մանիսա զործել, 1600 հոր կը բանէր» Գարեգին վարդապետ կը շարունակէ խօսիլ օրուայ գործադուլի մասին հոր զործողներու կողմէ ու կ'աւելցնէ. —

«Ինքդինքս Լոնտոնի մէջ կը կարծէի: Մեծ քանակ կութեամբ մանիսա կը փոխադրուի և կը վաճառուի այլեւայլ քաղաքներ։ Տէրպետէրեան Պօղոս էֆ. զործարան մը բացած էր, ուր շրջեցայ և ուրախութեամբ տեսայ արտադրած կերպաս տարագները։ Արք կը մըրցէին Հալէպի և Շամի ապրանքներուն հետ, ունէր նաև շերամի թել ուրուելու դործիքներ, արուեստապետն ալ Արաբկիրցի հայր և որդի հայ էին»: (Թորոս Աղբար)։

Մանածը կը ներածեն Անգլիայէն ու Հնդկաստանէն երկու վիճակի մէջ, ներկուած կամ չի ներկուած։ Այս վերջինը Արաբկիրցիք նոյնքան վարպետութեամբ կը ներկեն ու հէնքը կը պատրաստան։ Եսացած ջուրին մէջ ալիւր լեցնելով յառաջ կը բերեն ինչ որ կը կոչեն՝ խաչիլ։ Մանածը խաչիին մէջ լաւ մը զարնելէն ետք կը զբկեն առէջ լեցնողներուն կապ առ կապ հաշուուելով որ կը բարկանայ տասը կամէ և մէկ կամը եօթը պուլակէ իսկ պուլակն ալ 20—25 թելերէ։

Առէջը լրանալէն ետք հինելու կ'սկսին։ Լեցուած գերտէկները կը շարեն լարըուլուղին զուղահեռ, երկաթեայ ձողիերուն վրայ, սօլապին յանդիման։ Հէնք հինողը, կը կանգնի տօլապին ու զարշուլուղին միջեւ, աջ ձեռքով բոնած ելիմնելը որ բոլոր թելերը ի մի կը հաւաքէ, իսկ ձախով ալ կը զառցնէ տօլապը։ Թելերը

տօլապին վրայ կը հաւաքուին, հինողը տօլապին երականքին կամ լայնքին, մելանով նշան կ'ընէ իւրաքանչիւր թօթի համար որուն երկայնքը կ'ըլլայ վեց մէթր, իսկ հէնքը ամբողջ կը բաղկանայ ընդհանրապէս քառասուն թօփերէ:

Հէնքը տօլապին վրայ չորցնելէ վերջ, կը հաւաքին, ձուածեւ գունդ մը կ'ընեն, աղբէն, սանարէն կ'մնցնեն ու գործողներուն կը զբկեն:

Մանուսայի տեսակները շատ են որոնք կը բնորսչուին իրենց գոյներուն և ծաղկիներուն համեմատ.— Օձածեւ, թուչունի աչք (դուշ կէօզի) գունդ ծաղկի լայն ծաղիկ, զոյդ ակռայ, տարաղլու, արար տօսաղի, սիմսիմի, երմատի, տիւլի փորիկլու, տալ ծաղիկ ելն, ելն:

Մանուսաները իրենց կարգին կը բամնուին երեք մասներու, առաջինը հասարակ մանուսան է որ թէ տեղացիք կը գործածեն և թէ կ'արտածեն: Երկրորդը 125 ս. մ. լայնութիւնով տօխուման է, գործուած չէմինեի վրայ: Այս հորը կը գործէ նաեւ թուրք կիներուն ճերմակսեւ իզարը և զօտի: Տօխուման կը գործածուի անկողինի, բարձի, սաւանի և մինտերի համար: Երրորդը քարթոնն է, աւելի կատարելագործուած որը ծաղիկներով կ'ըլլայ, սուզ ու դիմացկուն, կը ծախուի գիւղացիներուն:

Սրաբկիրցի վաճառականը իր ապրանքներուն համար շուկայ է վնասուեր և այդ նախ էն մօտիկ գիւղերն ու քաղաքները անշուշտ և ապա հետզհետէ ընդշլայնելով հորիզոնը հասեր է, կարին, թիֆլիս, Պարսկաստան, Մուշ, Պիթլիս, Հալէպ, Եգիպտոս ու Պոլիս:

Այն օրէն ի վեր երբ Սրաբկիրցի վաճառականը սկսեր է քաղաքէն գուրս զալ իր ապրանքները վաճառելու այդ օրէն ծայր առեր է նաեւ զուրպէրը խեղձ գաւառացիին: Հարուստ վաճառականին հետ զացեր

նաեւ ազքատ գործաւորը, մին իր ապրանքները ծառիւլու, միւսը իր երիտասարդութիւնը, ուժը փճացը նելու պիելուներու խաներուն անկիւնները:

Պոլսոյ մէջ Արաբկիրցիք եղեր են սեղանաւորներ որոնց մէջ նշանաւոր է Գէորգ պէյ Երամեան: Ունեցեր են Գասպար ամիբրան՝ Արաբկիրի Մաշկերա գիւղէն: Իսկ պանդխտացած երիտասարդները մտեր են ալեւայլ ծառայութեանց: Պոլսոյ մէջ, Երիպոլսեցիք (Տիվրիկի, Ակն, Արաբկիր) մեծ յարդանք կը վայելէին ժամանակին չնորհիւ ամիրաներուն և սեղանաւորներուն:

Եղիպտոսի մէջ ևս անուանի սեղանաւորներ եղած են Գէորգ պէյ և Արրահամ պէյերամեան ու ուրիշներ:

Եթովպիոյ մէջ նշանաւոր եղած է, Սարգիս Դըզըզուկեան որ առաջին Արաբկիրցին կ'ըլլայ Եթովպիա գաղթող որմէ ետք, Հապէշներու երկիրը Արաբկիրցիներու ուրիշ մէկ պանդխտավայրը կը գառնայ:

Հալէպի մէջ կ'ունենան գործակալներ որոնցմէ ամենէն նշանաւորն է Սաղաթիէլեան: Արաբկիրի հայաբնակ գիւղերէն Հալէպ պանդխտացող տղաքը իրենց առաջին տարիները կ'անցնեն խաներու մէջ ծառայութեամբ ու յետոյ, հետզհետէ կ'ունենան իրենց անձնական գործերը:

Կարին և Պարսկաստան մանուսայի մեծ չուկաները կ'ըլլան, այս կողմերու մեծ վաճառականները եղած են Թերզիպաշեան և Տէրպետէրեան:

«Պանդխտացած հայ վաճառականք, բնկերութիւնն մը կազմած էին որոնց նպատակը նոյն էր կառուցանել վարժարաններ Արաբկիրի մէջ: Այսպէս Հալէպ 700 լիրա, Կարին 600, Պոլիս 120: Եւ Պօղոս էֆ. Եղիպտոսէն խօստացեր էր ի հաշիւ ուսումնարանի մը շնութեան ինք պիտի վճարէր այնքան որքան բոլոր Արաբկիրցիք հաւաքէին»: (Թորոս Աղբար):

Այս երկու երեւոյթները, դրսի հետ վաճառականութիւնն ու զուրպէթը, իրենց նիւթական օգտակարութենէն դատ, Արաբկիր քերին՝ ուսման սէր, տարագի փոփոխութիւն ելն:

Դուրպէթը առանձինն սակայն իր շատ մը բարիքաներուն հետ բերաւ և չարիք: Դժբախտաբար զուրպէթը ջուրի ճամբայ եղաւ 1896էն ետք, երբ Արաբկիրի մեծահարուստները թալանին հետեւանքով փացերէին ու անկարող գործ հայթայթելու, մանաւանդ վախու սարսափը, կեանքի անապահովութիւնը ամէնուն զլիսին վերեւ Դեմոկլեան սուրբն պէս կը ճօճէր. երիտասարդները մեծ թիւով կը մեկնէին, այս անգամ մինչեւ հեռաւոր Ամերիկա: Գտւառացի ամէկոտ տղան կ'երթայ պանդխտութեան, տարիներ ետք, եթէ բախտը ունենայ վերապառնալու հայրենիք, աղարտած կ'րլայ՝ գաւառացիի իր մաքուր նկարագիրը...»

«Ասոնք շատ պղտիկ կ'ամուսնանան և ամուսինը շուտ մը կը թողու ընտանիքը ու կ'երթայ կ. Պոլիս, Զմիրնա, Պէյրութ և Հալէպ: Հոն կը մնան հինգէն մինչեւ տասը տարի, քիչ մը զրամ շահելէ ետք կը վերապառնան: Այս սովորութիւնը ոչ միայն քաղաքին մէջ գոյութիւն ունի այլեւ շրջակայ գիւղերու մէջ ալկայ»: (The Missionary Herald 1854, page 145)

առթուածակ տես մարդ շատին լավ աղջակ այլ
առթուածակ մարդ պահանջանք ու մարդ աղջակ այլ
առթուածակ մարդ պահանջանք ու մարդ աղջակ այլ

Բ. ՇԻՆՈՒԹԻՒՆ

առթուածակ մարդ պահանջանք ու մարդ աղջակ այլ

Արաբկիրի տուները, ընդհանրապէս կը բազկանան
երկու յարկերէ, կան նաեւ միայարկ ու երեք, չորս
յարկերով փառաւոր չէնքեր։ Եէնքերուն արտաքին
պատերը միշտ ալ գրեթէ քարէ են, իսկ ներսինները
աղիւսէ են որ պատրաստուածէ հողէ և յարդէ չորցուած
արեւուն տակ։

Արաբկիրի որմնագիրներն ու քարակովները, քառ
պաքին երկրաչափներն են։ Անոնք են որ կը կապեն
մաթեմաթիքական ճշտութեամբ կամուրջները, կամաւ
քակապ աղբիւրները, զմրէթաւոր եկեղեցիներն ու
րադնիքները և կը շինեն առւները։

Տուները տոհասարակ միեւնոյս բաժանումները
ունին։ Կը բազկանան՝ զափարասի է (զրան միջանցք)
որը եթէ տունը մեծ է կ'երկարի ու երկու կողմերուն
վրայ կը բացուին սենեակներու գոները։ Միջանցքին
մէկ կողմն են, կենալ տունը, խոհանոցն ու քիւրը։
Իսկ միւս կողմն են, հիւրանոցը, վերնայարկ բարձրանաւ
լու գարանքը են։ Վերնայարկը կ'ունենայ զրեթէ
միեւնոյն մասերը, զափարասիին տեղ կայ այլվանը որ
կը բացուի պղտիկ տանիքի մը վրայ։

Կենալ տունը ամենէն շատ դորձածուած սենեակն
է ուր կը գտնուի նաեւ հորը կամ հորերը։

Հորին ամբողջ կազմուածքը կը կանգնի չորս ցիւ-
ցերու վրայ։ Առաջին երկուքը, պատէն 50 ս. մ. և

իրարմէ 125 ս. մ. հեռու կը դարնեն որոնք կարծ կ'ըլլան, հազիւ մէկուկէս մէթր բարձրութեամբ։ Աշոնց վերի մասը, դէմ դիմաց, կը փորուին երկու ձեղքեր ուր կը զետեղուին սալմինին լիզուակները։ Սարմինը գլան մընէ որուն վրայ կը փաթթուի զործուած մանուսան։ Միւս երկու ցիցերը երկար են, աախտակամածէն առաստաղ կը հասնին։

Տուֆան ու ճնճղուկները կը հանգչին նետերուն վրայ որոնք երկու բաւականին հասաւ ու երկար մարզակներ են, ետեւի բարձր ցիցերէն դէմի պատերը նետուած։

Հորին միւս մասերն են՝ մաղպար, թակողին և սալմինին մէջտեղը, ետեւի սիւներուն վրայ հաստատուած, սալմինէն քիչ մը բարձր դիրքով։ Թակողը աւելի պատիկ մաղպար մընէ որ հաստատուած է առաստաղին որուն և մաղպարին մէջտեղը կը դանուի լարուկը հէնքին թելերը ճպատելու համար մումիատով (մոմ փայտ) մոմնէն առաջ։ Կոճակը, քարն ու հէնքը կապող մատի մեծութեամբ փայտն է որմէ քիչ մը վեր կը դանուի կեռուկը։ Կան նաեւ չպուխները, մթիթը՝ մանուսան ուղիղ բռնելու համար, զախմինը՝ սալմինը դառցնելու։ Հորին վարի մասը, գետնէն քիչ մը բարձր կը դանուի օտունտախտակը (ոտին-ոտքին-տախտակ)։ Որ կը բաղկանայ իրարու կից երկու տախտակներէ մէկ ծայրերնին հաստատուած ետեւի ցիցերուն իսկ մէջտեղէն կախուած ազրէն, ճնճղուկներէն։ Հորէն դուրս պէտք է յիշել նաեւ կոտիկը՝ մասուրային աւմանը, զերաէկը, ջեները, նեղուքն ու նեղուք քարը։ Ջեները կը բաղկանայ հետեւեալ մասերէ, թօփ, թեւ, մանիչ (թօփը դառցնելիք փայտ) ջերջիվէն, պուքը,

աւ աւ աղ։

Սկսեակները ընդհանրապէս տախտակամած կ'ըլլան, մանաւանդ հիւրանոցը, Արտրկիրցիներուն սեն-

Խակներուն պահարանները, հաստ պատերուն մէջ
բացուած տօլավներն ու եռելիքներն են որոնք դոնակ-
ներով կամ վարագոյրով կը գոցուին:

Սենեակի պատերուն տակ, մէկ մէթր բարձրու-
թեամբ, մէկ մէթր լայնութեամբ տախտակէ սկսիր-
ներ կը շինեն, ասոնք բաղմոցներն են: Սէտիրներուն
երկայնքին կը չարեն խոտէ բարձեր, տօխումայի ե-
րեսով: Սէտիրներուն վրայ կը ձգեն երկար, բուրդէ
մինտերներ, գետինը կը փռեն գորգ տօնական օրե-
րուն, իսկ կապերա լուռ օրերուն:

Արարկիրցիք աթոռ չ'ունին, առհասարակ ցած ա-
թոռակներ կը գործածեն: Սեղան գրեթէ չ'կայ: Ա-
րարկիրցին ունի միայն մէկ սեղան որ կլոր է և ցած.
օրական ան երեք անգամ մէջտեղ կուզայ, մեծ
մայրը, հարս, աղջիկ, թոռներ և աղաք շուրջը բոլորած
դողդոջ շրթներով «Հայր Ծեր»ը կ'ըսեն ու կ'սկսին ու-
տել — այդ ճաշի սեղանն է:

Տան մէջ, կամ կից կայ ախոռ մը: Քաղաքին մէջ
ամէն ընտանիք ունի կով մը, այծ մը կամ ոչխար մը
որը առաւօտուն արեւածագին կը յանձնեն հովիւին ու
երեկոյեան կ'ստանան անկէ, այսպէս մինչեւ որ ձիւնը
իջնէ, ձիւնը հալի:

Շինութեան քարերը կուզան մօտակայ լեռներէն
իսկ ատաղձը կ'ստանան քաղաքի և գիւղերու բարտի-
ներէն. թմբիներէն, սօսիներէն և ընկուղենիներէն:

Տան պատերը, ինչպէս ըսինք, կ'ըլլան հաստ,
լայն: Ասոնց երկայնքին կը դնեն արալաներ քարերը
իրար բռնելու համար: Երկու յարկնոց տուները,
վերի յարկը աւելի պղտիկ շինելով, կ'ունենան ցած
տանիք մը որ կը ցցապատեն:

Տանիքները բարտիի գերաններով կը գոցեն, մար-
դակներով կը ծածկեն, ցուիքներուն եղերքները տախ-
տակ կը դարնեն որպէսզի գերաններուն ծայրերը

անձրեւէն ու ձիւնէն պաշտպանուելով շուտ չի փատին, յետոյ կաւէ հող՝ կը լեցնեն ու կը լողեն մինչեւ որ իւրենց ուզած թանձրութիւնը գտնէ, ապա կը լեցնեն կապոտ հողը (կապոյտ հող), կապոյտ հողը կուգայ քաղաքէն ժամ մը հեռաւորութիւն ունեցող թրքաբնակ ծղար (շեղ լեռ) գիւղէն։ Կապոյտ հողը իւղոտ (*) է, երբ թրջի կը կակզնայ, խսկ երբ չորնայ կը կարծրանայ։ Այս հողը տուները ձմեռ ատեն կաթելէ կը պահէ։

Տուներու պատուհանները առանց փեղկի են, միայն փայտէ ձողերով պաշտպանուած։ Դռները, մասնաւանդ մեծ տուներունը կ'ըլլան ընկուղենիի տախատակէ։

Տան ներսերը, պատերն ու գետինը, եթէ այս վերջինը տախտակամած չէ, կը ճերմկցնեն կիրի նման ճերմակ հողով մը որ կուգայ մօտակայ Ամբարկայ գիւղէն։ Տարին մի քանի անգամ, մանաւանդ մեծ տօներու սկիզբի շաբաթներուն բոլոր պատերը կը ճերմըկցնեն, գետինները կը փերտեխեն, զափարասին կը սըրափեն սրփուշուկի լաթով։

Տուները շինելու ատեն, դուռ դրացի կ'օգնեն։ Հաց կը «քաշեն» վարպետներուն, «ձեռք կուտան» մինչեւ որ տունը, «խերով, բարով» լմնայ։ Երբ տան տէրը տունը բնակիլ սկսի, բոլորն ալ աչքլուսի, շնորհաւորութեան կ'երթան, «շաքար» լեցուով բարեմաղթութիւններ կը թափին, «թուներու օճախ» ըլլալու համար։

(*) Կը կարծուի թէ կապոյտ հողեն դուրս եկած իւղը բարիւղ է։ Արաբկիրի անմիջական շրջակայքը, Շօքիկ, Զօհրապ, Կեօլ Տաղ, այնպէս կ'ըսեն թէ կան՝ հանգածուխի, երկարի եւ աղի հանիեր։

Սակայն երբ չինութիւնը հանրութեան կը պատ-
կանի, զպրոց, եկեղեցի ելն. ինչպէս ուրիշ տեղ ըսեր
ենք, ուստի համար ձրիօրէն շաբաթներով կ'աշխա-
տին: Իսկ կիրակի օրերը, քար, գերան բերելու հա-
մար, տավուլով, զուրնայով, ծափով ու ծիծաղով
կերթան բոլորն ալ քաղաքէն դուրս, աշխատելու:
Վայ այն արականին որ այդ օր առւնը կը մնայ ու
անոր գլխին մազլաթ կը կապեն:

Ասի մահացել ուժը վերանձ պատ շնչի աղասի և
ամսաթուրդ ամուս մերակ ով ձևով եղանք բանքարան
արտապ, ամսա մերակ ով ձևով աղասի աղասի ուղարձ
ամսաթուրդ ով ցածրացան աղասի աղասի աղասի աղասի աղասի

Գ. ՈՒՏԵԼԻՔ

Արաբկիր քաղաքը գտնուելով լեռնաշղթայի մը
սառորոտը շատ ջրարբի է: Ամէն թաղ իր մի քանի բը-
նական, մշտահոս աղբիւրները ունի: Պարտէզները
այս աղբիւրներուն հայթայթած ջուրէն զատ կը ջրը-
ուին, գրեթէ քաղաքին շրջանը ընող երկու առունե-
րէն որոնք իրենց սկիզբը կ'առնեն ջրին աշէն:

Արաբկիրի մէջ ամէն տուն իրեն կից ունի ընդար-
ձակ պարտէզներ պտղատու ծառերու, որոնց մէջ չ'են
պակսիր նաեւ երկայն, երկնամերձ բարտիներ ու
սաղարթախիտ ուռիներ:



Արաբկիրեն Տեսարան մը

Ամառը, մինչ այր մարդիկ զիւղեր կ'երթան կամ
քաղաքը իրենց գործերուն կը նային, տունը իգական
ները, իրենց գործերէն դատ կ'զբաղին նաեւ պտուղ-
ներով — անուշեղէններով բողոքները կը լեցնեն,
ձմրան պատրաստութիւն կը տեսնեն:

Արարկիրցիին ամենէն շատ օգտագործած պտուղը
թութն է, որուն տեսակները երեք են՝ անկուտ, (ա-
ռանց կուտի) կտու կամ կտու ու մոր թութ:

Անկուտ թութը յարդի է: Սակայն հակառակ ա-
տոր քիչ մշակուած, ատոր պատճառը կը խորհինք թէ
կտութին չափ քաղցր չ'ըլլալն է: Անկուտ թու-
թը կը չորցնեն, որմէ մաս մը աշնան փոխինդ կ'ընեն
իսկ մաս մըն ալ բողոքները կը լեցնեն ձմրան ուտելու
համար: Մոր թութը աւելի նուազ չափով կը զանուի:

Ամենէն շատ պէտք եղածը կտութութն է: Տա-
րին եօթը, ութը բերան (անգամ) կը թութուեն: Առա-
ջին բերանը որ անպակ կ'ըլլայ տանիք կը նետեն, կը
չորցնեն անսատուններուն տալու համար: Երկրորդ,
երրորդ բերանի աւելի քաղցրացած թութէն կը պատ-
րաստեն ուռի: Թութը թութուելէն վերջ, պառօներով
կը բերեն ու կը լեցնեն դաշնենները, կը լուան, ոստե-
րը կը զատեն ու կը պարպեն պղինձին մէջ: Եթէ
թութը բաւականին քաղցր է մէկ, երկու պառօչ ջուր
կը լիցնեն, իսկ թէ չէ մէկ պառօշով կը բաւականանան:

Թութը երբ կ'եփի ու հիւթը գուրս կուտայ և
զիրտը կը սուզուի յատակը, պղինձը վար կ'առնեն ու
ամբողջ պարունակութիւնը կը լեցնեն այծի մաղէ
գործուած, խոչոր պարկի մը մէջ որ կախուած կ'ըլլայ
բարձրէն և ներքեւն ալ դրուած զաշոն մը: Նախ քան
լեցնելը սակայն, պարկին բերանը կը զետեղեն փայ-
տէ լայն շրջանակ մը և երբ պարկը լեցուի, շրջանակը
կը հանեն, պարկին վերի մասը կը կապեն ու մէջքէն
դիրքով մը կը զիրքեն, կը սեղմեն մինչեւ որ բոլոր

Շիրէն նորէն պղինձը կը քաշեն, կ'եռացնեն, եռեսը գոյացած ճերմակ քաֆը — փրփուր — միշտ շերեփով մը կ'առնեն և երբ դաղրի քափ տալէ, շիրէն պառօչներով տանիք կը տանին ուր նախապէս պատրաստուած ամաններու մէջ կը լեցնեն: Երկու, երեք օր ետք բաւակտն թանձրացած կ'ըլլայ. մանր ամանները մհծերուն վրայ կը պարպէն, մի քանի օր ևս կը մնայ արեւուն տակ ու յետոյ բողոքները կը լեցնեն:

Թութին կը պատրաստեն նաեւ րէշեներ, որոնք ոռովի են միայն թէ անոնք իրենց ուշջ կ'ունենան պըտուղ և աւելի քաղցր կ'ըլլան ուստի թութին չորսրորդ բերանն ալ բէշելի կը յատկացնեն: Դարձեալ թութը կը թոթուեն, կը լուան, կ'եփեն, շիրէն կ'առնեն, նորէն կ'եփեն և այս անզամ փոխանակ անմիջապէս տանիք տանելու, որ բէշելէն որ կ'ուղեն պատրաստել՝ խնձորի, տանձի, ծիրանի, բալի, այդ պտուղին շերաները կամ հատերը մէջը կը լեցնեն, եռ մը կը հանեն ու կը քմմեն: Յետոյ թէ շիրէն և թէ պտուղը զատ, զատ ամաններով տանիք կը տանին: Օրէ օր, քիչ առ քիչ, շիրէն պտուղին վրայ կը լեցնեն: Պատուղը կը ծծէ շիրէն ու մի քանի օրէն արդէն լաւ մը թանձրացած կ'ըլլայ և պատրաստ բողոք լեցուելու:

Թութի անուշեղէններուն մէջ ամենէն լաւը և բախտատարար աւելի աշխատանք պահանջողը պատախն է: Թութը դարձեալ կը բերեն, ու կը մաքրեն, կը լուան, ուրիշ դաշնի մը մէջ կը ճմբեն, կ'եփեն ու շիրէն կ'առնեն:

Շիրէն եռ հանելէն ետք կը լեցնեն նիւեսել (նըշայ) կամ ալիւր: Նշայի պաստեխը աւելի յարդի է, բարակ ու փայլուն կ'ըլլայ:

Նիշէստէքը կամ ալիւրը լեցնելէ ետք, լինչը կը բոնեն, կը զարնեն, բարակ լաթէ կ'անցնեն ու պղինձը կը լեցնեն: Միշտ կը խառնեն տակը չ'առնելու հա-

մար մինչեւ որ մալեզ ըլլայ: Մալեզն դուռ դրացիի
բաժինը հանելէ վերջ, ատանիք կը տանին, թրջուած
սաւաններու վրայ կը թափեն մեծ վարպետութեամբ,
զգուշութիւն կ'ընեն հաւասար թանձրութիւն պահելու
համար: Երեք օրէն պաստեխը պատրաստ կ'ըլլայ քաշ-
ուելու: Կը բարձրանան տանիք, սաւաններուն ետե-
ները թեթեւ մը կը թրջեն ու կ'սկսին քաշելու:

Պաստեխը կը նախշեն մաղտանոսի տերեւներով,
վարդի թերթիկներով, նուշով, շաքարով, ընկ'յզով ու
բողուններու (երկար ծալքեր) վերածած կը տանին վար
ներեկներու վրայ կը փոեն:

Արաբկիցիին երկրորդ կարեւոր պտուղն է խա-
ղողը, որ կուզայ Օվայի զիւղերէն ի մասնաւորի Վարի
ու Վերի Գեղքաղնիքներէն, Թէփտեէն և Աղջնէն: Ինը
տեսակ խաղողներէն միայն սեն ու ճերմակը, մանաւ-
անդ սեն է կարեւորը, միւսները լոկ առժամնայ
ուտեելու կը ծառայեն: Ճերմակ խաղողը կը պահուի
ձմրան: Խսկ սե խաղողը կը գործածուի պաստեխի,
ոռուիի, վիլիրի, ոռնիիի, չամբչի և գինիի:

Սեւ խաղողը կը գնեն, կը լեցնեն խոչոր, կերա-
կուր ծածկելիք կողովներու մէջ ու կը պահեն: Մի
քանի օր ետք աղգականներու, զրացիներու կը կան-
չեն, ղաշոններու շուրջ կը բոլորուին, կը պտրիսրբեն
(ողկոյզէն հատ, հատ քաղել): Յետոյ կոխկոտելով հիւ-
թը, չիրէն կ'առնեն: Եւ թութէ պաստեխի պատրաստ-
ութեան եղանակով խաղող պաստեխն ալ կը թափեն,
միայն աւելի թանձր մալէզ ունենալու համար մէկ պա-
ռոշ շիրէին երկու քաս ալիւր կը լեցնեն:

Ոռճիկն ու ոռուիը, թթէ ոռուիին ու բէչէլին պէս
կը պատրաստեն: Ընկոյզի շարոցները մալէզին մէջ կը
թաթիսեն ու կը կախեն մի քանի անզամ ընդհատաբար
մինչեւ որ որոշ թանձրութեան հասնի:

Թթու սուփը որ Արարկիրցիք շատ կը գործածեն,
Կերակուրներու մէջ, պահուց օրերուն ոսպ ապուրին
կողքին ու «տերեւ ջուր»ին մէջ, կը պատրաստեն սա-
լորէն, գմբուկ, ու ու խոչոր սալորէն թթէ ոռուփին
պէս։ Սալորներուն միւս տեսակներն են՝ խաղող, աշ-
նան, ձմբան, ձերմակ, զեղին ու փթոթ սալվոր (սա-
լոր)։

Արարկիրցիք աղ կը դնեն շատ մը բուսեղէններ,
զանգառ, տախտեղ, որթատունկի տերեւ, մաղտանոս,
սամիք ու բանջար։ Առուոյտը գարնան եղանակին,
կարճ ժամանակուայ համար աղը կը դնեն. այս ժամա-
նակին առանց աղը դնելու կուտեն նաեւ բամպըլուկ,
բրկիչ, կատուի կողիկ, դաղձ եւլն.

Աղը զրուելիքներէն ետք կը չորցնեն լուսփիան, ա-
նոր մազմզուքը հանելէն վերջ կը ջարդեն ու չուքին
մէջ կը չորցնեն կանաչութիւնը չ'անցնելու համար։
Դդումը, բարակ մը կը ջարդեն ու արեւուն տակ կը
փուն։ Սմբուկը կը չորցնեն մէջը լեցնելու և մաղկայի
և այլ խիսերու համար։ Թօմադեսին մէջտեղէն կը կըտ-
րեն ու կը չորցնեն իսկ պլտիկին (լոլիկ) միջուկը կը
հանեն։ Փերփերն ալ խաշելէն ետք կը չորցնեն։

Կը չորցնեն նաեւ պտուղներ։ Ծիրանը կը բա-
նան, կորիզը կը հանեն ու կը չորցնեն։

Սալորը երկու տեսակ կը չորցնեն, հասածը
ծիրանին պէս իսկ խակը չըմիւ կ'ընեն, դանակով կո-
ղերը կը ձեղքեն ու կուտով կը չորցնեն։ Խնձորը,
տանձը, երբեմն կեղեւով, երբեմն ալ կեղուըուած կը
չորցնեն։

Արարկիրցին կը չորցնէ նաեւ ոչխալին կամ այծին
պլուխը, փորոտիքը, տոտիկները և կը պատրաստէ՝
պատրմա, սուենուլ։ Ղավուրման անպայման կ'ընեն,
հարուստ թէ աղքատ։ Տաւարը կը մորթեն, միսը քը-

սան և չորս ժամ՝ կը կախեն «պաղել»ու համար; Յետոյ կը ջարդեն ու պղինձը լեցնելով կ'եփեն։ Դավուրմաշեն ետք կը զնեն նաեւ իւզը։ Իսկ պանիրը գարնան մեծ քանակութեամբ արդէն աղը գրուած կ'ըլլայ։

Աշնան կը հանեն օդին ու գրնին։ Խաղողին չլրէն կ'եփեն, երեսը գոյացած փրփուրը կ'առնեն ու կը շարունակեն եփել և փրփուրը առնել մինչեւ որ դադրիւ Յետոյ կարասները կը լեցնեն, բերանները կը ծեփեն։

Այս օրերուն չորցուած թութէն կը պատրաստեն նաեւ փոխինզը, թութին ալիւրը։ Աշնան զով, լուսնակ երեկոյ մը, պղտիկ տանիքը կամ այլանը, երկանաքարը կը սազեն ու կ'սկսին թութը աղալու։ Տանտիկինը փայտէ գգալները կը բերէ, կ'ուտեն ու կը դացնեն, կ'ըսեն ու կը խնդան մինչեւ ուշ գիշեր։

Ալիւր փոխինզը սինիներուն մէջ կ'առնեն, կ'ամըրցնեն և ապա մագոգածեւ փոքր, փոքր կը կտրեն, կը չորցնեն ու բողողը կը լեցնեն։

Բնդեղէններ՝ ոսպ, սիսեռ և լն, տոնուած են, կը մնայ արմտիքը։ Ցորենի հրապարակէն կը բերեն Արդաւունի դունցուրի ցորենը, եթէ երրեք գիւղերէն եւ կած չ'է։ Ցորենը կը լուան, կը չորցնեն, կը մաղեն։ Ցորենի խոշոր հատիկները կը դործածեն ծեծածի և ձաւարի խսկ մանրն ալ ալիւրի — հայի։

Ծեծածի համար ցորենը ըլնիկ կը տանին, քարէ անիւի մը տակ որ ջորի մը կը դացնէ, հոն ցորենի մաշկը հանելէ ետք տուն կը բերեն։ Երկու օր, պարակերուն մէջ թեփով մնալէն վերջ, թեփէն կը հանեն, կը չորցնեն։ մաս մը կորկոտ կը քաշեն։ Եթէ ծեծածը քիչ ըլլայ սանթերու մէջ կը ծեծեն։

Չաւարի համար ցորենը կը խաչեն ու տանիքը կը չորցնեն։ Որմէ ետք տընկ կը տանին, կը բերեն գարձառու կը չորցնեն ու երկանաքարով կ'աղան։ Չաւար ուղալն ալ իր զուարձութիւնը ունի։ Հարս, աղջիկ,

տղայ կը շարուին աղօրիք քարերուն շուրջ, երգով,
խնդուկով կը դասցնեն. —

Տաշ չետիմ աղլր օլժի, թուն ուժամ մայմ
Դոլլարմ եալր օլժի, ունտան, ունաբորսն
Պասեիս, նեվիզ տիերեմ բահան ունապահապահ
Քեյվանը սաղր օլժի:

Թարմ պաստեին ու ընկոյզը, չամիչն ու թութը
կ'ուտեն ու կը քաշեն: Տանտիկինը, աղջիկներն ու
հարսները մէկ կողմէն կը մաղեն աղցուածը, իրարմէ
կը զատեն՝ փշիկը, (ձաւարի ալիւր) փառա պուլղուրը,
պաշ պուլղուրը, խոռուքը:

Զաւարէն ու ծեծածէն ետք, հացն ալ կ'եփեն:
Ալիւրի պարկերը ջրաղացքէն ուղղակի թոնիրտուն
կուգան, կէս գիշերին թոնիրը կրակ կը ձգեն, հաստ,
դիմացկուն կոճղերը կը ճարճատին, կը վասին, կրակ
կ'ըլլան մինչեւ տուաւոտ երբ կ'սկսին քասխած խմորը
բանալ: Հաց ևփողը իր տեղը, թոնիրին գլուխը կը
նստի, գէմը գունդ մանուկ ընողը և աստիճան մը
վար, հաց բանալիք խոչոր տախտակին շուրջ իրենց
տեղերը կը գրաւեն վեց խգականներ: Օլպավույով (եր-
կու ծայրերը բարակ, փայտեայ դլանիկ) գունդ մա-
նուկները (խմորի գունդ) կը բանան, կը տարածեն:
Հաց եփողը բացուած հացերը թոնիրին կողերուն
կ'սկսի փակցնել: Տանտիկինը, առաջին հօթը հացերը
կ'առնէ, հօթն անդամ «Հայր Մեր» ըսելով կը տանի
հացին անտուկը կը զնէ:

Սշնան հացը երբեմն նուագով կ'եփեն: Թոնիրտու-
նը հարսանեկան տան կը փոխուի որովհետեւ հարսան-
հաց հացն է որ կ'եփուի:

Հաց եփելու տեւողութիւնը հացին քանակէն կա-
խում ունի անշուշտ, այդ կը տեւէ երկու, երեք օր,
գիշեր ու ցորեկ շատ անդամներ:

Այս առթիւ դուռ գրացիի անպայման մէյմէկ հաց կը զրկեն։ Այս սովորութիւնը Արաբկիրի մէջ առածի կարգ անցեր է «Ճաք հաց, փոխ հաց»։ Հացին լրա-նալուն ատենը պնիկ կ'ընեն։ Պահկը, ընդհանրապէս մագողաձեւ, թանձր հաց մըն է, նախշուած, վրան շաքար, ուռեմայ ցանուած, հաւկիթ քսուած։

Հացէն ետք կը դնեն ածուխն ու փայտը և ա՛լ զրսի հետ դործերը կը լրանան։ Ներսերը կը մաքրեն, սերկուն (կահաւորանք) կը ձգեն և երբ կէօլ-Ճաղի զլխուն եօթն անգամ՝ ձիւնը դարնէ, վառարանն ալ կը դնեն։

Անշուշտ այս բոլոր աշխատանքը, Արաբկիրցի տան տիկինն ու աղջիկը, կամ հարսը առանձին չ'են կրնար ընել, եթէ օգնութեան չի դան աղզականներ, դուռ գրացիներ և այս փոխազարձ օգնութիւնը, տեսակ մը ընտանեկան, մտերմական կատ կը հաստատէ, սէր յառաջ կը բերէ գրացնութեան մէջ և ատոր համար, երբ ձմեռ կուգայ, դարձեալ անոնք զիրար չ'են կորս սընցներ։ Ամէն երեկոյ կ'երթան մէկուն կամ միւսին տունը նստելու, խօսելու, զուարձանալու։

Արաբկիրցիք, «նշանաւոր են աղքատասիրութեան մէջ, և յատկապէս գումար մ'ալ կայ 60—65000 դրչ.ի հանգանակուած աղքատաց օգնելու նպատակաւ»։ (Թառ ըստ Աղբար)։

Եւելին կ'ընեն։ Թաղին աղքատին, եթէ կալ, բաժինը տալէն ետքն է որ միայն ներս կառնեն իրենց պաշարը։ Եւ ասիկա տեսակ մը սովորութիւն դառցած է։

ԴԼՈՒԽԻ III

ԿՐՕՆԱԿԱՆ

Ա. ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐ

1. ԿԱՂԱՆԴ, ԾՆՈՒՆԴ, ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Արաբկիրցին խոր հաւատք ունի առ Աստուած։
Անկեղծօրէն կը հաւատայ ու երկիւզածոթեամբ կ'երա
կըրպազէ։ Ան ամէն բանի մէջ Աստուած կը տեսնէ.
դէպքի մը բարին կամ չարը Անոր կը վերազրէ։

Այսպիսի մտայնութիւնով առզորուած ժողովուրդ
մը շատ բնական է որ ատօնական օրերը ընդունի հաւա
րազատօրէն սուրբ օրեր ու ջանայ քրիստոնեայի իր
պարտականութիւնը լիուլի կատարելու։

Կազանդի հին սովորութիւնը, քոլ կախել ծխնելոյզէն վար, վաղուց վերցուեր է քաղաքէն։ Երիտասարդներ, տղաք, ուրախ, զուարթ թագեցիներուն տուները կը մտնեն, ուր տանտիկինը, բողոջներուն բերանները բաց կ'սպասէ։ Ընկոյզ, թութ, պաստեխ չամիչ, նուշ առատութեամբ կը լեցնեն զրպանները, ծոցերը։ (Այս օրերուն նոր փեսային զրպանը երկու խնձոր կը դնեն։) Անպայման կ'այցելեն մօտ ազգականներուն, մանաւանդ կնքահայրերուն տունները։

Ծնունդին, ձմբան, այդ բուք ու բորան, փշան
օրերուն երբ ձիւնը գետնէն կանգունով բարձրացեր
է ու տակաւին բաթի՛ բաթիլ կը զիզուի անցորդնեւ

բուն վրայ. մեր քաղաքին ժողովուրդը գիշերուայ ե-կեղեցի է լեցուեր, հազարաւոր, երկսեռ անձերու բազմութիւն մը լուս ու մունջ ժամերգութեան կըս-պասէ:

Վաղ առաւօտ, երբ բոլոր ճամբաներն ու արա-հետները գոցուեր են, ժողովուրդը ձիւնը ճեղքելով, ճամբայ բանալով դարձեալ եկեղեցի կը փութայ: Եկե-ղեցական արարողութենէն ետք այր մարդիկ խումբ, խումբ, տունէ տուն, տօն չորհաւորելու կ'երթան: Արաբկիրցին միմիայն իր թաղի տուները այցելելով չի գոհանար, այլ քաղաքը ամբողջ, ոտքի տակ կ'առնէ: Կէսօրը ուր որ հանդիպին հոն կը ճաշեն, և ասիկա Արաբկիրցի ընտանիքը իրեն համար մնծ պատիւ մը կը համարէ որ իր երգիքին տակ հիւր ունի մանաւանդ Ծնունդի սուրբ օրերուն:

Բնական է մէկ օրուայ մէջ կարելի չէ որ ամբողջ տուները պտըտին, այդ գործողութիւնը մի քանի օր կը տեւէ: Հոս ըսենք որ ասիկա լաւ առիթ մըն է ա-մուսնանալ փափաքող աղոց համար աղջիկ տեսնել, երբ այս վերջիններն են որ հիւրերը կ'ընդունին և ա-նոնց կը ծառայեն:

Ծնունդի գիշերը, աղքատները տուները կը պար-տին՝ «Ե՛կըոն. Գասպար և Պալտասար աւետիս», երգելով, կ'աւետեն Յիսուսի ծնունդն ու նուէրներ կ'ստանան:

Տօնական օրերուն, Արաբկիրի տանիքները օղը կ'ելլին: Հոն առատօրէն կը հոսին օղին ու գինին: Թաղի ընակչութիւնը ամէն երեկոյ կը հաւաքուի դը-րացիի մը առւնը: Հարս, աղջիկ, տղայ, կիներ ու չա-փահաս մարդիկ բոլորն ալ կը խաղան «կը չելին ու կը գառնասն»:

Կաղանդի ու Ծնունդի օրերը կ'անցնին: Ժողո-վուրդը գործի կ'սկսի: Հակառակ օրերու կարճութեան

այր մարդիկ շուկայէն շուտ կը վերադառնան որովհետեւ ձմեռը գործերը դանդաղ կ'ընթանան։ Երեկոյները տուները իրենց կարգը չ'են կորսնցներ, ամենայն հաւատարմութեամբ, ընթրիքէն վերջ, թաղեցիք կը հաւաքուին մէկ յարկի տակ, կ'ուրախանան։

Ու Բարեկենդանն ալ չ'ուշանար աւելի խանդ բերելու, ամէն երեկոյ սարքուած ուրախութեանց։ Բարեկենդանի մէֆը կ'ըլլայ վերջինը և ամենէն լաւը, որմէ ետք ժողովուրդը սուզի կը մտնէ, Մեծ Պահքի զոր Արարկիրցին ամենայն խստութեամբ կը բռնէ։

Մեծ Պահքի օրերուն, թէպէտեւ ժողովուրդը գարձեալ նստելու կ'երթայ բայց երգ, նուագ գոյութիւն չ'ունին — ապաշխարհանքի մէջ է։

2. ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱԶ, ԶԱՄԲԱՐՁՈՒՄ

Մինչեւ Տեառնընդառաջ, Արարկիր սաստիկ պաղ կ'ընէ, իսկ անկէ ետք պաղը կը «կոտրի»։ Քաղաքին բնակչութեան մէջ, մանաւանդ թուրքերուն քով այն աւանդական գաղափարը կայ թէ, երբ Տեառնընդառաջին հայեր ամէն անկիւնէ կրակ կը վառեն, մթնոլորտը կը տաքցնեն որով և պաղը մասամբ կը մեղմանայ, կը «կոտրի»։

Տեառնընդառաջին ժողովուրդը իր հեթանոս հայրերուն օրերը կ'ապրի, ամէն տանիքէ բոցավառ խարոյիներ կը բարձրացուին, ամէն բարձր անկիւններէ բոցերը ուղիղ գծերով երկինք կ'ուղղուին — կրակի պաշտամունք կայ կարծես։ Այդ օրուայ կրակի մոխիրէն տան օճախսին կը խառնեն — կրակը անոր մէջ միշտ վառ մնալու համար։

Տեառնընդառաջէն ետք, Մարտի անձրեւները հեռացնետէ կը հալեցնեն ձիւնը։ Մարտի կիսուն «Պառկ

կոյող»ը, գարնան առաջին ծաղիկը կ'երեւայ և Ապրիլին արդէն բնութիւնը գարթնած կ'ըլլայ իսկ Ծաղկազարդի ու Զատկուայ կիրակիներուն կատարելագործուած ։ Ամբողջ Արաբկիրը կանաչութեանց տակ ծածկուած է։ Ծառերը ծաղկազարդ, արտերը ծաղկալի, մեղուները կը բզզան, առուները կը թթջեն, թռչունները կը ճռւողին իսկ ժողովուրդը եկեղեցի լեցուած Աստուած կը փառաբանէ։ Քիչ վերջ կիրակնօրեայ աշբարողութիւնը կը վերջանայ, խայտաբղէտ բազմութիւն մը զուրս կ'ելլէ, ժամերով եկեղեցին կը բիսի։ Արաբկիրի սիրուն աղջիկները, նոփնոր չըջազդեստ հագած, ձեռքերնին հինայոտ, զլուխնին ժապաէն կապած, մաղերնին մանր, մանր տասը և աւելի հիւսաքերով, տրծաթէ չղթայով, արծաթէ զօտիով, գիրդ բաղուկները գոյնգոյն աստրանջաններով, կը քալեն, զոյգ զոյգ, խումբ խումբ, թեւ թեւի, Արաբկիրի աղուո՞ր աղջիկները . . .

Այր մարդիկ երեք օրերէ ի վեր՝ Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ, Մայր Եկեղեցւոյ ստորոտը, «Խէյրէթ» թթենիներուն տակ, խանին և շուկայի խանութներուն տանիքները սրայի են նստեր։ Հաւկիթները կողովներով կը պարպուին, կուտան, կ'առնեն, կը «զէրնեն», կ'ուրախանան մինչեւ կիրակի երբ և տուները կ'այցելեն՝ Զատիկ շնորհաւորելու։

. . . Արաբկիրի Զատիկիլ, զոյգ, զոյգ պսակներ, ուրախ հարսանիքներ, կարմիր, կապոյտ նաւկիթներ, ֆոր՝ լ, ֆորլ ֆոփոփկներ, պզպլուկներ, Շամ շաքարներ ամէն կողմ, ամենուն ձեռքը, գոհունսակութեան ժայիտներ ամենուն դէմքին վրան — Արաբկիրի Զատիկիլ . . .

Զատիկն ալ կ'անցնի։ Օրերը երկնցեր են, գիշերները կարծցեր, մարդիկ ա'լ երեկոյները չ'են նսաիր, կանուխ կը պառկին, կանուխ կարենալ ելլելու համար։

Բնութիւնը տակաւին պաղ կ'ընէ, կէօլ Տաղը ձիւն
նով ծածկուած է ու Մունզուրը մշուշին մէջ թաղուած։
Ծերերը Համբարձման կ'սպասեն զիշերը դուրսը, տա-
նիքին վրայ, բաց երկնակամարին ներքեւ քնելու։
Երիտասարդ ու երիտասարդուհիներ աւելի տենդագին
կ'սպասեն այդ օրհնուած, օրուայ — վճիկին։

Վիճակին — Համբարձման — նախօրեակին ամէն
թաղի մէջ մանչ թէ աղջիկ հաւաքուած, եօթը աղբիւ-
րէ ջուր կը կրեն, եօթը տեսակ ծաղիկ կը հաւաքեն,
եօթը տեսակ պտուղ կը բերեն ու կը լեցնեն ամանի
մը մէջ, հոն կը նետեն նաեւ իւրաքանչիւր անհատի
նեանը։ Ամբողջ զիշերը, անմատչելի աեղ մը, բերանը
բաց կը մեայ։ Առաւոտուն ամանը մէջտեղ կը բերեն,
բերանը գոց, փոքրիկ աղջնակ մը ամանին գլուխը կը
նստեցնեն, ձեռքը հասուծ նշանը, ջուրէն դուրս, ծած-
կոցին ներքեւ կը բռնէ ու թաղին մենինին (տաղ ըսող)
ամէն մէկ առարկայի մէնի մը կ'ըսէ։

3. ՎԱՐԴԱՎԱՌ, ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ, ԽԱԶՎԵՐԱՑ

Ամառ է։ Արաբկիրցին տանիքը կը գիշերէ։ Օրերը
հետզհետէ աւելի կը տաքնան, պտուղները կը հա-
սուննան ու վարդավառն ալ իր դէմքը կը ցուցնէ։

Վարդավառի տօնէն շաբաթ մ'առաջ Արաբկիրցիք,
ընտանեօք, Անզի Զային (Յանկոյին Զայ) եղերքը վր-
ուան զարկեր են։ Ամէն երեկոյ հարսանեկան տօնա-
խըմբութիւն կայ կարծես, ժողովուրդը վրաններէն
դուրս եկած, լուսնի լուսով, պար կը բռնեն։ կ'ուրա-
խանա՞ն հայրենի ձորերուն ծոյը։

Գետին եղերքը, առաս ջուր, արեւը պայծառ,
մարդոց տրամադրութիւնը տեղը, զիրար կը լուցնեն,
անցեալ տարուայ վրէմնին կը լուծեն։

Վարդավառին կը յաջորդէ՝ Աստուածածինը —
տօնը բերրիութեան՝ հայոց աշխարհի արդանդին։ Կի-
րակի մայր Տաճարէն կ'օրհնուին անդաստանները բո-
լոր, խաղողը զմուխտ։ Քաղաքացիներէն չատեր
ուխտի են գացեր, ամուլ կիները ամէն, Քուշնայի
ձամբան են բոներ — Աստուածամայր, անոր տաճա-
րին սրբատաշ քարերը համբուրելու, անոր առջեւ բա-
նալու իրենց սրտերուն ծալքե՞րը բոլոր։

Խաչին Արարկիր պաղ կ'իյնայ։ Ժողովուրդը տա-
նիքներէն ներս կը քաշուի։ Կամաց, կամաց տերեւա-
թափն ալ կ'սկսի, փողոցի երթեւեկը կը նուրանայ ու
ձիւնը կը նստի հայրենի աշխարհի պորտին վրայ։

ՅԱՂԵՐԸ ՄԱՏՄԱՌՍՄ ՈՒՄՐԴԱՅ

Աղեմ Աղեմ ով առևուու միրզիքայմ չ' տանի
ուու ով աղեմուր տանուու ով միմա նունքուն։
Հերթու ով աղեմ ով յու մայխարդակ ու մաքեւու
ափազնուայմ նաև և կազաւ մշտու կախաւուր։
Հով աղեմու աղեմուրակ հյում յուն աղեմունու
ուստու սաբաւաւուն լուժու ուն ուն աղեմունու
մշտուայմ որդուարակ սանու համ մայթուայմ
ուր ով։ Աղեմ ով յուն յուսու վանու, հայք ուրու
ուր ով աղեմունու աղեմունու աղեմունու
ուստու ով աղեմունու աղեմունու աղեմունու

առն միշտ ապահով ող խացնածի օնն զգման շահք
ու աջրդա զգման աճայի զգման շահք մասզմ
ող նոր մէջի մըրման մասից ող որ բար թշն
առանք առանք առանք առանք առանք առանք առանք

Բ. ՈՒԽՏԱՏԵՂԻՔ

Գաւառացիին համար կրօնական որով և հոգեբառ
նական տեսակէտներով մնիծ տեղ կը գրաւեն ուխտատեղ
զիները — ոխտաց Տան մէջ հիւա՞նդ ունին, զուր-
պէմին զի՞ր չի գար, զաւա՞կ չ'են ուննար, լուսնու-
տութի՞ւն ունին, չար աչքէ՞ դարնուած է, ընտանեա-
կան խոսվութի՞ւն ունին, մայրեր կա՞թ չ'են ունենար
իրենց երեխաներուն բաւարարելու չափ, կը զիմեն
այս կամ այն սրբատեղիին, կ'ուխտեն արեւ մատաղ,
կը զինեն ոչխար, աքաղաղ նայած իրենց կարողուու-
թեան: Ատարոսիկ կը քալեն մինչեւ ուխտատեղին,
ծունկերուն վրայ կը բարձրանան լեռը ուր կը գտնուի
ցաւերու գարմանը, մուրատառու սուրբը:

Ուխտատեղիներուն ամենէն կարեւորն ու նուի-
րականը անկասկած երուսաղէմն է, որը տեսնել կը
նշանակէր արքայութեան արժանանալ: Ահա թէ ինչո՞ւ
զաւասի ծերերը երբ իրենց վերջին օրերը կ'ապրին
յեաին փափաք մ'ունին որդիներէն կատարուելիք —
զիրենք Երուսաղէմ զրկել:

Շատ քիչեր են որ կ'արժանանան այդ փափաքին:
Ամէն քսակի յարմար չ'է, մանաւանդ այն օրերուն
երբ շաբաթններով, պէտք էր ձամբորդել զրաստնե-
րու վրայ — Արարկիրէն մինչեւ Երուսաղէմ:

Գացողները «հաճի» կամ «մղտեսի» կը կոչուին,
որպէս նշան իրենց մարմնին վրայ զրոշմել կուտան
խաչ, սրբատեղիի պատկեր, թիւ և թուական: Երուս-
սաղինմէն զացող ուխտաւորը, զրացիներուն, ազգա-
կաններուն, ձանօթներուն նուէր կը բերէ և «Երիսաւ-

զէմա» նուէրները մեծ խնամքով կը պահուին սնտուկաներուն անկիւնները որպէս մասունք, որպէս բուժիչ մէկ դեղ որ կը կախեն հիւանդին վզէն, կամ կը դնեն մատը, և կամ կը ձգեն վրան, հետեւած «մասունք»ին գործածուելու յարմարութենէն:

Հեռաւոր ուխտատեղիներէն երկրորդն ալ Մշոյ Ս. Կարապետն է:

Մուշը, Արարկիրցիին լաւ ճանչցած քաղաքներէն է: Արարկիրցին մանուսայի մեծ առեւտուր ունի Տէրսիմի քիւրտերուն հետ, Մուշի ու Պիթլիսի, որով գիւրութիւններ շատ են Ս. Կարապետ երթալու մեծ թուով — կարաւանով:

Քաղաքէն դուրս կը գտնուին՝ Ս. Սարգիս, Փիլապոս Առաքել, Ս. Մամաս, Ս. Գօղմոնտիանոս, Աստուածամայր:

Քաղաքին մէջ կան՝ Ս. Գէորգ, Ս. Թագուհի և եղբայրը Ս. Առաքել: Ս. Գէորգ կը գտնուի քաղաքին հիւսիսային կողմը, կը կարծուի թէ Ս. Գէորգ այդտեղ զվաստուեր է ու տակաւին անոր գանկը, գուռուն մը, կայ փլատակ մատուրին առջեւ որուն մէջ հաւատացեալները ջուր կը լեցնեն ու կը լուացուին, ցաւերու բժշկութիւն ստանալու համար:

Ս. Թագուհին կը գտնուի Շահրողի լերան գագաթը, իսկ Ս. Առաքել անոր ստորոտաը: Մանուկներուն հիւանդութեանց, մայրերու կաթի նուազութեան համար կը դիմեն այս սուրբերուն:

Քաղաքին մէջ կան նահեւ շատ մը աղբիւրներ ու բոնք տեսակէտով մը ուխտատեղիներ են, առանց սակայն ոեւէ սուրբի նուիրուած ըլլալու, այլ կը կրեն անունները այն հիւանդութեանց որոնց դարման են իրենց ջուրերը: Հետեւեալ հատուածին մէջ աղբիւրներուն մասին աւելի կը խօսինք:

— 30 —

Գ. ՏՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹԻՒՆԸ ԱՐԱԲԿԻՐԻ ՄԷջ

Արաբկիրցիք ընդհանրապէս առողջ են, կայտառ,
ջլապինդ և երկարակենցազ: Հիւանդութիւններէն շատ
շատերը անծանօթ են: Առ հասարակ կ'ունենան թուա
նաւոր կենդանիներէ խայթում, ծառէն, տանիքէն
վար իյնալ, ջերմ, ձմեռները պաղարութիւն, կապոտ
(կապոյտ) հաղ ելն: Երբեմն երեւան կուգան նաեւ
«բարակ ցաւ»ն ու «փրէնկ հիլլէթ»ին որոնք զուրպէշ-
թի չարիքներուն էն զարհուրելիներն են: Կայտառ
ուժեղ գաւառացին, կարմրայտ Արաբկիրցին կ'երթայ
զուարթ ու կը վերադառնայ հազարով, տիսուր դալ-
կահար:

Արաբկիրցին բժիշկի շատ հաւատք չ'ընծայեր այլ
կը հաւատայ իր ուխտին, աղօթքին ու «կիներու
դեղերուն»:

Այս կիները միեւնոյն ատեն մամաներ — դայեակ-
ներ են: Երբ ծոցւոր մայրը տակաւին ոտքի վրայ է,
մաման երբեմն կը հանդիպի ու ծննդաբերութիւնը
դիւրացնելու համար, մանաւանդ եթէ առջնեկն է,
թելազրութիւններ ու դարմաններ կ'ընէ: Մայրը
«տաքցնելու» համար օղի և գինի կուտայ ամառուայ
եղանակին, իսկ ձմեռը տաք հող կը դնէ ոտքերուն
տակ, և կամ ջուր կը տաքցնէ, մէջը օղի կը լեցնէ ու
չոգիին «վրայ կը նստեցնէ»:

Երբ մօրը խիթերը շատնան, զայն կը պառկեցնէ:

Մաման, մէկ երկու տարեց կիներու ընկերակցութեամբ պղտիկը կ'առնէ: Եթէ նորածինը իր «ընկա՛յ», ընկա՛յ»ն չ'ընէ, պորտը կը կթէ, թէ այդ ալ օդուտ չ'ընէ գէրտէկ մը կ'անցնէ հակաբերնէն ու կը փչէ...

Նորածինը տաք ջուրը կը դնեն, կը լուան, մարմնին ամէն մասերը կ'աղեն, կը կապկպեն — դունտաղ կ'ընեն ու մօրը քով կուտան: Երկու օր ետքը նորէն կը լուան: Այս առաջին լոգանքներուն օճառ չ'են գործածեր:

Մօրը խիթերը մեղմացնելու համար անուխ, անխսն կ'եփեն ու կը խմցնեն որոնք կը փութացնեն նաև կաթը: Առաջին երեք օրերը եղ ու մեղք կը կերցնեն մօրը և եթէ կաթը ուշանայ արգանակ կուտան:

Մայրը 5—10—15 օրուայ ընթացքին կը պառկի, մերթ կ'ելլէ: Երբ երեխան կաթ ուտելու սկսի, բերանը մօրը կերած եղ ու մեղքըն կը դնեն որպէսզի լերդմարը (սաղմնային երեխաներու կղկղանք) ձգէ:

Նորածինը ուժը օր յաջորդաբար կը լոգցնեն, «ուժը ջուր կ'առնեն», որմէ ետք կը տանին կնունքի:

Կնունքէն երկու օր վերջը պղտիկը «կնունքէն կը հանեն», Եթէ մանչ է, երկու սեռակից փոքրիկներ կը բերեն, եկեղեցւոյ մէջ մկրտութեան պահուն, վառուած կէս մոմերը կը վասեն ու կը լոգցնեն: Մաման կը փաթտէ երեխան ու օրօրոց կը դնէ հազար ու մէկ բարեմաղթութիւններով՝ «Ճիւղեր ձգես, բարի աւուր մնացած ըլլիս, հայրոք, մայրոք վենծնաս, օճախիդէջիկին թագը դառնաս»:

Քառասուն օր երեխան առանձին չ'են թողուր, «քառսուն կոխ» չ'ըլլալու համար: Փոքրիկին բարձին տակ հաց, աղօթագիրք կամ Սւետարան կը դնեն: Քառասուն օր ետքը մայրն ու երեխան բաղնիք կը տանին: Մինչեւ այդ, մայրը «հասակով» լոգցած չ'ըլլար այլ «պղտիկ» մը:

Ինչպէս բժշկութեան, Արաբկիրի մէջ ալ, դեղեա
րուն մեծ տոկոսը բոյսերը կը հայթայթեն: Այսպէս,
զրախոս, նենդուայ խոս, սոխ, պաստեխ, բաղեղի տե-
րեւ վէրքի համար են: Գետնախնձորը, վարդի « ջուր » ն
ու սե մանածը գլխից ցաւի կը գործածեն: Նիրվեկ չիշեի,
անուխ, դրաք չիշեի, մանուշակ, օվամուր, նեանէ,
րըհան, չորցուած կամ թարմ վիճակի մէջ կ'եփեն ու
կը խմցնեն « փոր ցաւող » ներուն:

Ալքօլներն են՝ օղին, գինին ու քացախը: Օղին կը
խմցնեն երբ մէկուն փորը ցաւի ու կը քսեն գէմքին,
գլխուն երբ տաքութիւն ունի և երեւմն ալ կարմիր
աղով կռնակին կը քսեն: Գինին կը գործածուի կար-
կարայի և եթէ ենթական պաղ առած է, կը տաքցնեն
ու կը խմցնեն: Քացախը՝ երբ գարշապարին քսեն՝
« կրակութիւն » ը (ատաքութիւն) կ'առնէ, նոյն նպատա-
կով քացախի մէջ լաթ մը կը թրջեն ու հիւանդին ճակ-
տին կը դնեն: Եթէ մէկը նուազի սոխ մը կը կարե-
ու քթին առջեւ կը բռնեն, կամ մուխ կուտան ծուծն
քէն և երբ սթափի անմիջապէս վարդի ջուր կը խմցնեն:
Արաբկիրի մէջ ամեննէն շատ պատահած ցաւը, թե-
րեւս մասլիխն է « տամարը տամարին վրայ ելել » ը,
ինչպէս իրենք սովոր են բացատրելու: Ասոր գարմանը
գաղջ, օճառ ջուրով, մի քանի անգամ առանց պաղի
տալու՝ մարձումն է որը ունի իր վարպետները, ամէն
մարզու գործը չէ:

Արաբկիրցի բեկաբուժները ամենայն ճարտարու-
թեամբ կոտրած ոսկորը կը կապեն, պոչի ոսկորը եթէ
« իյնայ » զայն « ճթրցնել » ով կը տեղաւորեն: Իսկ եթէ
պորաը « իյնայ » ենթական կռնակին վրայ կը պառկեցը-
նեն, ցուցամատերնին, կակուղ լաթ մը փաթտած,
պորտին մէջ կը դնեն ու վրայէն կը գառնան մինչեւ որ
մատը ինքնին զուրս զայ:

Աչքը, որուն ցաւը շատ է, գարմանումի եղանակ-ներն ալ բազմաթիւ են: Եթէ աչքի ցաւը քրոնիկ դառ-ցեր է գանկը կ'ածիլեն, արիւն կ'առնեն ու շատ հեղ ալ սօրուկ կը ձգեն աչքին քովերը որպէսզի «աղտոտ» արիւնը ծծէ:

Եթէ աչքը արիւն հաւաքուի թգենիի կաթ կը կաթեցնեն, մէջը աղուամազ ըլլայ նմազով կը քաշեն, ծծիկները (թրաքոմ) կապոյտ քարով կամ շաքարով կը քերեն, մեզը կը քաշեն կոպերուն, առջինեկ աղջիկ զաւակ ունեցող, հանդարտ բնաւորութեան տէր կնոջ կաթը կը կաթեցնեն ու կ'արգիլեն թթու, կծու ուտելէ:

Դանակի և այլ պատուածքներու վրայ դիմոն եալի կը դնեն: Այս գեղը կը պատրաստուի մուկի ձագերէ կամ երկրմարերը (թրթուր) ձիթախտղին մէջ, արեւուն տակ օրերով պահելով: Գլուխ «ծակիլ», ինչ որ շատ կը պատահի, վէրքին վրայ քիչ մը ճերմակ աղ դնելէ ետք, այրուած լաթի մոխիրով կը ծածկեն ու կը կապեն:

Ճիպարը, որ մեծ տեղ ունի դեղերուն մէջ, կը պատրաստուի խարտալի, սև ձիւթէ, աղէ սարչինի, եւայն:

Արարկիրցի կիները կը «բոնեն» վախը և դուլիննը, կը «կապեն» դողը (ջերմ) ու կ'աղէկցնեն հարբուխը՝ աղ «օլորել»ով:

Արարկիրի մէջ կայ նաև ժառանգական բժշկութիւն, ինչպէս դեղնուրիւն (զեղնացաւ) «կարել», լուսնոտի վրայ կարդալ, ևլն.: Քամի (քրոնիկ յօդացաւ) ունեցողները և ամուլ կիները աւազը կը թաղուին: Բրինչի ծառը միշտ նուիրական է, զայն չ'են կտրեր: Ալոձենին և մորմենին դողի համար են: Հագուստներէն կտորներ կը կապեն անոնց վրայ, այս ծառն ու թուփը երբեք չ'են կտրեր, տեղէն չ'են հաներ:

Երբ մէկը կը դողցնէ (ջերմ ունի) ենթական կը

տանին Ս. Աղբիւր, Դող Աղբիւր կամ Բողող Աղբիւր, ուր հիւանդը լոգնալով մի քանի անգամ և հազուստէն կտորներ կապելով անոնց քով կանգնող ծառերուն կամ մացառներուն վրայ — կ'ապաքինի:

Տապաս Աղբիւրը կը բուժէ տապաս կոչուած մոր թային հիւանգութիւնը: Հիւանդը կը լոգնայ և կը խմէ աղբիւրին ջուրին մէջ լուծուած սօսուր (կարմիր, կակուղ քար):

Կաթն Աղբիւրը սակայն է՞ն կարեւորն է, ի մաս նաւորի ծիծ տուող մայրերուն համար որոնք երեխան գոհացնելու չափ կաթ չ'են ունենար: Արաբկիրի մէջ, նորածինը անպայման մօր կաթով կը դիեցնեն. անաս սունի կաթով մէծնողը, կ'ըսեն, ապերախտ կ'ըլլայ, խեր չ'ունենար ծնողքին, ատոր համար շատ կը մտա հոգուին ու կը դիմեն կաթն Աղբիւր որուն ակը կը գտնուի գոգաւոր ժայռի մը ներքեւ, առջեւն ալ ունի ծառ մը: Ուխտաւորները հետերնին լեարդ մը կը տաս նին ու կը կախեն ծառէն, պղտիկը կը հանգչեցնեն ժայռին տակ, և իրենք կը հեռանան քիչ մը տեղ ու կ'սպասեն մինչեւ որ մանուկը լայ: Մայրը, երբ զաւ կին ձայնը կ'առնէ, կ'երթայ ջուրէն ափ մը կը խմէ ու պղտիկը կը ծծցնէ — կաթը ստինքներէն կը յոր դի...:

Արաբկիրցիք, մասնաւորաբար ծերերը, կը հաւատ տան թէ ամէն աղբիւր իր անսեսանելի տէրը ունի որ կ'ապրի աղբիւրէն ներս, ջուրին մէջ: Արեւմարէն ետք, երբ ուեէ մէկը մինակը աղբիւրի մը առջեւէն անցնի պէտք է Աստուած յիշէ ապա թէ ոչ կը «չարփուի»:

Համարանց զի ցի (համարանց հայուսան) վուսի ցո միջի մամր զի զայ զրամ զամ մէջնուրովի զրաման ից լու շցն ըցի ու սիրաշինա մէջնուր մնոց գրաքըզը դիրսի մէջ զայ ցցմ իմաս իմաստիւն զայ մամադմիւն միջուսան

դաշտով բարեն և ամ գաղտը բար աշխարհ է միջնաւ
աշխարհական անուրին ինչ ան եռամբար պատճեն ունի:

Դ. ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ

Երբ հիւանդը վերջին բոպէները կ'ապրի, ձայն
չ'են հաներ որպէսզի հոգեգարձ չ'ընէ: Քովը նստողը,
երբ ճթրտուկ մ'առնէ ինքզինք քունի կուտայ որ հու
գեառ հրեշտակը համարձակ գայ ու տանի:

Մահը երեք կերպով կ'ստուգին, բազկերակին
դարկին կը նային, բերնին գէմ հայելի կը բռնեն և
գարշապարը ասեղով կը քերթեն:

Ննջեցեալին տեղը կը փոխեն, վերմակին երեսը կը
քակեն, գլխուն վերեւ ու ոտքին տակ մոմեր կը վառեն,
ոչ գլխուն, ոչ ալ ոտքերուն տակ մարդ կը նստի,
հոգեառ չար ու բարի հրեշտակներուն չի դարնուելու
համար:

Հինհրը տաք ջուրով կը լուային մեսեալը, կը
հագուեցնէին, կը պատանքէին և ապա նաղիատը (գա-
գաղ) կը դնէին որը սնտուկ չ'էր այլ տեսակ մը պատ-
գարակ: Իսկ մեր օրերուն լուալն ու ճաղփատը վերցը-
ուեր են:

Ննջեցեալին գրպանները Տերս, ցաւ ունեցողները
նամակ իսկ հիւանդութիւն ունեցողները եղունգնին կը
դնեն: Մեռեալին տէրերը երբ իմանան չ'են ձգեր ո-
րովհետեւ «հողին տակ տանչուի կու» կ'ըսեն:

Եթէ ննջեցեալը աղասլ աղջիկ է ոտքը նիննէ կը
դնեն, օժիաը և իրեն զարգերը միասին կը թաղեն:
Իսկ թէ որ աղասլ տղայ է ճկոյթը հիննէ կը դնեն,
վիզն ալ փուծի (մետաքսէ թաշկինակ) մը կը կապեն:

Մեռեալը վերցուելէն ետք, տեղը քար կը դնեն,
որպէսզի իրեն ետեւէն անմիջապէս ուրիշ մը ալ չի
տանի: Աչքը բաց չ'են թաղեր:

Թափօրին կ'ընկերանան այր մարդիկ միայն իսկ

կիները տունը նստած մախտուն (մահ տուն) կը բռնեն :
Եօթը օր ամբողջ կուլան, այդ ժամանակամիջոցին
ձանչուր և հեռուէն հեռու ծանօթ կիներ կարեմուտի
կուզան և իրենց վերադասոցին, ձամբան, մահտան մէջ
իրենց աչքերը սրբած թաշկինակները կը լուան և ապա
իրենց տուներէն ներս կը մտնեն : Եօթը օր շարունակ
այդ տունէն ծուխ չի բարձրանար, սգաւորներուն ու
տեստը թաղեցիները կը հոգան :

Ութը օր ետք հոգւոյ հաց — հոգւոց — կուտան,
արեւմատաղ կ'ընեն : Ննջեցեալին սիրած ուտելիքէն
աղքատներուն կը բաշխեն ամէն տաղաւարի միւնցն
ատեն գերեզման օրհնել կուտան, իսկ ժամկոչ Աղօօր
որ ամէն տաղաւարի հաց հաւաքելու կ'ելլէ թաղէ
թաղ «ժամկոչ աղբար»ը անօթեցեր է ըսելով, մահուան
հանդիպող առաջին տաղաւարին ժամկոչին եօթը հաց
կուտան :

ԳԼՈՒԽ IV

ԱՍԱՑՈՒԱԾՔՆԵՐ

Արարակիրիքարբառը որը ճոխէ ասացուածքներով, բաժներ ենք երեք մասերու—առած, անէծք և օրհնուաթիւն։ Մենք չ'ենք պնդեր թէ անոնք բոլորն ալ Արարակիրիքովուրդին յատուկ են, կրնար ըլլար որ ուրիշ քաղաքացիներ ալ նոյն ասացուածքներէն մաս մը գործածնեն։ Մենք գրի ենք առեր միայն այն հայերէն ասացուածքներէն մաս մը որ Արարակիրցին այսօր իսկ կը գործածէ։

Ա. ԱՌԱԾ

Ալիրս (ալիւր) մաղեցի, մաղս կախեցի։
Ածան հաւը կակկըձան (հաւու ձայն) կ'ըլլիկու։
Աղէկով, գէշով էլին լիսանը (լիզուն) չ'ըյնիս։
Աղջիկը առաջուրնէ չի ծեծողը, յետքէն ծունկը
ծեծէկու։

Աղջիկ քըզի կ'ըսիմ, հարսուկ դուն լսէ։
Աշխարքը փլչինէ մէջը մարդակ մը չ'ունիմ։
Առաջ ասեղը քըզի խոթէ, յետքէն մախաթը ընծի։
Ասեղին ծակէն Հինգիստան կու հայի (նայի)։
Առ պիտթէնը (ամբողջ) ընկողին դապուղը (կեղե) չի լեկցներ։
Ատոր ջուրէն պուլուլ (ձաւար) սաւմիշ (լուալ) չ'ըլլիր։

Արզեւ (անձրև) էկած օրը հաւուն ջուր տուրող
շատ կ'ըլլի: Բաղնիք մտնողը կը քրանի: Բանը բուսած է (յոյս չ'կայ, մեռած է): Բանը բուրդ է (վիճակը յուսահատական է): Բերանը օսպ (օսպ) չի թայիր (Թալ, կենալ): Բոշա է իջեր (աղմուկը շատ է): Գիտցած թանդ, չի գիտցած մածունիդ հետ մի փսխեր:

Դործը առուն ձգեր է: Դուն քուն բախտգ արթուն: Դուղդ ամուր գոցէ, զրացիդ գող մի բռներ: Երեսը թքնասնէ, արգեւ կը կարծէ: Երեսէն ճանձ մ'որ իյնինէ հազար կտոր կ'ըլլիկու: Երեսը պուլզուրի ջուրով են վլացեր (Վլացեր): Երեսին շան տէրի (մորթ) են քաշեր: Երկինքը փնտուածը երկրին վրայ գտաւ: Եփած ապուրին մէջ պաղ ջուր չ'են խառներ: Ելին պտուկը հայելու երկան շլլի (Շիդ) կ'ուզէ: Ելինը (օտար) անուչ կ'ըլլիկու: Եշը եօթը հեղ երուսաղէմ գացեր է կինէ էշ մնացեր է: Եշը չի կերած խոաը ուտենէ զլոխը ցաւի կու: Թէք (անդոյդ) ընկողին քար չի նետեր: Ինծի քէլ ըսողին գոնէ զլոխը մազ ըլլե՞ր նէ: Իշուն քթին վարդ կը բանես: Լաւ մարդը, խօսքին վրայ կուզայ: Խալթ (սխալ) ըրինք առուին վրայ զուռ բացինք: Խենթին արտն է կանչցեր: Խենթը գացեր է հարսնետուն, հոս աղէկ է, ըսեր է, քանց մեր տուն:

Խենթը ըսաւ, խելօքը հաւաաց: Խենթը խենթին խնամի, խենթը, խենթին կ'ըլմանի Խբատ տուրող շատ կ'ըլլի, ըմմա հայ տուրող քիչ:

Կատուին քիթը հոտ է առեր: (ամուսնու) այսով
Կատուն քացախ է խմեր: Առաջ կատուն առ մեղքը
Կեթանկու սերն ու մեղքը (չըթունք):
Մնանկու չոր պրկունքները (չըթունք):
Կոտիկ, կոտիկ եղ ունիմ
Ամէն մարդու տեղ ունիմ:
Կուտը, կուտին բնկեր կ'ընէ
Ճոթը (ծայր) ճոթին կու հասցնէ:
Կովս մեռաւ, խաղս կ'ըյեցաւ:
Հացն ալ խսին կերէ է:
Հաց ունիս նէ, թրջէ ու կեր:
Հեղ մ'ալ հարս էլլեմ նէ բարձին վրայ ամուր
տի նստիմ:
Նէմ (թէ) լանք, հէմ էրթանք:
Զագար պօղազ (որկոր, կը նշանակէ՝ շատակեր):
Զիուն տեղ էց մի կապեր:
Ճրազը տակը լոս (լոյս) չի տար:
Մաղը ծակ է, օսղը քարոտ է:
Մատս քթիս հոտ չի տուրաւ:
Մարդուն տախտակը մըխ (գամ) վերցնենը:
Մարտին հավային (բնութիւն) կ'ըլմանինը:
Մեր հացին մէջ աղ չիկայ (ապերախտ զաւկի կըսուի)
Միս ըսիմօր իմ պտուկս էփի, ուրիշինը ինծի ի՛նչ:
Մկան շըռը (մէղ) ջաղջին (ջրաղացք) ֆայտայ (օս
դուտ) է:
Մուկն ալ պղտիկ է ըմմա ինկած տեղը մնառէկու:
Մօրը գովածը դիր ու փախիր,
էլին գովածը առ ու փախիր:
Շունը հաչելով եկեղեցին չի մնարոիր (աղտոտիր):
Շունն ալ զէր կ'ըլլի ըմմա, միսը չ'ուտուիր:
Չորս ճոթը ջուրին տուրեր ևնք:

Պատէն քերպիճ (աղիւս) չէ ընկեր (զաւակ ունեացած չէ):

Պորտը ես չ'եմ կ'ըյեր օր գիտնամ:

Պօղաղին համար զատիին (դատաւոր) կ'եթակուռ:

Ջուրը կուզայ կ'աղակու,

Խենթը կ'ուտէ խաղակու:

Մոխ չ'եմ կերեր օր (որ) սիրոս էյի (վառի):

Սոխին քաղցրը չ'ըլլիր:

Սեւը ներս, ձերմակը դուրս:

Վախիթը (ատեն) զայնէ քարէ տանձը հասուննակու:

Վարզող (հոսող) ջուրը աղասութիւն չի բռներ:

Վարձք ընողը, կոծ կ'ընէ:

Վեր թքնեմ առիք, վար թքնեմ մօրուք:

Վերի յարկը պարապ է:

Տաշոնը գետին, ձանը (ձայն) երկինք:

Տասը փարանոց իշուն, հինգ փարայի քուռիկը

(քուռակ) կ'ըլլիկու:

Յած տալէն թութ չ'ուտեմ:

Յուրտը խլլտին մահանայ (պատճառ):

Գշած հացդ դպալի չի դարը:

Քուրթը թանին թթու չ'ըսեր:

Օրը (բնութիւնը) իս (զիս) կ'ըլլմանի:

Բ. ԱՆԵԾՔ

Անունդ, ձանըդ գետնէն գայ:

Անունդ վերնայ:

Աչիչիդ (աչք) լուը քօրնայ:

Ասուծմէ գտնաս:

Բոլորս ես օլորուեր:

Գարշելիս քեզ մնիկ:

Գետնին եօթը դաթը անցնիս:

Գլխուս ձո՞ն (ձիւն) բերողին, Ասուած ալ անոր
բերէ:

Երեսդ գետնին գայ: Հայոց առաջարկ առաջարկ առաջարկ
Զլխտիս քեզ մնիկ: Ելէկձի (մաղ շինող) բոշա: Երթալդ ըլի տէ գալդ չ'ըլի: Իշու գուռակ, իշու սփա: Խելքդ առնողները հոգիդ թող առնային: Ծակիկ, ծակիկ ծակձկիս, ղեղին ջուրդ վարզէ: Կերածդ աչքդ քօրցնէ, էմէկս քեզ թօփ ուղիմին
Էնէ, դոները իյնիս: Կերած կաթդ քթէդ ֆիթիլ, Փիթիլ էտ գայ: Կորպակորպ (թափառական) ըլիս: Կրողը տանի սուրաթդ: Մախիրի (մոխիր) վրայ նսոփս: Մարզդ (մայր) շուն մը ցըյներ տէ քեզ չի բերեր: Շան ձագ,
Շուն շանորդի, վար անցնելիք: Պօյըդ (հասակ) գետնին գայ: Պօյըդ ծալլուի: Սէպէպին աչքը քօրնայ, մուրատը փորը մնայ: Մեւ փողը (հող) դրուիս:
Վայըդ տամ (վրագ լաց ըսեմ): Տունդ գլուխդ աւրի (փլի) Քոչան գլուի:
Օճախի կատու:
Օձու աղու (թոյն) տուրոդ: Օրոմ (որոմ) ցանող:

Գ. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Ազատուիս բարով:

Ասուած էօմիւրդ (կեսնք) աւելցնէ, մէկ օրդ հառ
զար էնէ:

Ասուած մուրատիդ հասցնէ:

Ասուած ջուրի պէս մուրատդ տալ:

Ասուծոյ պէրէքէթը (օրհնութիւն) մէջը ըլլայ:

Ատի հին, հազարը նոր:

Բերանդ դալար մնայ:

Բերնին համոք ուտէք:

Դուռդ միշտ բաց մնայ:

Երկինքն վաթի (թափի) գետնէն ժողվես:

Զաւակներուդ խերը տեսնաս:

Խանէդ (տուն) շէն մնայ, օճախդ վառ մնայ:

Ծիս, ծաղկիս, գրկուիս պառկիս:

Կանանչ արեւ ըլլիս:

Զեռուիդ դալար:

Մէկ բարձի վրայ ծերանաք:

Մէկ ուղես հազար տայ:

Միաթագ, միապսակ էնէ:

Շատ ապրիս, շատ խնտաս:

Պապուդ օճախը շէն մնայ:

Պօյովդ նշանած մը գտնաս:

Սեղանը գրուած մնայ, վաստկողը սաղ(ողջ) մնայ:

Վայելես բարով, ատկէ խասերը (լաւ) հազնիս:

Քար բոնես օսկի (ոսկի) կ'ըցի:

ԳԼՈՒԽ Վ

ԱՐԱԲԿԻՐԱՅԱՅ ԿԻՆԸ

Ա. ԱՂՋԻԿ

Արաբկիրցի մայրը երբ տղայ քերէ, անոր ներքե
երկու մինտեր կը ձգեն: Այդ հարսը թէ կեսայրոջ, թէ
կեսրոջ և թէ ալ ամուսնոյն կողմէն կը սիրուի որոնք
դինքը աւելի կը յարգեն ու տղացկանի նազերը
կը քաշեն: Ճիշտ հակառակ պատկերն է որ մեղ կը
ներկայանայ երբ նորածինը աղջիկ է, «ուրիշն ծախս
ուելիք ասլրանք» մըն է որ աշխարհ կուգայ:

Արաբկիրցի աղջիկը իր մանկութիւնը կ'անցնէ
թաղի տղոց հետ խաղալով: Անոնք ընդհանրապէս իրենց
խաղավայր կ'ընտրեն ալարտէղներու կանանչ անկիւնա-
ները և կամ տան այվանը իսկ երեկոյներն ալ «պեհու-
ուըտուք» ի համար ամբողջ թաղը:

Երբ աղջիկը 11—12 տարեկանի հասնի ա՛լ անիկա
պղտիկ աղջիկ չէ, պէտք է ներս մանէ, մօրը օգնէ
անոր տնական գործերուն մէջ: Իսկ երբ կուրծքերը
կ'սկսին ուռիլ ա՛լ խելահաս, նշանուելիք աղջիկ է:

Այդ հասակի աղջիկ մը պէտք չ'է շատ գուրս, ներս
մտնէ, ելլէ. ամէն ձայնի պատուհանները վազէ, օտար
տղայոց հետ խօսի, խնդայ, իրմէ մեծերուն խօսքես

ըուն մէջ մտնայ, առանց մեծի մը ընկերակցութեամբ
դուրս ելլէ:

Անոր պարտականութիւնն է տուն տեղ մաքրել,
կարգի բերել, որովհետեւ եկող գայողը առաջին անգամ
տանը կը նայի: Եւ տանը մաքրութիւնը աղջկան
ներքինին արտացոլացումն է ուստի Արարկիրցի աղջկը
պատիկուց արդէն՝ «սրիուշտուկի չափութ»ը ձեռք
կ'առնէ և անով կը մեծնայ:

Արարկիրցի աղջիկը իր այս տարիքին մէջ, բնազդա
օրէն կ'զգայ սէրը: Ամէն կիրակի ան պարապ է, եւ
կեղեցի անգամ չ'երթար, միայն տաղաւարներուն արտ
տօնուած է ժամ զնալ, ուստի կը հաւաքուին, կը մըտա
նեն սենեակ մը, կը դոցին դոները, մարդոցմէ հեռու,
հոն կ'երգեն, կը խօսին, կը հիւսեն տաղեր՝ ձախողած
սէրերու վրայ, սիրոյ քասեամկներ (իրենց լազուով մէնի)
իրենց բասերով, անսեթեւեթ խօսքերով, նոյն ատեն
անոնց կցելով եղանակ մը հետեւած իրենց յօրինած
հեյենին կամ մէնիին:

Բ. ԱՂՋԻԿՏԵՍ

Արարկիրցի տղան 17—18 տարեկանին, ականջին
եխին (ետեւ) կ'սկսի քերել ու հատ մըն ալ ձարել: Աւ
սիկա տղուն համար ժամանակ մը գաղտնիք կը մնայ,
յետոյ իրեն է՛ն սիրելի ընկերոջ կը յայտնէ և եթէ
յարմար դատէ կ'ըսէ նաեւ քրոջը: Բոյրերը այսպիսի
խնդիրները չուտ կ'եփեն, հոս հոն իրենց ընկերունիւ
ներուն, թաղի կիներուն կը խօսին, մինչեւ որ տղուն
մօրը ականջը կաթի: Մայրը, յարմար առիթի մը, ա-
մուսնոյն կը պարզէ խնդիրը: Այր ու կին խորհուրդ
կ'ընեն, կը դիմեն աղուն մօտ աղքականներուն որոնց
որոշման վրայ, տղան, քոյրը մի քանի աղքականներ,

ինդրոյ առարկայ եղող աղջկան ընտանիքին ծանօթի մը առաջնորդութեամբ, կ'երթան աղջիկ տեսի;

Հիւրերը իրենց տեղերը կը գրաւեն: Քառորդ ժամ մը հալ, խեր ընտանեկան խօսակցութենէ ետք, հիւրերուն ընկերակցող բարեկամը, աղջկան անունը տաւլով կ'ըսէ.

— Աղջի Սիրանուշ, ընծի ջուր մը բեր:

Աղջիկը զրան ետեւ կ'սպասէ, երբ հրաման մըն է որ կը արուի կը փութայ կատարելու: Աղջիկը ջուրով՝ գաւաթը ափին մէջ առած, «կարմրելէն, ձերմկելէն, գողալով մողալով», ջուրը կը բերէ, կուտայ, մի քանի քայլ ետ կը քաշուի, ձեռքերը կուրծքին, աչքերը զետին սեւեռած կը կանգնի:

Ջուր խմողը լմնալուն, աղջիկը դանդաղ, մանր քայլերով կը մօտենայ, գաւաթը կ'առնէ, գլխի խոնարհում մը կ'ընէ ու սիրզիւմ, սիրզիւմ (կոտրատուելով) կ'երթայ: Սակայն որպէսզի աղջիկը լաւ տեսնեն, հիւրերէն երեցը կ'ըսէ.

— Անա, մէյմալ ընծի բերե՞ս կու: Երբ այս վերջինը ջուր կ'ուզէ, աղջիկը զրան մօտեցեր է: ուզողին միայն ձայնը կը լսէ, ետ չի կընար դառնալ անձը ուրոշելու որովհետեւ ատիկա մեծ ամօթ մըն է: Ուստի ճամբան կը շարունակէ, գաւաթը կը լեցնէ ու կը բերէ և առանց սխալելու ուզողին կը յանձնէ: Եթէ սխալի այդ թերութիւն մըն է, կը նշանակէ որ անուշաղիր է, և որպէսզի չի սխալի դրան ետեւ մէկը կ'սպասէ, ուզողը, տեղը, քանի երրորդ ըլլալը աղջկան կ'իմացընէ, այսպէսով կարող կ'ըլլայ բաց երես դուրս գալ այդ անելէն:

Աղջիկաեսները կէս ժամ նստելէ ետք, տան տէրը պատրուակով մը դուրս կ'ելլէ, որպէսզի հիւրերը առանձին մնալով, առիթ ունենան իրենց կարծիքը իրարու յայտնելու: Երբ բոլորին գաղափարն ալ նոյննէ,

աղջկան հաւներ են, մեկնելու ատեն, հիւրերէն տարեցը տան տիրոջ մնաք բարով ըսելէ ետք կ'աւելցնէ, «նորէն կուգանք», հակառակ պարագային լուռ կը մնայ:

Աղջիկտեսէն մի քանի շաբաթ ետք, տղուն տնեսիները կը լրտեսեն աղջկան բաղնիք դացած օրը և իրենք ալ կ'երթան՝ աղջիկը իր մերկ վիճակին մէջ տեսնելու . . .

Սրարկիրցին աղջկան գեղեցկութիւնը կը սահմանէ հետեւեալ կերպով. —

Աղջիկը պէտք է ըլլայ միջահասակ, դէմքը կլոր, կարմիր ու ձերմակ, քիթը բարեձեւ, աչքերը սև, յօնքերը բարակ, ձակատը բաց, մազը սև, խիտ ու երկար, բերանը պղտիկ, վիզը երկար, կուրծքերը լեցուն, ձեռքերը մսուտ, ոտքերը պացտիկ: Աղջկան նիհարը յարգի չ'է, «Բարակը տախտակի պէս պատը փակցնենկու» կամ «Մինչեւ որ հաստը բարկընանէ, բարակին հոգին կ'ելլակու»:

Տղուն մայրը միշտ աղջկան պղտիկը կը նախընտրէ որովհեանեւ աչքը իր ձեռքին տակ, իր յարկին ներքեւ, իր քով կը բանայ — իր ափին մէջ կը մեծնայ: Կիրայ չն չ բայսամ դժբանապատ դրէ անեց, առն ունամին պատքան բայտքան դրանքով. Ուրի բան զմիման մահմանը նայմադ գանաճ մասն գոստ ցույն ցույնապատ:

Հաւառք զնն մամիկոս պիլիլիբայինը զի, մնմաց զի դադր ցըմմարմն մամիկոս չ չ որ? մամացմասսարդմի: միմդաւորս դեռ մշմին, մնմաց մամիկոսի: մնմառն ի վասթի մամիկոս ու մամիկոս իրող բայ չո առիմ, մամիկոսումի արայի մաքրով ու այս պրը զոյ դիտամայի չամին, մադդամիուսումի: մամացմար չին մամիկոսի զնոսի մնմար զի մամիկոսանըու մնմառնի ու մամիկոսի զնոսի մնմար զի մամիկոսանըու:

Գ. ԽՕՍՔ ԿԱՊ

Աղջիկուսէն ետք, տեղի կ'ունենայ խօսք կապը:
Տղուն մայրը, կնքամայրը, մօտ ազգական տարեցներ
աղջիկ ուղելու կ'երթան:

Հիւրերը, իրենց տարիքի համաձայն տեղերնին
գրառած, կը խօսին «ասղիէն, անդիէն» մինչեւ որ
կնքամայրը խօսակցութիւնը խնդրին մօտեցնելով
կ'ըսէ. —

— Ձեր պազչին նոր բացուած դարաֆիլ վարդը
փրցնելու էկեր ենք: Ձեր օճախին մոխիրը, մեր օճա-
խին խառնելու համար ձեր դուռն ենք էկեր:

Աղջկան ծնողքն ու ազգականները շատ մը առար-
կութիւններ կ'ընեն, ինչպէս որ սովորութիւն է: Բայց
ներկաներուն պնդումներուն վրայ, և կնքամօր խօսքը
չի կոտրելու համար կ'աւելցնեն.

— Աստուած կատարածին հասցունէ: Իրաւ աղ-
ջիկնիս տըհա պզտիկ է և մենք ու աղջիկ կարգողը
չ'ենք, ըմմա էկեր ճակատագիր նասխպ է նէ ըսկիք
չ'ունինք թող ըլլի, խորհուրդ մարդկանց կամք Տիառն:

Կնքամայրը խօսք կապի համար բերած՝ գրամեծան
պէջիպիլիկը աղջկան մօր կուտայ:

Տղուն և աղջկան ծնողքները զիրար կը քննեն, կը
զննեն, մինչեւ եօթը պորտերնին: Գերգաստաններուն ան-
բողջ անցեալն ու ներկան նկատի կ'առնեն: Կ'երթան
ու կուգան իրարու բնաւորութիւն, նիստ ու կաց,
կ'ուսումնասիրեն, մինչեւ նշանառուքի օրը երբ այս
բոլորին գոհացում գտած կ'ըլլան: Եթէ երբեք ան-
յարմարութիւն մը գտնեն, խօսք կապերնին ետ կու-
տան, ետ կ'առնեն:

Աղջկան ծնողքը ամենէն շատ տղուն վաստակին, արհեստին, բնաւորութեան և մանաւանդ խմելուն ու շաղրութիւն կ'ընեն: Խսկ աղուն ծնողքը, մասնաւորաւ բար մօրթ համար կարեւորը աղջկան խույը — բնաւորութիւնն է և ապա հիւները, «Ճառը մատներէն, տաւ ու տեսակ գործ թափիլը» որպէսզի երբ դուռ դրացի հարսը գովեն ինքն ալ ուրախանայ — եղ կապէ:

Արաբկիրցին կոյս աղջիկ չի տար այրի մարդուն, նոյնպէս ազատ տղուն այրի կին չ'առներ: Արաբկիրցին դարիպի ալ աղջիկ չի տար, որովհետեւ ան, այն համոզումը գոյացուցեր է որ...—

Ցեխին մեջ բար նետես կ'ընկդմի կ'երայ,
Դարիպին աղջիկ տա կը բողու կ'երայ.

Բարձր լեռան զլսուն պիլափիներ կ'երգեն,
Պիլափիին բանը (բոյն) աշխարհիս ներիք է:

Այսպէս ուրեմն տղան թող Արաբկիրցի ըլլայ ու
միայն բոյն մը ունենայ և այդ աշխարհին — բոլորին
կը բաւէ:

Անուշեան աղջիքայի մարտայ որ վկայէ
մասն պատճեան աղջիքան աղջիքան սժրակդնի:

Առաջ մանաւան աղջիքան պատճեան աղջիքան սժրակդնի:

Առաջ մանաւան աղջիքան պատճեան աղջիքան սժրակդնի:
Առաջ պատճեան որ կահուց պատճեան աղջիքան սժրակդնի:

մայստորական մարդկան պարագաների մաքնիլլ
ու նորման բաւարարան և մասնավորաց միտուածքա-
ռարարաման, այս աշխատավոր աշխատավոր աշխատավոր
Գ. ՆԵԱՆՏՈՒԹԻՒԹ

Նշանտուքի օրը, փոխան մատանիի զարձեալ գը-
րամ կը տանին — պէտիպիլիկ, գրամեծա: :

Երբ հիւրերը՝ Տէր Հայրը, կնքահայրը, տղան և
մի քանի ազգականները, հանգստանան կը հիւրասիր-
ուին նախ սուրճով որմէ վերջ Տէր Հայրը հող կը պատ-
րաստէ և աղջկան հօրը զառնալով կ'առաջարկէ:

— Աստուծոյ իդինոք, ձեր աղջիկը Գիրգոր ա-
ղային նշանելու էկեր ենք:

Հոս, աղջկան կողմէն զարձեալ նազ. տուզ կ'ընսն
բայց առարկութիւնները անօգուտ կ'ըլլան և իրենց
հաւանութիւնը կը յայտնեն:

Նշանի իրերը կնքահայրը կը յանձնէ Տէր Հօր, որը
իր կարգին կ'օրհնէ և աղջկան ծնողքին կուտայ: Եր-
շանտուքի այս կարծ ձեւակերպութենէն ետք, ներս
կը բերեն թէյ կամ օշարակ եղանակի համեմատ: Խը-
միչքին կը յաջորդէ՝ խոնջան — պտուղներու սեղանը:

Խոնջայէն վերջ կես ժամ զազար կը տրուի և ա-
պա նորէն սուրճ կը հրամցուի, յետոյ ուրախութիւնը
ծայր կ'առնէ որ կը տեւէ մի քանի ժամ: Բոլորն ալ
կը մասնակցին երգին ու խաղին, ծափին ու ծիծաղին:
Խնամիները դէմ զիմաց, փեսայ ու աներձագ ձկոյթ,
ձկոյթի կը խաղան Արաբկիրի թամզարան:

Վերջապէս մեկնելու ժամանակը կը հասնի: Մեկ-
նողները «մնաք բարի» ըսելէ ետք, կ'աւելցնեն «Աստ-
ուած կատարածին հասցունէ»: Այս առթիւ աղջկան
ծնողքը չ'են մոռնար, տղուն մեծերէն հրաման առնե-
լու որպէսզի շաբաթ օր իրենցը գայ:

Առաջին Շաբաթ երեկոն, աղջկան եղբայրը, եթէ
չ'ունի մօտ ազգական երիտասարդ մը փեսան հրաւիրե-

լու կ'երթայ։ Փեսան գրապանները՝ նուշով, շաքարով
լեցուցած տղուն կ'ընկերանայ։

Երբ աղջկան տնեցիները փեսային գալը կ'իմանան,
ճրագով, նոււագով դէմ կուգան, փեսան կը զիմաւու-
րեն, կը տանին տուն ուր փեսան մեծերուն ձեռքերը
համբուրելէ ետք, վերի անկիւնը կը նստեցնեն։ Փե-
սան, հոն գտնուող աներձագը, աղգական, աղգակա-
նուհի որոնք եթէ իրմէ չատ ալ փոքր ըլլան, Արաբ-
կիրցին այնպէս կ'ընդունի որ անոնք «օրէնք»ով աւե-
լի մեծ են ուստի զանոնք մեծերուն կարգը կը դասէ
և անոնց պատշաճ տիտղոսն ու յարգանքը կուտայ։

Փեսան, այս առաջին հանգիպումով, պաշտօնապէս
փեսայ ախտղոսը կ'ստանայ։ Արաբկիրի մէջ երջանիկ
է այն փեսան որ քենի ունի, «վա՛յ անոր որ չ'ունի,
չլին (վիզ) ծուռ կու մնայ»։ Ժողովրդային այս խօսքը
անշուշտ չատ ալ շիտակ չ'է, որովհետեւ եթէ աղջիկը
քոյր չ'ունենայ իր աղգական իգականները, ընկերու-
հիները, թաղի աղջիկները բոլորն ալ քենիներ կը
դառնան և փեսային «շլին ծուռ չ'են ձգեր, շէնը կու
հանեն»։

Փեսան ընդունելէ վերջ սեղան կը դնեն։ Փեսային
աջ կողմը զօքանչ մայրն ու ձախն ալ քենի խարունը
կը գրաւեն, որպէսզի ամենալաւ պատառները անոր
քերանը դնեն։ Արաբկիրցի փեսան այդ պահուն մոռցած
իր տունը, մայրն ու քոյրը կ'երգէ։

Քեապապ ու զինի
Զօֆանց ու ենի
Մայրն ու բոյրը
Կրողը տանի։

Ընթրիքէն ետք կէս ժամ մը դադար կը արուի,
որմէ վերջ կ'սկսին ուրախութեան՝ տէֆն ու լիմինչէն
ներս կուգան։

Ուրախութիւնը կը չարունակուի մինչեւ ուշ գիշեր, որմէ ետք փեսային հետ «թէք մը, շիթ մը» ի կ'սկսին որուն ամէն ոք, առանց սեալի խտրութեան կը մասնակցի: Հոս, ի յայտ կուզայ փեսային ներքին մարդք: Թէք մը չիթը, Արաբկիրցի փեսային համար փորձաքար ուըն է:

Այս ատեններուն, փեսային ամենամեծ փափաքը իր նշանածը տեսնելն է որ ամբողջ գիշերը, սրահին կից սենեակի մը մէջ, շրջապատուած մի քանի ընկերուհիներով, զրկուած ամէն տեսակ դուարձութենէ, կ'սպասէ . . .

Ճարպիկ փեսան, նշանածը շրջապատողներուն հետ խօսք մէկ ըրած կ'ըլլայ, որով երբ յարմար առիթի մը «զուրս» ելլելու պատրուակով սրահը կը ձգէ, իրբեթէ սիսալմամբ նշանածին սենեակը կը մտնէ — հոն գտնուողները վայրկեան մը զիրենք մինակ կը թողուն . . . Հարսին պահապան օրիորդները ներս կուզան, փեսան կ'աճապարէ սրահ մտնել կասկածի չ'ենթարակելու համար թէք մը չիթի սեղանի շուրջինները որոնք անհամբեր իրեն կ'սպասեն խաղերնին չարունակելու համար, որովհետեւ առանց փեսայի ներկայութեան թէք մը չիթը համ չ'ունենար:

Գիշերը առաջացեր է: Լուսոյ դէմ է: Թէք մը չիթին պէտք է վերջ տալ: Այս առթիւ քենի խաթունը փեսային կառնալով կ'ըսէ.

Եռելեսիկին խապախ տուր
Զինի տէկիլ քապախ տուր,
Խօրոգ տիլին լալ օլսուն
Նասր' լ տէկին սապախ տուր:

Արեւը ծագած է: Նորէն սեղան կը շտկեն: Սինիները գլուխնուն վրայ բարձրացուցած կը խաղցնեն, նախաճաշի կը նստին: Փեսան ամէն պատառի նշանա-

ծը կը յիշէ, ան ալ անշուշտ անօթի է կը մտածէ ու
թրջուած, կակուղ թոնրի հացին մէջ, քիչ մը անուշ
կը գողնայ, կը պլէ ու կը զրկէ — պատառնին կը
փոխանակեն...

Նախաճաշէն ետք փեսան կը պատրաստուի մեկ-
նելու: Աներ հօր, ներկայ մեծերուն ու դօքանջ մօր
ձեռքերը կը համբուրէ, (այս վերջինին ձեռքը կը դնէ
օսմ. ոսկի մը՝ նշանածին նուէրը):

Փեսային կ'ընկերակցի գարձեալ աներձադը, գիշ-
շերուայ թէք մը չիթի սեղանին չուրջ շահած նուշի ու
շաքարի ծրարով:

Դրացի փոքրիկները նրբ կը լսեն թէ փեսան կ'եր-
թայ, սուջեւը՝ ճամբան կը կարեն — շաքար կը պա-
հանջեն ապա թէ ոչ անկարելի է որ անցնի: Փեսան
անոնց պահանջրին գոհացում կուտայ ու ճամբան կը
շարունակէ:

Ե. ՆՇԱՆՈՒԱԾՆԵՐԸ

Փեսան կ'աշխատի, բայց խելքն ու միաքը զօքանջ մօրը տունն է, ուր զինքը սիրող սիրտ մը կայ: Այս ու այն կողմ կը դառնայ, վերջապէս, գործի օրեւ րուն պատճառով մը կը յաջողի սիրածին դրան առջեւէն անցնիլ, ներս նայիլ, կարմիր խնձոր մը նետել... նշանածը չի կրնար տեսնել, որովհետեւ ան իր «շուք»ը տեսնելուն պէս, ծակէ ծակ, սենեակէ սենեակ կը մըտնէ, իր սէրը կուրծքին ներքեւ, ինքն ալ սենեակին մէջ կը բանտարկուի:

Ամէն շաբաթ երեկոյները կուգան փեսան կը տառնին: Հոն են արգէն ազգականներ, բարեկամներ — կ'ըսեն, կը խնդան, կ'ուրախանան: Փեսան, աչքերն ու ականջները «քառառն կու բանայ», անկի բառ մը լսելու, շուքը տեսնելու — իզուր:

Փեսան յաջորդ օր, և այդպէս ամէն կիրակի նշանածը կը հետապնդէ — փողոցէ փողոց, պարտէզէ պարտէզ կը վազվազէ, աչքերը միշտ տանիքները, պատուհաններն ու աղջիկներուն խումբերուն սեւեռած: Եթէ պատահի որ տեսնէ, միայն հեռուէն, ծառերուն և պատերուն հտեւէն դիտելով կը գոհանայ: Հազուազէպէզ է որ մօտենայ ու հետը խօսի, մեծերը եթէ իմանան կը սաստեն, երեսնուն կը թքնեն:

Այս շրջանին փեսային ամենէն մեծ թշնամին կուժն է, տան մեծը, աներհայրը: Փեսան շատ հեղ աշնոր տան շուրջ կը դառնայ, պատերուն տակ կը պըտըտի մինչեւ որ մին կամ միւսը տեսնէ ու հարցնէ: — կուժը տո՞ւնն է: Վա՞րի դոնէն դամ թէ վերի:

Ամէն տօնական օրերուն փեսան զօքանջ մօր տունը կ'ըլլայ: Խնամիները սինիներով նաւալայ (նուէր) կը դրկեն իրարու որոնցմէ բաժին կը հանեն նաև դըրացիներուն:

Սրաբկիրցի երիտասարդին համար տարիներով նըշանուած մնալը տեսակ մը մուրատ է, կեանք է: Այդ քաղաքին մէջ, առնուազն վեց ամիսէն մինչեւ չորս տարիներ նշանուած կը մնան ու մինչեւ ամուսնութեան օրը զիրար կը հալածեն, իրարու ճամբայ կը նային: Շատ պատահեր է որ աղջիկ մը տարիներով նշանուած մնացեր և ամբողջ այդ շրջանին ո'չ միայն նշանածին հետ չ'է խօսեր այլ և երեսն անգամ չէ տեսսեր: Այդ աղջիկը միայն գիտցեր է որ նշանած մ'ունի, բայց ո'վ է այդ, գե՞ւ թէ մարդ:

Սրաբկիրի մէջ տղան ընդհանրապէս իսկ աղջիկը մասնաւորապէս կամք չ'ունին ամուսնական ինդիրներու մէջ, անոնք խօսք չ'ունին, ընդդիմութիւն չ'կայ, ծնողքնուն խօսքը խօսք է և այսպէս տարիներով այն համոզումն են գոյացուցեր որ իրենց ծնողքը զիրենք կը սիրեն ուստի չար չ'են կամենար: Այս կոյր վստահութիւնը սակայն միշտ ալ զիրենք իրենց ակնկալած երջանկութեան չի հասցներ, պարզ այն պատճառով որ զիրար չ'են սիրեր...

Պաղչան իջնեմ ի'նչ ընեմ,
Վարդ, մանիւակ չորցնեմ,
Դուն պօյուղ օսկի ես
Միւս չուղեր ի'նչ ընեմ:

Զ. ՀԱՐՍԱՆԻՔ

1. ԱՂՋԿԱՆ ՀԻՆՆԵՆ

Երբ փեսան ու ծնողքը հաւանութիւն տան հարսսանիքի, ութը օր առաջ աղջկան հիննէն կը տանին, ընկերակցութեամբ Տէր Հօր, կնքահօր։ Երեկոն աղջկան տունը կ'անցնեն ուր իրենց հիւրերը յարգելու համար հաց կը կերցնեն։

Հինգչաբթի օր, տղուն տունէն ալ կ'երթան, աղջկան հիննէն դնելու։ Փեսային մօտ աղջականները, մօտ զրացիները — ընդհանրապէս հարս, աղջիկ փեսան շրջապատած զուրնայով ժի՞տով ճամբայ կ'ելեն դէպի աղջկան տունը։

Աղջկան տնեցիները երբ խնամիներուն նուագին ձայնը կ'առնեն, նուագով զանոնք դիմաւորելու կ'ելեն։

Հիւրերը ներս առնելէ, տեղաւորելէ վերջ, նուագը մի քանի վայրկեանի համար կը դադրի։ Իրարու հալ, խերը հարցնելէ, քիչ մը խօսակցելէ վերջ, կընքամայրն ու փեսային քոյրը ներս, աղջկան սենեակը կը մտնեն, աղջկան մաղերը կը քակեն, կը պատրաստեն, գլուխը քօղ մը կը ձգեն, կը բերեն ընդհանուրին առջեւ, կեղրոնը բարձր բարձի մը վրան կը նըստեցնեն։

Հիննէն, կաւէ խորուն ամանի մը մէջ շաղուած, սկաւառակի մը վրայ զրուած, բարձրացուած գլուխսներէն վեր, երգով, նուագով, խաղով, խնդուքով, մեծով պղտիկով հարսին չորս կողմը կը դառնան և ապա անոր շուրջ իրենց յարմար տեղերը կը գրաւեն։

Կնքամայրը հարսին մազերը կը սանտրէ ու հիննէն
կը դնէ:

Նուագածուները «Աղջիկ նա, նա, նա»ին թուրա-
քերէն մասը կ'երգեն որմէ ստորեւ կուտանք հետեւեալ
տունը որպէս նմոյշ:

Գրգ տիկիւննին կելմիւ անամ,
Եօյտա տիւգիւլմիււ,
Ալբուն բաս իշխնեն անամ,
Դրնան եզիլմիւ
Կիւմիււ տարադիլին անամ
Զիլֆին սէչիլմիւ:

Երբ լրանայ, կնքամայրը հարսին գլուխը փուշի
մը կը ձգէ, փեսան նուէր կուտայ: Հարսը անկիւն մը
կը նստեցնեն: Քիչ մը դադարէ ետք, նուագը նորէն
կ'ոկսի այս անգամ տարբեր եղանակով, խաղի երգերով:

2. ԲԱՂՆԻՔ

Շաբաթ օր աղջկան տնեցիները կը պատրաստուին
բաղնիք երթալ: Տղուն անեցիներուն մասնաւոր մարդ
կ'երթայ հրաւիրելու:

Աղջիկը բազնոց օթհակներէն մէկուն մէջ նստե-
ցուցած կը հանուին, կը պատրաստուին ներս սահ Տուն(*)
մտնել: Դափող հարսնեւորները մէկիկ, մէկիկ տաք

(*) Բաղնիքը, հաս, բարուկիր պատերով, կամա-
րակապ, զմբերաւոր ծածկուածեն գետնայարկ շինուածք
մըն է ու կը բաղկանայ երեք մասերէ չի հաշուած«ին-
խան»ը ուր ջուր կը տանիայ: Առաջին մասը կը կոչուի
պաղ տուն, ընդարձակ սրան մըն է, կեդրոնը պաղ

տուն կը տարուին ուր իրենց համար պատրաստուած գուռերուն առջեւ տեղերնին կը զրաւեն:

Քիչ վերջ տղուն տունէն հրաւիրեալներ կուգուն: Դափով հագուսանին կը հանուեցնեն, հիննէն կը շաղեն, չորս կողմը մոմերով կը դարդարեն, աղջկան գըլ խուն քող մը ձգած օթեակէն զուրս կը բերեն, գուրսը պաղ ջուրի գուռին շուրջ կը պարացնեն՝ խունկով, երգով և զափով: Յետոյ աաք տունը կը տանին: Հոն ալ գմբէթին շուրջ, աղջկան անութը մտած մի քանի անգամ կը դառցնեն և ապա մէջտեղը կը նստեցնեն, տունը զբուած հիննէն կը վերցնեն նորը կը դնեն: Այդ միջոցին կիներ գմբէթին շուրջ պար կը քաշեն... Հիննէն լմնալէն ետք հարսը անկլւն մը կը նստեցնեն, երեսը պատին դառցուցած:

Արդէն բաւական ժամանակ անցած կ'ըլլայ, տաք մթնոլորտին մէջ սրաերը «մարիլ» կ'սկսին որուն որպալս զարման աղջկան տան կողմէ օշարակ կը հրամացուի: Քիչ վերջ կ'ստանան նաեւ փեսին նաւալան — պտուղներ մարող սրտերուն... Աղջկան եղբօր կամ հօր կողմէ ալ նաւալայ կուգայ:

Դափով բոլոր հարսնեւորները կը լուան ու կը «հանեն»: Աղջկան համար զուսուն մը կը տրամադըրնեն, խնամքով կը լոգցնեն և երբ լմնայ նորէն խուն կով, երգով զուրս կը բերեն ու հագուստները կը հագցընեն:

Չուրի բարձր, խուռ զուռով աղբիւրն է, պատերուն տակ բարձրադիր սեփերներն են, իսկ վերը օրեակները: Երկրորդը նեղ միջանցք մըն է որմէ կ'անցնին տաք տունը, լուացուելիք տեղը: Տաք տան պատերուն տակ զուռուներն են, անկիւնները սենեակները, իսկ կեդրոնը իրչ մը բարձր, շշանակաձեւ, ինչ որ իրենք կը կոչեն, զմբերն է:

Երբ հարսնեւորները բաղնիքէն դուրս կ'ելեն,
նուազածուները զիրենք կը դիմաւորեն ու մինչև տուն
կը տանին :

Աղջկան եղբայրը կամ մօտ աղջական մը այդ երեւ
կոյ վիսան հրաւիրելու կ'երթայ որը իր քրոջ հետ կու-
պայ, եթէ քոյր չ'ունի մինակ կ'երթայ կամ մօտ աղ-
ջականուհի մը իրեն կ'ընկերանայ :

Աղջիկը «յոգնած» ըլլալուն ու պաղ չ'առնելու հա-
մար կը պառկեցնեն և քովը ընկերուհիները կ'սպասեն :
Փեսան ընդունելէ ետք կ'ընթեն որմէ վերջ ուրա-
խութիւնը ծայր կ'առնէ, «կը զերնեն ու կը դառնան
մինչք օր հոգինին բերաննին գայ» : Մանաւանդ որ
կուժերը շատ չ'են սպասեր, քուներնին կուզայ որով
հետզհետէ կը քաշուին, սրահն ու ուրախութիւնը ե-
րիտասարդներուն ձգելով :

Տանտիկինը, մակարիա փոլատով շաքար, նուշ կը
բերէ մէջտեղը կը գնէ որպէսզի զբաղին, քուներնին
չգայ: Ներկաներն ալ իրենց լեցուն գրպաններուն բե-
րանները կը բանան ու նորէն «թէք մը չիթ մը»ի սե-
ղանը կը շակեն — վիսան զէմերնին կ'առնեն ու կը
խաղցնեն: Վայ այն վիսային որ անճարակ է, խաղալ
չի գիտեր, կը սխալի ու զոյգ ըսելու տեղ անզոյգ կը-
սէ, նշանածը ձեռքէն կ'առնեն:

Վերջապէս զոյգ, անզոյգին խաղն ալ կը վերջա-
նայ ու հիննէին կ'սկսին: Փեսան սրահին կեղրոնը կը
նստեցնեն, անձեռոց մը անոր գիրկը կը ձգեն, ու կըն-
քահայրը վիսային մօտենալով աջ ձեռքը կ'ուզէ, վի-
սան ձախը(*) կ'ուտայ: Կնքահայրը դարձիալ աջը

(*) Տղուն աջ ձեռքը ծնողաց տունը կը ներկայացը-
նէ խոլ ձախն ալ զօքանջ մօր, իսու տղան կնքահօր առա-

կ'ուզէ, փեսան կը մերժէ: Այսպէս մի քանի վայրկեան խաղը կը շարունակուի մինչեւ որ փեսան աջ ձեռքը ծոցը կամ գրպանը կը դնէ: Կնքահայրը քիչ մը գըժագոն երեւյթով անոր ձախ ձեռքին ձկոյթին հիննէ կը դնէ, սաֆալէ կտորով մը ու կլապուսն կապով մըն ալ կը կապէ, մատնեմատը մատանի մը դնելէն ետք: Փեսան ալ իր կարգին հիննէին ամանին մէջ, որպէս կնքահօր նուշը, համարժէք իր մը կը ձգէ:

Փեսալին հիննէին ետք, սկաւառակը դարձեալ գլուխներէն վեր կը բարձրացնեն, կը խաղան ու կը խաղցնեն և այդպէս աղջկան սենեակը կը մտնեն աշնոր ձեռքերն ու ոտքերն ալ հիննէ դնելու:

Փեսան աղջկան բարձին վրայ նստած կ'ուզէ աշնոր ձեռքը բռնել և այս վերջինը չի թողուր, ձեռքը բռունցք ըրած կը շարժէ: Վերջապէս տղան կը յաջող բռնելու, կը բանայ ու հիննէն կը դնեն: Նուագածուները կ'սկսին.

Պօյրդ բարակ սեվլի չինար,
Աչքոյ սեւուկ, յօնքրդ կամար,
Ստեղծուած ես ինձի համար
Անգին ծաղիկ մ'ես նոր բացուած:

Կնքամայրը աղջկան, բաղնիքէն կրկնակի կակըղցած ձեռքերն ու ոտքերը հիննէ կը դնէ: Ամբողջ այս գործողութեանց ընթացքին նուագը անընդհատ կը շարունակուի:

Վերջապէս գիշերը կը լուսնայ: Առաւօտ նախաճաշ չի ժամն ալ կուգայ: Պազլաւայի, ոհեր լօխումի սինիները գլուխնուն վրայ առած կը խաղցնեն և ապա կը նստին ու կուտեն:

Չարկը մերժելով կը ցուցնէ որ ինք իր ծնողաց հաւասարիմ է:

Նախաճաշէն ետք փեսային շահած շաքարներն ու
նուշը թաշկինակները կը լեցնեն ու մի քանի հոգիով
տուն կը դրկեն:

Նոյն օրը աղուն տունէն նուագածուները կը հը-
րաւիրուին: Աղջկան տունէն, փեսային հետ բաղնիք
երթալ փափաքողները ժամանելէն ետք, փեսան կը
սափեն, երգով ու խաղով: Փեսային աղգականները
ճակտին դրամ կը փակցնեն — նուագածուներուն
նուէրը: Սափրուելէն ետք բաղնոց ճամբան կը բռնեն:
Ոլոր, մոլոր ճամբաներէ քալելով, Տեֆով Տըմպլիկով
կը հասնին բաղնիք:

Երբ անեցիք փեսային գալը նկատեն, նուագով
դէմ կ'երթան, կը բերեն, դրան առջեւ կը խաղան ու
կը խաղցնեն:

Փեսան, ընկերակցութեամբ մէկ, երկու աղգա-
կաններու, կ'երթայ բարեկամները, ծանօթներն ու աղ-
գականները հարսանիքի հրաւիրելու:

Շատեր որոնց տուները եթէ մօտալ ըլլան, դարձ-
եալ ձիերով, ճամբան երկարցնելով կը բերեն: Երբ
հարսնետան մօտենան, նուագածուները զանոնք կը գի-
մաւորեն, կը բերեն ու «բաղչիշ»նին կ'առնեն:

Աղջկան տան այր մարդիկը զորս փեսային հետ
բաղնիք գացեր էին, տուն կ'երթան ու գարձեալ մի
քանի վայրկեանի համար աչք լուսի կ'ուգան ու կը
վերադառնան,

ՅԱԶ ՀԻՒՍԵԼ

Կէսօրէն ետք աղջկան տունէն մազ հիւսելու հը-
րաւէր կուգայ, որուն կը մասնակցին բոլոր հարս ու
աղջիկները, խումբին կ'աւելնան նաեւ մի քանի այր
մարդիկ և փեսան: Նուագածուները առջեւէն, փողոցէ

Փողոց, ճամբաները կ'երկարեն, բոլոր ժողովուրդը
տանիքները, պատուհաններն ու գոներուն առջեւ կը
հանեն։ Կէս ճամբան խնամիները զիրար կը դիմաւու-
րեն։ Այժմ զոյդ նուազով հարսնեւորները կ'առաջնորդ-
դուին հարսնեառուն։

Ամէն ոք իր տարիքի և աստիճանի յարմար տեղը
կը զբաւէ։ Ներկաները կը հիւրասիրուին սուրճով կամ
թէյով որմէ ետք նուազը կ'սկսի։ Աղջկան թէ փեսա-
յին կողմէ ներկայ եղող հարսնեւորները բոլորն ալ
մէկիկ, մէկիկ կը խաղնեն։

Երբ բոլորն ալ խաղալէն «հավաս»նին առեր են,
նուազը վայրկեան մը կը դազրի։ Սրահին կեղրոնը,
բուրդէ բարձ մը կը ձգեն։ Կնքամայրը աղջկան սենեա-
կը կը մտնէ, անոր գլուխը քօղով մը ծածկելէն վերջ
անութը մտնելով կը բերէ։ Աղջիկը, իրեն համար պատ-
րաստուած բարձին վրայ կը նստեցնէ ու քովս ալ ինչ-
քը։ Այս միջոցին ներս կը բերեն նաեւ սկաւառակի
վրայ՝ արծաթէ սանտր, վարդի ջուր, ծածկուած ան-
ձեռոցներով։

Կնքամայրը, սկաւառակը քովը դրած, գործի կը ս-
կըսի։ Գրապանէն կը հանէ կաժ մը սրմա թել, զայն
պուլակ, պուլակ, թել թել, մկրատով կը կտրէ և երբ
ձեռքերը աղջկան մազին կ'երկնցնէ, զոյդ նուազները
փոխադաբար կը նուազեն, «Աղջիկ նա, նտ, նա»ին
հայերէն մասը։

Աղջիկն ալ կու տանին անամ

Առով ու փառով,

Մազերն ալ կու հիւսեն անամ

Մրմայի թելով։

Դլոխն ալ կու կապեն անամ

Պիլպիլի տայով։

Քեզ տանել են եկեր անամ

Մարիկիդ լացուր,

Օժքի ուղուր բռնէ անամ
Դուն մեզ խնացուր ։ բա զամով
Աղջիկ նա, նա նա.

Ելեր ու կայներ ես անամ,
Դրանք կեսը,
Շարեր օսկի արծար անամ
Զգեր երեսը :

Եկուր աղուոր աղջիկ, եկուր
Հարս եղիր մրզի
Չի ծախուած, չի փոխուած
Մալ եղիր մրզի:

Մի լար ադուոր աղջիկ, մի լար
Իս մի լացուներ,
Տուշմաններդ շատ են անամ
Մի խնացուներ. (Աղջիկ նա, նա, նա)

Չիր մը փապուն բերի անամ,
Օսացդ նեղ է,
Պոյը բարակ, երկայն անամ
Սեվլիի նեղ (նիւդ) է,
Երկու կրծոց օրբան անամ
Պազնելու տեղ է:

Աղուոր մ'ելեր կերպայ անամ,
Դեմի կալեր,
Պոյը բարակ, չինար անամ,
Սեվլի տալեր. (Աղջիկ նա, նա, նա)

Մայրամ չատր զարկեր անամ,
Օրման լեռները,
Մեկ դին սիւրին կ'արծի անամ
Մեկ դին զառները,
Կ'առնեմ սիրած եարս անամ
Կ'ելլեմ լեռները:

Խաղողն ալ որ ծաղկի անամ

Բոնածը որդ է.

Կարգած աղջիկներուդ անամ

Անունն ալ որք է. (Աղուոր նա, նա, նա)

Մի լար աղուոր աղջիկ, մի լար
Աշխունքը կ'աւրի.

Քեզ պղտիկ կ'արգողին անամ

Տրնակը աւերի. (Աղջիկ նա, նա, նա)

Էլլամ բարձր տեսները անամ

Հավան ալ ցուրս է,

Մնացած աղջիկներ անամ

Տառօսն ալ ձերն է. (Աղջիկ նա, նա, նա)

Մեր դուռը, ձեր դուռը անամ,

Իրարու դիմաց.

Այժերս քեզ տեսան անամ

Խելքունքս զնաց,

Իմ սերս ու քու սերդ անամ

Դաստասան մնաց.

Դաստասահին օրը անամ

Պարտական մնաց:

Լեռները ձոն կուգայ անամ

Օվան տուման է,

Դուքը մօրմէն զատողին անամ

Հալը եաման է: (Նա, նա, եւլն.)

Մազերդ երկան են անամ

Դոները աւլի,

Մեկ երեսիդ զերնեն նէ անամ

Մեկալը օլորէ (դարձուր): (Աղջիկ նա, նա, նա)

Դիմացի լեռները անամ,

Քաշեր են փերսէ,

Աղջիկը մօրմէն զատելը անամ

Խնչ դիմար (դժուար) տերս է.

Եկուր աղուոր աղջիկ եկուր եւլն.:

Մեր բախտը մի նսդր անամ,

Մեր բախտը փուշ է,

Լեզուդ ժեթր, ժերպեր անամ

Պազրդ անուշ է,

Եկուր աղուոր աղջիկ եկուր եւն.:

Ելեր ես, կայսեր ես անամ

Չեր օսին (սենեակին) դուռը,

Երեսդ կ'ըլլմանի անամ

Մեր պաղջին նուռը: (Աղջիկ նա, նա, նա)

Ադ կայմիր երեսդ անամ,

Պազ մը տուր բթձի.

Չ'եւելնար, չի պակսիր

Ի՞նչ կ'ըլլի քրզի:

Չ'եւելնար, չի պակսիր անամ,

Լեզուէ կու վախիմ

Ելր շատ գեւ է անամ

Լեզուէ կու վախիմ:

Մայրիկ անօրէն անամ,

Մայրիկ անօրէն,

Ինսոր ալ կու հանես անամ

Նավրուկի տունէն:

Ես չեմ անօրէն անամ,

Ես չեմ անօրէն

Ասծոյ իզինն է անամ

Եկեր կու տանեն:

Աման մայրիկ աման,

Դուն քրէ նելալ,

Ծըծեր եմ կարդ աման

Դուն քրէ նելալ:

Աման հայրիկ աման,

Դուն քրէ նելալ,

Կերեր եմ վասակդ

Դուն քրէ նելալ:

Աման եղյրիկ աման,
Դուն ըրէ հելալ
Օրեր ես օրանս անամ
Դուն ըրէ հելալ:
Աման աղբար աման,
Դուն ըրէ հելալ
Հազեր եմ վաստակդ
Դուն ըրէ հելալ:

Աղջիկը կուլայ: Կնքամայրը սրմաթելը մազին հետ
«մանտը, մանտը հիւսէ կու»: Հոս, մեր երկրի աղջ-
կան մէկ բնական գեղեցկութիւնը, զարդը մէջտեղ կու-
գայ: Անոր մանկութենէ ի վեր փայտայած, աենչացած
առատ, խիտ ու երկար մազը որ հիմա ջրվէժի պէս,
անոր թիկունքն ի վար կը հոսի, հիացումի մատնելով
ներկաները, «ի՞նչ շէքտ մազ ունի մաշալլահ»:

Երբ լրանայ, կնքամայրը հարսին գլուխը պիրիկ
մը կը ձգէ, անուշահոտ կը ցանէ թէ հարսին և թէ
ներկաներուն վրայ մանաւանդ փեսային: Կնքամայրը
նստելէն ետք, փեսան կը կանգնի ու իր կարողութեան
ներած չափով զրամ կը թափէ հարսին զլխուն — չի՞ն,
մեր նախնիքներուն չափ հին սովորութիւն մը որ
տակաւին տասնեակ մը տարիներ առաջ Արարկիրի մէջ
կ'ապրէր:

Փեսային կը յաջորդեն ներկաները, բոլորն ալ
հարսին գլուխը պիրիկով, փուժիով, աւելի աղքատնե-
րը կլի—կլի եազմայով կը լեցնեն: Այդ նուէրները կը
վերցնեն և ապա հարսն ալ կը տանին իր սենեակը:

Նուազը կը դազրի: Վայրկեան մը անդորրութիւն
կը տիրէ: Ներկաներուն կը հրամցուի սուրճ, կը բեր-
ուի խոնջայ որմէ ետք տղուն տան հարսնեւորները
իրենց նուագածուներով կը վերադառնան տուն:

4. Ս. ՊԱՎԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Երբ փեսան և իրեն ընկերացողները առւն կը հասանին, ընթրիքը պատրաստ է, կ'ընթրեն որմէ ետք փեսան կը հալածի — նախապէս մտադրած դրացիի մը տունը կ'երթայց: Կնքահայրը սակայն, փեսան կը փնտոէ որպէսզի հագուստը հազցնէ — փեսան չ'կայ: Ներկաները կնքահայրը կը դատապարտեն և կառաջարկեն փեսան գտնել պայմանաւ որ խօստանայ իրենց երեկոյթ մը սարքել: Կնքահայրը առաջարկը կ'ընդունի: Տղաք թաղին մէջ կը ցրուին ու փեսին թաքստուցը կը գտնեն: Ներս կը խուժեն ուր տանտէրն ու փեսան օղիին ու խոնջային սեղանին շուրջ «ալ կիւլիւմ, վեր կիւլիւմ» կ'ընեն: Այզտեղքիչ մը կը մնան, և ապա կը գառնան:

Փեսան, սրահին կեղբոնը կը կտնգնեցնեն, հազուստը մէջտեղ կը բերեն, Տէր Հայրը կ'օրհնէ որմէ վերջ կը հագուեցնեն:

Բաղնիք երբայ լոգնայ ու գայ,
Սիեն հոնիկ մոռնայ ու գայ,
Աղբարը երբայ առնայ ու գայ:

Ներկաները կը պոռան՝ «առաւ էկաւ»: Ատիկա կը հազցնեն ու կ'սկսին ուրիշ կտորի մը.

Բաղնիք երբայ լոգնայ ու գայ,
Յեսը հոնիկ մոռնայ ու գայ
Քորը երբայ առնայ ու գայ:

Նորէն կը ձայնեն՝ «առաւ էկաւ»: Այսպէս հազուստին բոլոր մասերուն անունը կուտան ու կը հագուեցնեն և յետոյ կ'երգեն.

Հայրիկ եկուր որդեակի տես
Բացուեր է ներմակ վարդի պէս,
Կ'ըսեն, կ'ըսեն ծառն է ծաղկեր
Ան ալ քու արեւուդ պէս:

Մայրիկ եկուր որդեակի տես
Բացուեր է մանուշակի պէս,
Կ'ըսեն, կ'ըսեն ծառն է ծաղկեր
Ան ալ ներմակ տուշանի պէս:

Կնքահայրը փեսին վիզը փուշի մը կը կապէ ու
հարսնեւորները անոր կը հետեւին:

Կիները աւելի նոււազ թուով, այր մարդիկ ու տը-
ղաք ձեռքերնին կերտն բռնած, զոյգ մոմէ ֆեներնե-
րով, հարսին ճերմակ ձին տուած, խնամիներուն տան-
մամբան կը բռնեն:

Երբեմն կը պատահի որ փեսան ալ իր ձիով կը ն-
կերանայ և աղջկան տունէն ժամ կ'երթայ: Եթէ չ'եր-
թայ, մի քանի տամնեակ երիտասարդներ դիմքը կար-
միր ձիուն վրայ զրած, «եարամազ իւօզլեր փաթլա-
սուն» պոռալով կը հասցնեն նկեղեցի:

Անոնք, որոնք տունը կը մնան, նղալ կը պատ-
րաստեն — զոյնզոյն մոմերը կողովներու եզերքները
կամ աւելի ճիշտը ճիւղերու (ճզայ-ճիւղ) վրայ կը շա-
րեն, ու տանիքներուն ցուիքներուն վրայ մոխիր կը
լիցնեն վրան ալ քարիւղ:

Խնամիները երբ աղջիկ տանողներուն գալը կ'ի-
մանան, նոււազով զէմ կուգան, տուն կը տանին ուր
ճիւրերուն կը հրամցուի սուրճ և թէյ: Նոււազը չի
դադրիր, ճիւրերուն խազն ու երգը կը շարունակուի-
տաեն մը, բայց չ'ուշանալու համար, կնքահայրն ուր
փեսին հօրեղբայրը, աղջկան սենեակը կ'երթան ուր
տարեց կին մը որպէս պահապան նստած կ'ըլլայ:

Կնքահայրն ու հօրեղբայրը, ծեր կնոջմէն աղջիկը

կ'ուղեն՝ հանին կը մերժէ։ Դարձեալ կ'ուղեն, նորէն կը մերժուին։ Վերջապէս կը խօստանան, «Լաւ պէհել (պահել), հարսի աչքով չի հայիլ աղջկայ, չի նեղել, օր ու արեւ ցուցունել»։ Հանին կը համոզուի և աղջիկը կը յանձնէ։

Աղջիկը սրահ կը տանին ու ներկաներուն ձեռքեւը պագնել կուտան։ Աղջիկը, աղջկայ պէս կը պագնէ։ Կ'ստիպեն որ հարսի ձեւով պագնէ և հոս ահա աղջիկը հարս կ'ըլլայ։

Հարս աղբարները (հարսին եղբայրները, աղջական տղաքը), անութը կը մանեն ու սրահէն, տունէն գուրս կը հանեն ուր Ֆեներներ՝ վառուած, և ձին պատրաստ կ'սպասէ։

Հարսը, նշանածին տունէն բերուած սաֆայէ իշպարը հագած, տակէն ալ պիլավիլի քողով, լալով, կը քելով ձիուն կը մօտենայ։ Հարս աղբայրները հարսը կը հեծցնեն։ Հարսը «Երկու զաթ» կ'ըլլայ, դլուխը թամբին հասնելու չափ կը ծոյն որպէսզի իրեն ընկերացողներն ու ճամբուն վրայ զիմի տեսնելու փութացող բազմութիւնը չ'ըսկեն՝ «Աս ինտոր (ինչպէս) փատի պէս զօֆիպայ հարս է»։

Եկեղեցւոյ մօտ նուազը կը լոէ, գերեզմանատան մէջ քննացողներուն քունը չի գրդովելու համար։ Եկեղեցւոյ բակն են։ Փեսան չատոնց հասած է, ձին մէկ կողմ քաշուած, վրան ալ անպայման մէկը նստած։ Հարսն ալ վար կ'առնեն, ձիուն վրայ մէկը կը նստեցընեն ու զինք ներս կը տանին։

Պսակի տրարողութենէն ետք, հարսն ու փեսան դուրս կը բերեն։ Փեսային ձին առջեւէն, հարսինն ալ ետեւէն՝ շրջապատուած իր աղջականներով եկեղեցւոյ շրջաբակէն դուրս կ'ելլեն ու «չի փաէ չաղլը»ն կ'սկսի միանուագ։

Կը հասնին հոն ուր հարսին ձին զլուխը պէտք է դասցնէ փեսային տան կողմը: Հարս աղբարները կը դժկամակին, հարսը չ'են տար: Կնքահայրը կ'ընդմիջէ, անոր դէմ չ'են կրնար առարկեր միայն կը խնդրեն որ հարսը մօրը տան առջեւէն անցնի, ինչ որ չ'են մերժը ուիր: Երբ հոն հասնին, հարսին մայրը վարդ ու ծաղիկ կը թափէ նորապսակ զոյգին զլխուն, թափօրը չի կանգնիր, կը շարունակէ ճամբան դէպի տը զուն տունը:

Երբ փեսային տան մօտենան, ցուիքներուն վրայ լեցուած քարիւղներուն լուցկի կը տրուի, անեցիները ճզաները առած դէմ կը վազեն, կը բերեն, դրան առջեւ հարսն ու փեսան կը շրջապատեն: Հարս աղբարները կը ջանան հարսը փախցնել, կը յաջողին քիչ մը տեղ տանիլ, բայց փեսային տան մարդիկը կը վազեն, կը բերեն: Որպէսզի չի փախցնեն կ'աճապարեն հարսը ներս առնել, սակայն հարսաղբարները չ'են ձգեր մինչեւ որ գետինը գորդ չի փոխն: Փեսային էն սիրելի ընկերը, առաջ կ'անցնի, ճագէթը կը հանէ հարսը վրայէն անցնելու համար — այդ ալ չ'են ընդունիր: Վերջապէս գորզը կը բերեն, ճիերուն ճակտին մէյմէկ հաւկիթ զարնելով ներս կ'առնեն:

Ներսը, զափարասին, հարսին ու փեսին ձիերը, իրենք տակաւին հեծած, քով քովի կը կանգնեցնեն: Մսագործը, ոչխար մը հիննէյով նախշած, եղջիւրներն ալ վառուած զոյնզգոյն մոմերով զարդարած, ուսերուն վրայ առած, ակուններուն միջեւ սուր գանակ մը բռնած, կը խաղայ, մինչ նուազածուները աւելի ոգեշոչուած կը նուազեն հա՛, կը նուազեն:

Աչխարը կը մորթեն: Հարսն ու փեսան ձիերէն վար կ'առնեն: Փեսային աջ ձեռքի ճկոյթը հիննէ կը զնին: Զոյգը արիւնին վրայէն կ'անցնի:

Կնքահայրը փեսին գառնալով կ'ըսէ.

Ելիր կայնեց քագւոր (քագաւոր-փեսայ աղբար),
Որ քեզ գովեմ գլխուդ ի վար,
Անկից ես քու պօյրդ ըսեմ,
Օր չինարի տալ կ'ըլմանի.
Անկից ես քու աչքերդ ըսեմ,
Օր մէյմէկ Ֆիննան կ'ըլմանի,
Անկից ես քու երեսդ ըսեմ,
Օր լուսունկու կալ կ'ըլմանի.
Թագւորի մա՛յր, դուն դուրս եկուր,
Թագւորի որդին ժամ են տարեր
Թիֆ են տարեր չիր են բերեր:

Հարսաղբարներն ալ «թագւորի մայր»ը կ'ուզեն
հարսը անոր յանձնելու: Տղուն մայրը, զրան մէջ
կանգնած, բազուկը կամար կ'ընէ ու հարսը անոր տաշ
կէն կ'անցնի, անոր հնազանդ, հրամանին տակ, գերս
դաստանին պատուոյն հաւատարիմ մնալ խօստանալով:
Հարսաղիկները, հարսը կը շրջապատեն, իրեն
յատկացուած սենեակը կը տանին, երբեմն մարած վիշ
ճակի մէջ:

Ուրախութիւնը այդ գիշեր է, մինչեւ լոյս կ'երգեն
ու կը խաղան: Լուսոյ գէմ հարսնելորները մրափի մը
համար կը ցրուին զրացիներու տուները: Արեւծագէն
քիչ վերջ նուագածուները թաղին մէջ դոնէ դուռ պը-
տըտելով հարսնելորները կը հաւաքեն:

Փեսային տունէն, հարսին տունը մարդ կ'կրթայ
երեսբացի հրաւիրելու: Բայց նախքան իրենց ճամբայ
ելլելը հարսին օժիաը կը զրկեն:

Օժիաը բերողները «վար կը զրուին» ու միւսներ
ըուն ետեւանց նորէն մարդ կը զրկուի որոնցմէ փաշ
փաքողները կուգան:

Հարսին պսակը առաւօտուն վար առնուած կ'ըլւ
լայ ու գլխուն քօղն ալ հիմա կ'առնուի. ձեռքը միայն
պիրիկ մը կը մնայ բերնին դէմ բռնելու, ձեռք պագ-
նելու ատեն աչքերը գոցելու համար: Երեւակայեցէք
որ սրահը լեցուած է, երկսեռ, ամէն տարիքէ բաղկա-
ցած բազմութիւնով մը. հարսը պարտաւոր է, աջ ձեռ-
քի պիրիկով աչքերը գոցել, ձախ ձեռքը կուրծքին,
մեծին թէ պղափկին առջեւը կանգնիլ, ծւռնկերը կո-
տըրտելով, մէջքը կոր բռնած, մինչեւ զետին իջնել
ու ելլել:

Այդ երեկոյ խնամիները միասին կ'ընթրեն որմէ
վերջ հազար ու մէկ բարեմաղթութիւններով կը մեկ-
նին: Հարսը ստիպուած է զրան առջեւ կանգնիլ, բո-
լոր «մնաք բարի» ըսողներուն ձեռքերը պագնել —
պիրիկը աչքերուն դէմ բռնած իջնել ու ելլել:

Որպէսզի հարսը չի նեղուի, փեսին և հարսին ազ-
գականներէն մի քանի հարսաղջիկ վար կը զրուին
գէթ շաբթուայ մը համար:

Այսպէս ամբողջ օրեր նուագ ու կերուիումէ ետք,
հարսանիքը վերջ կը գտնէ:

5. ՀԱՐՍԸ ԵՒ ԻՐ ԿԵՆՅԱՂԸ

Հարսը, մունջ կը մնայ կեսրոջ, կեսայրոջ, կնքա-
հօր, դրացի մեծերուն, աղգականներուն հետ: Ամբողջ
տարիներ մէկ բառ իսկ չ'արտասաներ անոնց ներ-
կայութեան: Սակայն երբ տան մէջ ուրիշ հարս կամ
աղջիկ չկայ, կեսուրը կնքահօրմէն հրաման կ'առնէ որ
հետը խօսի ու կը խօսի:

Հարսանիքին յաջորդող շաբթուն, աչքլուսի եկող
գացողներուն հաշիւը չ'ըլլար: Եւ ինչպէս ըսինք հար-
սը օրօրոցի մանուկէն մինչեւ ութսուն տարեկան ծե-
րուկին ձեռքերը պիտի պաղնէ:

Ամուսնութենէն ետք, առաջին շաբաթ երեկոյին,
հարսին մօր տունէն, փեսան, ծնողքը, կնքահայրն ու
ազգականները, երեմն ալ ժամանակի և աեղի յար-
մարութեան հարսն ալ կը հրաւիրեն՝ փեսավատիւի:
Հոն կը հաւաքուին նաեւ հարսին ազգականները, կ'ու-
տեն, կ'ուրախանան և ուշ զիշերին կը վերադառնան,
բացի փեսայէն: Ապուտօտուն փեսային մնկնելէն վերջ,
փեսապատիւի նաւայան ալ կը զրկին:

Տաղաւարներուն, հարսին մօր տունէն կուգան,
արտօնութեամբ՝ կեսայրոջ, կեսրոջ զինք կը տանին—
կը ձենեն: Ամէն երեկոյ կուգան ու փեսան ալ կը տա-
նին, այս զրութիւնը շաբաթ մը կը տեւէ, բայց որո-
պէսզի գացողը չի յոզնի, փեսային կ'ըսեն որ այլեւս
առանց քաշուելու գայ, երթայ:

Հարսը երբ մօրը տունը կ'երթայ, կամ ազգական-
ներուն տուները՝ յաջորդ տօներուն ինչպէս սովորու-
թիւն է ազգականները կարգաւ կը հրաւիրեն հարսն ու
փեսան, պէտք է զրպանները լցուն ըլլան՝ նուշ, շաքար
թաղին և բարեգալուստի եկողներուն փոքրիկներուն
բաշխելու:

Երբ հարսին տրուած հրամանը, սովորաբար տա-
սընեհինդ օրերը կը լրանան, նորէն արտօնութիւն
կ'առնեն: Իսկ երբ այդ ալ լրանայ, կնքահայրը կը
զրկին որը մերժել կարելի չ'ըլլար ու շաբաթ մը ևս
ժամանակ կուտան որմէ ետք, երկու ձիերով կերթան
հարսն ու փեսան տուն կը բերեն:

Հարսը, ամէն երեկոյ երբ կեսուրն ու կեսայրը
քնելու կ'երթան ինքն ալ կը հետեւի անոնց — հա-
գուստները կը հանէ, գուլպանները կը քաշէ, եթէ ա-
մառ է ոտքերը կը լուայ, կը պառկեցնէ ու հոն կ'ըս-
պասէ մինչեւ որ քնանան կամ հրաման տան որ եր-
թայ պառկի:

Մի քանի ամիս անցնելէ ետք, հարսը պղտիկնե-

ըուն հետ կ'սկսի խօսիլ այն ալ ականջներէն վար
փսփսալով։ Անսնք որոնք կը փափաքին որ հետերնին
խօսի, կեսրոջմէն հրաման կ'առնեն։ Եթէ յարմար
դատէ կ'արտօնէ, ապա թէ ոչ մի քանի ամիս կամ
տարի կը յետաձգէ։

Նոր հարսին պնակ լուալ չ'են տար, և ոչ ալ հա-
գուստ, սոխ, սիստոր չի կեզուեր — վրայէն հոտ կու-
գայ, ձեռքի հիննէն կ'երթայ։ Ծաշի ժամանակ անոր
բերանը չի տեսնուիր, պիրիկը սերնին գէմ է։ Ան ա-
մէն բան ուտելու արտօնուած չէ որպէսին են՝ կծու,
թթու, եւլն։

Կ'անցնին տարիներ, ընտանեկան յարկին տակ,
հարսը խաղաղ կ'ապրի իր ամուսնոյն, ծնողաց, տա-
լերուն ու ներերուն և տաքրերուն հետ։ Տարիներու
ընթացքին ինքն ալ մի քանի երեխաներ կ'ունենայ,
կին կ'ըլլայ ու գուրս ալ կ'ելլէ, ներս ալ կը մանէ,
թթուն ալ կուտէ, կծուն ալ հետը։

Արարաքի հոգածառական ապօռանիեց
առաջայ կը մէս մէտէր բարձր կինուր կը
տօքաւ պար սրբաց բարձր թէ դուրս և թէ

Օ ՇՈՒՐՈՒՄ ՄԱՍԻ ՊԱՐՈՒԱԾԱԾԱՐ
ի առաջայ առաջայ առաջայ առաջայ առաջայ առաջայ
առաջայ առաջայ առաջայ առաջայ առաջայ առայ

ԳԼՈՒԽ VI

ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱՆԱՀԻԻՍՈՒԹԻՒՆԸ

Մենք նպատակ չ'ունինք այս տողերով վերլուշ
ծումի ենթարկելու գաւառի բանահիւսութիւնը, այլ կը
բաւականանանք յայտնելու որ, մենիները և հենները
— հայեն — հայերեն (երդ), Արարկիրցիք ու գաւառի
այլ քաղաքացիներ հիւսեր են թուրքերէն։ Ասոր պատ-
ճառը անշուշտ կառավարութեան արգելքն է հայերէն
երգելու ու թերեւս մասամբ ալ թուրքերէնի յարմա-
րութիւնը աշուղական երգերու։

Մենք հաւաքեր ենք մեծ թուով թուրքերէն մե-
նիներ, որոնց ամբողջութիւնը, թուրքերէն ըլլալուն
համար, եթէ երբէք անարժէք է, խորհինք թէ նմուշ-
ները հետաքրքրութենէ զուրկ չի պիտի ըլլան որոնք
և հայերէն մենիները կուտանք իրենց բնական վիճա-
կով, առանց ուեէ փոփոխութիւն մտցնելու իրենց բա-
ռերուն ու չափերուն մէջ — այսպէս տուինք նաեւ
«Աղջիկ նա, նա, նա»ն և միւսները։

Մենիները բաժներ ենք երեք գլխաւոր մասերու։

Ա. ԱՆՑԱՐՄԱՐ Ա.ՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ինչպէս ուրիշ տեղ ըսկը ենք, Արարկիրի մէջ, առանց աղջկան կամքը առնելու կ'ամուսնացնեն իրենց յարմար զատած տղուն հետ: Պարտադրաբար ամուսնութիւնը սակայն, չատ չ'անցած յառաջ կը բերէ խըս ոռվութիւն տան մէջ, ու ըսի, ըսաւները մէկ օրէն միւսը հաղար գոյներով քաղաքին մէջ կը շրջին...

Կիւլիշան պաղչանըն նէ՛ սէֆասը վար,

Կիւլինէն պիլապին դան տափասը վար.

Պէն օ եարը սէվմիւրմ, օ եար տէ պէնի

Պու զալ դօնուլարն նէ՞ դէրեզի վար:

Արաբկիր դարեւոսի, Զօպանլու տիզի,

Ճանրմա ենք երժի ելլերն սէզի.

Տուժմանլար իսիյօր այրըլա պիզի

Կիւլ տալնան այրըլմազ պէն տէ օ եարտէն:

Այրմըզը կիւլ, խաս պաղչատա խարապէն,

Նէ՞ տեմիւրմ ենոմիւր կեօզիլ եարա պէն.

Օն պարմաղմ, դանիլ երժիմ եանըրտըմ

Էլ եարաըր, եարամամ եարա պէն:

Կիւլիշան պաղչատա կիւլեր սովմասսըն,

Օ կիւլն տալնա պիլապիլ դօնմասսըն.

Պէն օ եարը սէվտիմ մուրաս ալմատի

Պէնտէն դայրու սարան մուրաս ալմասըն:

Եւիլ իփէկ պիմիկիմ,

Տէրտիմ ժիմէ քէօնէկիմ

Փէրչկմինտէն պիր քել վեր

Քէֆիիմի տիֆէկիմ:

Արաբկիրցիք հեթանոսական սովորութեանց
հետեւած, երբ մէկը մեռնի լալկան կիներ կը
բերեն, որոնք «լաց» ըսելով թէ կուլան և թէ
շուրջինները կը լացնեն: Սւելցնենք նաեւ որ Արաբ-
կիրի կիները բոլորն ալ լաց ըսողներ են, սրահին մէջ,
իրենց տարիքի համեմատ նստած, իրարու թարմ նշն-
չեցեալները յիշելով, մեռնողին պարագաները մխիթա-
րելու մտաք, մեռնի մը կ'ըսեն ու ապա բոլորը մէկ
բարձրածայն հի, հի, հի, ըսելով կուլան: Մեանողին
մօտ ազգականները ու ընտանիքին անդամները մա-
զերնին կը շիրտեն, կը ճշան և երբեմն ալ այդ զրու-
թեան մէջ կ'իյնան, կը մարին:

Թէեւ բոլոր ախուր մեռիներն ալ կ'ըսեն, ննջեց-
եալին տարիքն ու անունը յարմարցնելով անոր, բայց
կան նաեւ մահատն համար հիւսոււածներ որոնք
դժբախտաբար մենք չ'ունինք. որպէս նմոյշ հետեւեա-
լը կուտանք.

Ա՛ չ'եմ իջնար պաղչան, վարդերուն տակը,
Կորուսեր եմ մատնիխ նեֆայիլ ակը,

Ի՞նչ դիմար է եղեր, ելիմին խակը (Երիտասարդ):
Արաբկիրցին, ինչ չափով որ կը հաւատայ Աստու-
ծոյ նոյնքան հաւատաք կ'ընծայէ նաեւ Ֆելեկին, բախ-
ին ու նախատագրին: Ասոնք ուազմիկ ժողովութիւն
հոգեբանութեան վրայ մեծ ազգեցութիւն ունին:

— Օզո՞ւ, ֆէլէկին աչքերը քօրնան, էկեր բախ-
տերնիս, ճակատագրերնիս աս է նէ հէլպէթտէ տես-
նանք տի, զօղուան ինչ:

Եազան ժեարիպ դարա եազմիւ եազրմը,
Տերտեն, դեմտեն աչսմասմ կոօդիւմը
Զալմ Ֆելեկ նե՛չ կիւլիւրմեզ իւզիւմը:

Ի՞ի տաճ արասրնա դալմիւում
Պայդոււ ժիպի տերելերէ ժիւմիւամ
Նե կիւն կերմիւամ, նե մուրաս ալմիւամ
Պինտ պէջի բախտի դարա դալմիւամ:

Արգեւ կուզայ սողալէն
Վերի լեռները դողալէն,
Հիմա իմ եարս կուզայ
Զիուն վրայ խաղալէն:

Կայմիր վարդ ըլլեի

Դուռդ բացուեի,

Ամեն առաւօտն

Փեշիդ բոււեի:

Գարուն է եկեր

Պաղչան կանչըցեր,

Ախ, լալին, լալին

Աչք խնչեցեր:

Եզուդ բալի ըլլեր,

Սիրս բանայիր,

Ներսէվի ժերեր

Դուն իմանայիր:

Դրան վրան միւսիք է,

Իմ եարս սեվլի դոււ է.

Բոնեմ պազնեմ վերշէմին

Քանց շեներ անոււ է:

Ռահանը չարխին մէջ,

Ես նսեր եմ խալխին մէջ

Ես իմ եարս կը նանչնամ

Հինգ հազար հոգին մէջ:

Հեր սապախ, ներ սապախ կելիր կերշերսն

Ղանքմը զատաթէ դոյուալ իշեսն.

Նե նանտան սկվերսն, նե վազ կեշերսն:

Չայ ժենարենա սօլու միւլ օլուր,

Օլլան դրզայ ներկիզ վերիր, կիւլ ալուր

Զիղարքա վերշէմըն Ֆեսէն տիշերի,

Ել արիք սր վերշէմինին քել ալուր:

Դարաֆիլըմ եւ պէնի,

Ալրուն քասա դօյ պէնի

Սէն տիվիր օլ, պէն դալիմ

Ալ սինանայ եազ պէնի:

Հետեւեալ մենիները կ'երգուին ընդհանրապէս եւ
րիտասարդներուն կողմէ:

Աղուոր մ'ալ է կայներ դրանը կեսը,

Քեմեր մ'ալ է կապեր բարկնուկ մէջքը,

Աչքով, ունենով կ'ընէ եկուր մեր ներսը

Հազար օսկի կ'արժէ աղուորին տեսքը:

Առաւօսուն կ'ելլեմ արեւը բարկ է,

Բերանդ ալ օր բանաս մեղր ու կարէ,

Եկուր պաղչան անոււ, անոււ խորաքնն

Տոււմաններուն սրտն արին բող կարէ:

Գիշեր, ցորեկ նէչ չես ելլեր մտացս

Գլոխս բարձին դնիմ կուգաս դիմացս,

Ներեմ ըրիր կերած ու խմածս

Զէչ մարդու չեմ սար սրտիս սիրածս:

Պիլպիլն ալ եկեր վարդիս կու թառի.

Երկուքիս մէջօնեղը բոցեր կու վառի,

Շա՛ս սիրով սիրեցի մուրասս չ'առի

Գաւաք մը ջուր սուր օր կրակս մարի:

Եկուր իջնանք զետեղերք պտրտինք,

Վարդ փունջ մ'առնանք մէկտեղ հոսոտինք.

Այն օրը ըլլատի՞ մէկտեղ գտնուինք,

Գրտնուինք ու աս սէրտն ազատինք:

Պաղչան Ֆիշնին հասեր է,

Ծածկէ, տղան մսեր է.

Աչքը քօնայ այն մօրը

Հարսին պազնելը տեսեր է:

Թուր պասեխս, կայմիր կտաւ,

Լուսունկան մարը մտաւ,

Ելին աղջիկը իմ ի՞նչս է եւս ուժաւու պրոյց
Չըլսդաւ, ծոց մտաւ։ վեզօք անզրու մզրօ

Մատնիխս ակը օսկիւէ, ուն
Աղուորութիւնդ ուսկի՞ է, ուն
Եկուր ընծի պագ մը տուր գ
Էլը ի՞նչ զիսի, ուսկի՞ է:
Ուռին տակը քելքէ է,
Քիչ կայնիմ շատ ֆայտա է,
Երբոր դեմս ելլաս նէ
Կենն հօմիւրիս ֆայտա է:

Պարտէզ, պարտէզի դիմաց,
Իմ սիրելիխս ո՞ւր մնաց,
Քանի օր է չեմ տեսեր
Ունեցած խելքս զնաց:

Գետնեն քար մը վերցուցի,
Օսու քարին դպցուցի
Ես քեզ գողտուկ սիրեցի
Ինչո՞ւ ելին զիցուցիր։

Գիշերուայ լուսինս, ցորեկուայ արեւս,
Ես ասման ըլլէի, դուն ալ տերեւս,
Երբ որ քեզ սիրեցի շատցան ցաւերս։

Օսայը նամատմ եսմեխին ելլեր,
Պին սենի սեվմիւամ տույմասսն ելլեր.
Պաղչատա աչըլան դարաֆիլ կիւլեր
Օ կիւլ պենիմ սրբ տեմեսարն ելլեր։

Իննէ տաղ պաշնտան դար խսեր կեօնիւմ
Հայվատան օսաներմ նար խսեր կեօնիւմ
Պու կիւն պենիմ եփերիմ վար, տերիմ վար
Նազլու եար ելինտեն կիւլ խսեր կեօնիւմ։
Դրմրզը կիւլերտէն աչտըմ պէն սենի,
Կիւզելեր իչինտէն սէչտիմ պէն սենի,

Քեզը արասնտա սրմալը քելի, Պոյըն, պոյըմա, հօչիւմ պէն սէնի:

Պիր կիւզելէ մենիլ վերտիմ ալամամ,
Կենէ, կիւնիւղ սեվտեսինտէն տուրամամ
Քենտի կելմէզ, պէն եանընա վարամամ
Թենինէ երտէ պէն արզըմա ալամամ:

Դաստիարակության
մասին պատմություն

Գ. ՂՈՒՐԳԵԹ

Ինչպէս ըսեր ենք ուրիշ տեղ մը, մեր երկրի ժողովուրդին մեծ թշնամիներէն մէկն ալ զուրպէթն է եղած ուր կը զիմէր ընդհանրապէս երիտասարդութիւնը՝ տունը թողնելով խեղճ հարսներ ու մայրեր, բոկոտն, մերկ փոքրիկներով։

Արաբկիրցի կինը այս վիճակին մէջ, մանաւանդ երբ նկատի առնենք որ, զրան ետին մնացողը 15—20 տարեկան հարս մըն է որ արդանդին մէջ հազիւ զգացեր է ապագայ զաւկի մը խմորումը և ահա ամուսինը զինք ձգեր զուրպէթի ճամբան է բռներ... Բնական էր որ ան պիտի երգէր իր առանձնութիւնը, անմուս բատ սէրը, ճահիլ կեանքին մոխրացումը...»

Գաւառի հարսները մենին են հիւսեր զուրպէթի մէջ զիրենք մոռնալ ուզող, իրենցմէ հետզհետէ «պաղօղ սրտերուն կայծ տալու, զանոնք հայրենի օճախին, երդիքին հրաւիրելու համար։ Երբեմն ալ զուրպէթ, խաներուն անկիւնները տառապող հիւանդ գաւառացին իր տունը, զաւակները կ'երազէ։ Բայց խեղձը ճանապարհածախս չ'ունի որ վկրագառնայ։ Այդ վիճակին մէջ ան ալ երբեմն մենին է զրկեր իր նամակին ծոցով իր շենքու (աղուոր) հարսին որուն հարուստ կուրծքերը սկսեր են ցամքիւ, դէմքը խորշոմիլ ու մազերուն մէջ ճերմակը իր բոյնը զնել։

Արաբկիրցի հարսը իր եարը ճամբու դրած ատեն կ'ըսէ։

Առաւօսուն զով ատեն
Պիլալիներուն երգած ատեն,

Եարս նամբու դրի
Լեռներու կանանց ատեն:

Իսկ ամուսինը, նախանձախնդիր իր պատուոյն
վերջին անգամ կնոջը կը դառնայ ու կտակը կը թողու.

Կ'երամը ուղուր րեկ
Ընծի հրմար աղօքէ,
Եկեր վուրիշը սիրես նե
Տերը հոգիդ բող առնե:

Հարսնուկը այդ կտակին սարսափով տուն կը դառնայ,
Ներս կը քաշուի, դուռը կը գոցէ, հորը կը մըտնէ,
մագողը ձևոքը կ'առնէ, իրանը սալմինին կուտայ
ու կ'երգէ.

Քարքոն եմ սազեր, մեեր եմ մեզը,
Եարս եմ դրիեր, Խանիս մեզը
Երիմ տի վենծցնիմ ես ասկից վերջը:

Մանկատի հարսը կը նախանձի պարտէզին վարչին
ու պիլարին.

Ալմա արքում կիւլ պիտրի,
Տալնտա պիլալի եօրտի
Եօրմէ պիլալի, եօրմէ
Եարմ զուրպերէ կերտի:

Երեկոյները, իր անկողինին մէջ, կ'զգայ մինաւ
կութիւնը ու նամակով կը խնզրէ.

Մենիլիդ ալտոն է
Դրիկ վլանամ (լուանալ),
Դընեմ սեւ աշերուս,
Պառկիմ բնանամ:
Ծնես ծարու մարմիլլուրի

Դեռատի հարսը, առաւօտուն կանուխ պարտէզ
գարդերուն կ'այցելէ.

Սապախտան աչըլմք մուհեպպէր կիւլի,

Ղուլ օլամ օ եարն, տաւլը տր տիլի

Սեհրանըն պլղպիլի, պաղչանըն կիւլի

Ղուրպէրէ վարմասըն ճահիլըն եարի;

... Այսպէս, խեղճ հարսնուկը, հաշտուած, կեան-
քին հետ, աչքերը ձամբաներուն յարած, ականջները
սուրացնդ հովերուն տուած, կարօտը, սէրն ու յոյսը
սիրտը լեցուցած կ'սպասէ ու կ'նրգէ.

Տալլա, տալլա կ'ընէ Պոլիսա ծովը,

Ի՞նչ անոււ կու փրչէ մեվտային հովը,

Տերը նասիպ ըներ երայի հովը

Առնայի մուրաս իյնայի ծովը:

Ստամպոլա ճամբան, վարէն կու բանի,

Ուրիշն զէ խոսք սիրս կու զանի.

Գիցիր քի խմեր եմ եօրը տարուայ զինի

Տարիեդ միտք իյնա նէ խելք կու տանի:

Ստամպոլը մի զավեր երկրէ վար է,

Տախակը տկօտէկ, սալ բարն ալ բարձ է.

Զեռքերը երեսին մենտիլն ալ բաց է

Վայ անոր տիրող, աշերն ալ լաց է:

Փուսան եկեր երբամ նամակ հարցունեմ

Ինսոր թենմ, ես աս սեր մոռցունեմ,

Քերվան դրկեմ, եպս տուն դառցնեմ,

Գիեւր, ցորեկ մենի ըսեմ լացունեմ:

Պաղչան իջնամ ամեն մեյվան հասեր է,

Վարդը բացուեր, մանիւակը գոցուեր է.

Երնեկ ան աշերուն եարը տներ է

Զեռքը, ձեռքին տուեր մուրատին հասեր է:

Վարդ ու պիլափիլ էի նոր սի բացուեկի,
Ֆեղեկը չի բողուց եարիս հասնեի.
Շա՞ս սիրով սիրեցի մուրասա չ'առի
Նրկե՛, գաւաք մը ջուր սրտիկս մարի.
Նոր է բացուեր կայմիր վարդին Տերեւը,
Կրակով է լեցուեր սրտիս վերեւը,
Քաւածներս ալ, չեն բաւեր լեռները
Յաւերս ալ պատմեմ կուլան բարերը:
Պատկերեք դիմացս ու կու հայիմ,
Ալ չինամ դիմանար, կրակեղ կեյիմ,
Քալած նամբադ վարդ ու մանիսակ
Ծարաւ եմ, ջուրի պէս նամբադ կու հայիմ։
Այփանը կ'ելլամ, ցուրտ է կու մրսիմ
Ելին եարը կուզայ ևս կու հավասիմ
Տեր հոգիս ալ չ'առներ, մեռնիմ, խալսիմ։
Անձեղն ալ կու կանչէ իշալլահ խեր է,
Ելիր մայրիկի, ելիր աղօրեդ քե.
Ելին տղան կուզայ, բուկինդ ուր է:
Վարդ եմ բաղեր, Վարդավառին կիրակին,
Ալ չինամ դիմանար եարիս կրակին,
Յածցեք լեռներ, ցածցեք վրովնիդ անցնիմ
Եարս դուրպէք զնաց ետեւեն հասնիմ,
Ճահիլին եարը դուրպէք կու հասնի,
Այն եարին հօմիւրը սեւով կու անցնի,
Արեւ կ'ըլլայ, նով կ'ըլլայ
Նուշանբան Տերեւ կ'ըլլայ,
Գացցեք, բսէք այն եարին
Ասրդար կենա՞լ կ'ըլլայ։
Պիլափիլ եր ոււմիւ եղաւ, Յաջրան
Վարդ եր պուպումիւ եղաւ։ Յայրադ պրակ
Ճրագ վառեմ փնտուեմ Յայրադ Յա յանել
Ճավայեն ոււմիւ եղաւ։ Յայրադ յանել

Ամպեր է զարուն կուգայ,
Սեւ սրտս արին (արիւն) կուգայ.
Դիտեմի եարս տունն է
Չանը դուրպէքին կուգայ:

Ա'խ ընեմ արին կուգայ,
Սիրս սեւ բարին կուգայ
Ես հոս անտէր տի մեռնիմ,
Վե՞վ (ով) զիտէ եարս եթ կուգայ:

Եարադ ձգեմ փոք կուգայ,

Անեպ եարս ե՛ք կուգայ

Ես աղայիս եկոյին եմ

Ծոցին անոււ հոս կուգայ:

Պաղչան ու պաղը մեկ է,

Հայվան ու նարը մեկ է,

Ի՞նչ կ'երաս օսար երկիր

Ամեն մեյվան ալ մեկ է:

Թուրք պասեխս, բար կ'բլիի՝

Ելին տղան եար կ'բլիի՝.

Ֆարազի կերան տէի

Ասրդար կենալ կ'բլիի՝:

Պիլպիլն ալ կու կանչէ, պաղչա պարուպէս,

Մէյմալ չ'եկաւ խապար մ'առնեմ եավրուկէս,

Ինսո՞ր եմ կարօսցեր, հայվա, նարի պէս

Ա'չ չինամ դիմանար, կեյիմ կարօսէս:

Գարնան պիլպիլի պէս պաղչան կ'իջնայինք,

Թեւ, քեւի կուտայինք ժուռ կուգայինք,

Մենք ալ իրարմէ զատուելիք չ'ունեինք

Զարում տուշմանը զատեց իրարմէ:

Մորնիկն ալ է ժմներ,

Մեյվան ալ լուլայ,

Ամենին եարը կուգայ

Ան կայնի կուլայ:

Արցունիքը երեսն ի վար
Կապեր և կամար,
Կուլայ ու կ'ողբայ
Ան քրզի հրմար:
Եարադրմբ աղամ տամա տիւզ էտմ,
Ույգում կելմեզ երլորզարա կեօզ էտմ,
Պանա տելիեր նիշի՞ւն մելիր կեզերսն
Նազլը եարմ եօզ ժիմէ՞ նազ էտմ:
Խնճէ տաղ պաշնա էտմիմ զիւանը:
Պէն օլմուամ նազլու եարն տիվանը,
Քատիր մեվլամ պէնի եարա դավուտսուր
Մոռ մենեւմ, դրմբզի կիւլ զամանը:
Պիր պլուտ կելիյօր Կոյ-Տաղ տիզինտեն,
Ղանլը եաւ կելիյօր դարա կօզիւնտեն,
Մէտ օտուն ժիպի եանտրմ քրւ օլտրմ
Պիր մեքշիպսրզ եարն իւզինտեն:
Պիլպիլ տամա չըգմըշ զաննար ժի եազ սր,
Աղամ պաւ իւշի՞ն պիր մեքշիպ եազսր.
Մեքշիպն ալայիմ սիլեմ իւզիմէ,
Տիւնեա մալր կօրիւնեյօր կօզիւնմէ:
Տենիզ հնարնեա զէյրուն աղանը,
Թեքիլմիշ եապրաղը, դալմիշ տղանը,
Մենիլեն կիսենելեր օլմըշ սիլանը
Պգնիմ աղամ սէնին սիլան եօ՞ն մը:

իու գումարաւու թիւնը Անդուս : Խոհու հաստատութեաւ
ազգական շինուածի առնացաւն ։ Դաստիան Արքան աղքատաց Այլ
Եղանակ մաքայլան ։ (Համբարձ) Սպառաւ անձաւ անձաւ քիչն
քանակը զար 1, ու մազաւ անձիւն մաս շողան անձաւ անձաւ
անձաւ ։ Եթի զար չուով ուզ քանակաւ մասաւ անձիւն ազիւն
իջաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ
ԳԼՈՒԽ VII Դժ. ու մազաւ անձիւն անձաւ անձաւ անձաւ
անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ
անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ անձաւ

ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԳԻՒՂԵՐԸ

Արաբկիր գաւառակին սահմաններն են՝ հիւսիսէն
և հարաւէն Ակնայ ու Կապէն Մետենի գաւառակները,
Արեւելքէն և Արեւմուտքէն Տերսիմի և Սվաղի գաւառն
ները :

Արաբկիր, Խարբերգէն (որուն ենթակայ է) 75,
Մալաթիայէն 55, Ակնէն 30 քիլոմետր հեռաւորու
թիւն ունի: Քաղաքին ենթակայ են 68 գիւղեր որոնց
մէ երեքին մէջ, Արդաւուն, Աղըն և Անջրդի միւտիւր
կը նստին: Գիւղերը առատօրէն կ'արտադրեն՝ արմը
տիք, ընդեղէն, պառղ, բամպակ, իսկ խաչնարած
քիւրանրուն արտադրած իւղն ու պանիրը շատ ընտիր
են, մանաւանդ Սարը Զիչէքի իւղը որուն մէջ լեռներու ծաղկանց բուրմունքը կայ:

Այս գիւղերէն միայն 15 հատը հայաբնակ են,
որոնց բոլորն ալ բացի Ամպրկայէն, կը գտնուին Ա-
րաբկիրի հիւսիսարեւելքը, Անկօյի Զային ու Ոսկե-
գետակին միջեւ և կ'անուանուին Օվայի գիւղերը հա-
կառակ անոր որ այդ մասը լեռնային է:

«Ակնէն՝ հիւսիսարեւելք՝ դէպի Ափարքալաքի և

Ալէքսանդրապոլի ամբողջ տարածութիւնը, և Խար-
բերդ՝ հարաւարեւմուտքը (Ակնայ), Ասխական բարձր-
բավանդակներու այն ամփիթատրոնը, զոր կրնանք
միշտ Հայաստան անուանել, իր վրայ կը կրէ հայ ժո-
ղովուրդին անհատականութեան դրոշքը շա'տ աւելի
մեծ չափով քսն ուրիշ ուեէց ցեղի^{*)}: («Հայաստան»,
թարգ. Լարենց, էջ 422):

Օվայի հայ զիւղացիները, թառած այդ բարձրա-
վանդակներէն մէկուն վրայ, հայ իշխաններուն ձեռու-
քերով շինուած ամբոցներու, բերդերու հոգանիին
ներքեւ, ամբողջ վեց հարիւր տարիներ, կզզիացած
երկու գետերու միջնեւ, կըցեր են զիմազրել ձիւնին ու
բուքին, սուրին ու զէնքին: Բնդհակառակը, Անկօյի
Չային հարաւային եղերքները և արեւմուտքը, Վարի
և Վերի Աթմաններուն տափարակ զաշտերուն վրայ բը-
նակող զզլաց քիւրտերը, հայ անուն կրող թրքաբը-
նակ զիւղերու բնակիչները, շուտ մը կլանուած են
բարբարոս կառավարութեան մահասարսուռ անիւնե-
րուն տակ ու դարձեր են զլզաշներ, կեսկեսներ, կամ
մոլեռանդ թուրքիր առանց սակայն մոնկոլեան զիմա-
զիծ կրեւու: Մենք այս եղբակացութեանց եկանք հա-
րեւանցի ուսումնասիրութիւնով մը որը տակաւին զու-
հացուցիչ չըլլալուն սոյն զրքէն զուրս կը թողունք:
Կը գոհանանք միայն յետագայ էջերով տալ հատուկը-
տոր տեղեկութիւններ հայաքնակ զիւղերու մասին և
անունները թրքաբնակ բայց հայ անուն ունեցող զիւ-
եռուն:

Ի զիւղերու թեմը կը վերաբերի Արարկիրի

նել յայտնելու որ այս հատուածին առ-
ալ բարգմանուած է:

իսկ կառավարութիւնը Ակնայ: Ահա, կառավարութեան ապիկարութիւնը, Արարկիրէն 2—5 ժամ հեռաւորութիւն ունեցող գիւղացին ջնջին խնդրոյ մը համար պէտք էր 10—12 ժամ ճամբորդելը չատ հեղ կողոպատուելով, խոշանգուելով հասներ Ակն:

Հայ գիւղացիները բոլորն ալ հայախօս են, կը խօսին մաքուր հոյերէն: Ժողովուրդը ամուր կառչած կը մնայ տոհմային աւանդութեանց ու սովորութեանց: Կաղանդին թոլերը՝ «Զէնկել կախ»երը ծխնելոյզներէն կ'իջեցնեն, տան տիկինը առանց վեր նայելու թոլը նուէրով կը լեցնէ:

Ծնունդին գիշեցը, «Գասպար, Մելքոն, Պաղտասար աւետիս», երգելով տղաք և աղջիկներ առունէ տուն կը պարտին, ձաւար, իւղ կը ժողուեն ու յաջորդ օր, եկեղեցւոյ բակը, դպրոցի սրահին մէջ հասարակաց սեղան կը շտկեն, կ'երգեն, դպրոցականներ կ'արտասանեն և եփուած «Փիլաւ»էն բոլորն ալ անխտիր կուտեն:

Բարեկենդանին, զինին թոլերուն մէջ լեցուցած, տավուլով, զուրնայով տանիքները կը բարձրանան, արհամարհելով ծիւնն ու բուքը պար կը բռնեն, երկան խումբերով ու երեկոյին ուրախութիւնը կը շարունակեն հայրենի կտուրին տակ:

Զատիկը, զարնան ակնապարար տեսարաններով, թոչուններու բիւր երգերով, կարմիր հաւկիթներով, դոյնզոյն էնթերիներով իր զէմքը կը ցուցնէ:

Վիճակինք—Համբարձման—գեղջկուհիները, փութկոտ քայլերով եօթն աղքիւրէ ջուր կը կրեն, վարդ ու ծաղիկ, յասմիկ ու շուշան, մեխակ ու մանուշակ, կարմիր կակաչ կը քաղեն իրենց մսուտ ձեռքերով, հազա՞ր երազներով...

Վարդավառը, գիւղին փաղցները վերստին կը կենդանացնէ, կտուրէ կտուր, ծխնելոյզներէն վար,

ՎԻՃԱԿԱԳԻՐ ԱՐԱԲԿԻՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒՂՈՐԱՅՅՔ
ՀԱՅ ԳԻՒՂԵՐԻՑ
«ԹՈՒՌՈ ԱՊՐԱՎ»

Անուն	Ելաղջի	Վարժարան	Առջելի	Տղայ	Անուն	Վրական	Իզական
Շէֆիկ	Մ.	Աստուածածին	1	60	10	ԱՄՊՐԱՅՅՅ	442
ԱՄՊՐԿԱՅ	»	Եշան	1	40	—	Շէֆիկ	286
Ա.Դ.ԸՆ	»	Աստուածածին	1	15	—	ԱՆՁՐԻ	308
ՎԱՐԾԵՆ	»	»	1	16	5	ԵԱԳ.	275
ՔՈՒԺՆԱՅ	»	»	—	—	ՄԱՏԿԵՐՏ	283	249
ԿՐԱՆԻ	»	Կարապետ	1	15	—	ԱՂԻՆ	119
ՀԱՄԿԻ	»	Քէռորդ	—	—	ԱՄՊՐԿԱՅՅՅ	111	86
ԷՇՆԵՋԻՐ	»	Աստուածածին	1	17	—	ՎԱՐՃԵԽ	114
ԽՈՒԽՈՉ	»	»	—	—	ՔՈՒՃԵՎԱՅ	130	140
ՄԱՏԿԵՐՏ	»	»	—	—	ԵԱՊԼԿԱՐ	12	10
ԱԱՄԿԻ	»	»	1	30	10	ԿՈՒԹԵՇ	58
ԱՆՁՐԻ	»	»	—	—	ՎԱՆՔ	51	33
ՕԱԿ.	»	Եշան	1	80	—	ԷՆԵՑԻՔ	61
ՎԱՆՔ	»	»	1	40	—	ԿՈՒԱՆԻ	42
ՃԱՎԱԿԱՐ	(աւելիութ)	—	—	—	ՀԱՄԿԻ	39	41
Գումար				Գումար		2331	1924

ԾԱՆՈՅք, ՀԱՊՐԱՅՄԱՆ Պատրիարքի նախօրհնելին առանց պարզող գիւղ չկար, նոյնիսկ ոմանց մէջ ամեն կալի եւ ճպովութիւն թիւը հանունաբար առելի բարձր էր:

Ա. ԱՄՊՐԿԱՅ

Արարկիրէն դէպի հարաւարեւելք, ձորի մը վերև
կը գտնուի Ամպրկայ՝ կէս հայաբնակ գիւղը որուն ա-
րեւելքը կը գտնուի նաեւ պատմական Ամատունը որը
ըստ գիւղացիներուն հին օրերուն քաղաք է եղեր:
Արդարեւ այսօր իսկ, երբ գիւղացիները այդ «թաղ-
ուած» քաղաքին չըջակայքը կը հերկեն, ի յայտ կու-
գան կարասներ, թոնիրներ, տնական իրեր: Կը պատ-
մուի թէ տարիներ առաջ Ամպրկցի մը զուրպէթ կեր-
թայ՝ Պոլիս, ուր ինչպէս կ'ըլլայ կը հանգիպի 110
տարեկան հանիբի մը որ Ամպրկցին ուր տեղացի ըւ-
լալը հասկնալէն ետք կ'ըսէ, «Ես ալ Ամատունցի եմ»:
Այդ օրերուն սակայն Ամատուն որպէս բնակելի վայր
ո՛չ միայն գոյութիւն չուներ այլ և տեղն իսկ անյայտ
և դարձեր էր Ամպրկցիներուն արտերուն և պար-
տէզներուն վայրը:

Քիլիսենուք — Մատուռ — կը գտնուի Ամատունի
դէմը, ամէն տարի այդ տեղէն նորանոր հնութիւններ
կ'ելլեն վար ու ցանի ատեն: Այդ չըջանակին մէջ կը
գտնուի նաեւ գերեզմանոց մը որուն մասին որդւոց
որդի ըսուեր է թէ յունսկան է:

1895էն առաջ գիւղը ունէր եկեղեցի ու դպրոց,
թալանին եկեղեցին կ'այրեն, վարժարանը կը քանդեն
որը յետոյ դարձեալ կը չինեն իսկ եկեղեցին ոչ: Իրենց
հոգեւոր պէտքերուն համար քաղաք կուգային:

Թալանէն առաջ գիւղը ըստ բաւականին հարուստ
է եղեր: Գիւղին մէջ զետեղուած խողովակները, կը
կարծուի թէ անասնոց կաթը արօտավայրէն գիւղ հո-

սեցնելու կը ծառայէին, գիւղին մէջ ամէն տուն իրեն լծկած ելները ունէր որով միրգերէն զատ առատօրէն կ'արտադրէին նաեւ արմախք որուն որպէս հետեւանք այդ օրերուն բարեկեցիկ Ամպրկցիին համար զուրպէր թը անծանօթ էր: Բայց, թալանին, երբ չքաւորութիւնը իր դէմքը կը ցուցնէ մշակին սեմէն ներս ըստ տիպուած զուրպէթի ճամբան ձեռք կ'առնէ:

Ամպրկայէն քաղաք կուգան՝ բանջար, տանձ, խնձոր, նուշ, խաղող ու ընկոյդ: Գիւղին շըջակայքը կը գտնուի կիրի նման հող մը որ կը ծառայէ քաղաք քացիներուն տուները ճերմկցնելու: Ասոնցմէ զատ քաղաքին կուտայ ատաղձ, բարտիի գերաններ:

Ամպրկայ առատ ջուր ունի: Խաչաղբիւրը գիւղին կեղրոնը կը գտնուի, զառիվարի մը ներքեւ, բաւագ կան ընդարձակ թնական աւազան մընէ:

Խաչին, քաղաքացիիք թէ գիւղացիք Խաչաղբիւրը շուրջի պարտէղները կը լեցուինչ այդ օր ուրախութեան ու խնդութեան օր է: Ուխտի, զարմանուելու եկողները կը լոգնան, իրենց լաթի կտորէն կը կապեն քովի քրինչի ծառին:

Մանուկ Աղբիւրը, հային թէ թուրքին «դող»ին դեղնէ, երեք անգամ ենթական լոգնալով բուժուած տուն կը դառնայ: Խոչրիկ Աղբիւրի ջուրը վէրքի գարան է:

Դեղուաը (գեղ ուխտ?), ամէն ցաւի գեղ է: Մանուկ Աղբիւրին վերեւ կը գտնուի «Վարի պաղչային մաղարան»: Այս ընդարձակ վայր մընէ քարայրի ճեւռով որուն կեղրոնը կը կանգնի բնական, կլորաձեւ սիւն մը, կապոյտ հաղ ունեցողները կը տանին ու սիւնին չորս կողմը կը պարսցնեն երեք անգամ. այսպէս մի քանի անգամ այցելելով հազը կը կտրի:

Բ. ՇԵՓԻԿ

Արաբկիրէն երկու ժամ հիւսիս կը գտնուի Շեփիկ, զուտ հայաբնակ գիւղը իր 120 տուններով։ Գիւղը ունի իր եկեղեցին, դպրոցն ու ժողվարանը։ Գիւղը կը մնայ լեռնալանջի մը վրան որուն ներքեւէն կ'անցնի։ Արաբկիր—Ակն—Պոլիս ճամբան։ Գիւղին առջեւ կը տարածուի ընդարձակ գաշտագետին մը որ կը ջրուի, գիւղին տակ, ճամբուն վրայ գտնուող մեծ աղբիւրի մը ջրով։ Գիւղացիք կ'զբաղին մշակութեամբ։ Առատօրէն կ'արտագրեն գետնախնձոր, սմբուկ, սոխ, սլիկ (լուսիա), խաղող ու մաղտանոս։ Խսկ ընդեղէն և արմը տիք իրենց բաւելու չափով միայն կը ցանեն։

Շեփիկի հիւսիսային կողմն է Փիլառո Առաքել ուժուատանեղին որ ոչ միայն հայերու կողմէ մեծ յարգանք կը վայելէ այլեւ հոն կը զիմեն վրանաքնակ զգըլպաշ քիւրտերէն սկսեալ մինչեւ գիւղերը ապրող շատ մը թուրքեր։ Փիլառո Առաքել զուրպէթ զացողները ետ կը բերէ, հիւանդները կը բուժէ, մահ ունեցողները կը միխթարէ, մուրատ ուղողներուն վասփաքը կը կատարէ զիւահարները կը փրկէ ու չարերը կը խափանէ։

Արաբկիրցիք աշնան կերթան Փիլառո Առաքել։ Ուրբաթ օր մը, կէսօրէ ետք հարիւրաւորներ կարաւանն մը կազմած, մատաղցու կենդանիներով ճամբայ կ'ելլեն՝ ձիերով, ուրիշներ հետիւտն, ոտարոպիկ կը քալեն, նայած անշուշտ իրենց ուխտին։

Կարաւանը շատ դանդաղ կ'ընթանայ, ուխտի օրը, ուրախութեան օր է։ Երգերն ու կանչերը օղը կը

թնդացնեն մինչեւ որ հասնին քաղաքէն դուրս թիգին
— շեյխներուն բնակարանը:

Ուխտաւորներուն առջեւ կը պարզուի բնութեան
մէկ գեղածիծաղ ծոցը — հովիաը: Անոնց առջեւ, վա-
րը, օձի գալարումներով՝ Անդի Զայը (Գայլ գետ), որ
ծայր կ'առնէ Զօհրապի շրջանակներէն և որ կ'անցնի
Անդի Քաղաքէն, կը հոսի մերթ պահութակով գալար-
ներու ներքեւ ամչքոտ հարսներու պէս, մերթ արծա-
թափայլ լանջքը ցուցնելով պայծառ արեւին: Գնտին
երկու եղերքներուն կը տարածուին պտղատու ծառե-
րու պարտէզներ, այսկիներ, բանջարանոցներ որոնց
ջուրը գետէն կը բարձրանայ Տօլապներու (Կերտակ)
միջոցով:

Վարէջք ըլլալուն կարաւանը աւելի գանդադ կը
շարժի: Ճամբուն ձախ կողմը, գարճեալ վարը, կա-
նաչութեանց մէջ ծածկուած են Շղլար թրքարնակ
գիւղին տնակները որոնց յանդիման, գետին միւս ա-
փին, կոր գծերով կը բարձրանան կապոյտ, արառա-
ժուտ լեռներ — կապոյտ հողի հանքերը:

Ուխտաւորներ իջեր են ու կ'անցնին քարէ, մեծ
կամուրջէն: Յոլորին ալ նայուածքը այդ պահուն գէպի
արեւմուտք կը սեւեռին ու կը խաչակնքեն: Այդ կող-
մը կանգնող բարձրաբերձ լեռներէն մէկուն վրայ կը
գտնուի Ս. Սարգիսը — մեր երկրի հզօրագոյն սուրբը,
մանաւանդ զզըլպաշներունը որոնք ամէն տարի Ս.
Սարգիսին, ձմրան բուք ու բորան օրերուն, պիտի
բարձրանան լեռը, հոն զենեն իրենց մատաղու ոչխարը
և ապա ծովերնին բանան...

Կարաւանը մտեր է Շէփկայ հողերը: Աջին դէպի
արեւելք, բաւական վար, գետափին կան երկու զուտ
թրքարնակ, հայանուն գիւղեր՝ Վերի և Վարի
Գեղքաղնիքները որոնք առատօրէն կ'արտադրեն՝ խա-
զող ու հնուր (սեխ):

Արեւը ձորերէն քաշուելով, ոսկեպոյն փէշերը
հաւաքած, լեռներուն գագաթները կը բարձրանայ,
երբ ուխտաւորներն աղ հասած են ծէփիկ ու իջեւա-
նած գիւղին պա՛ղ աղբիւրին գլխուն: Գիւղացիները,
լայն կը բանան դռները իրենց տուներուն ուխտաւոր-
ներուն առջեւ բայց այս վերջինները կը նախընտրեն
դուրսը, բացը զիշերել: Գեղջկուհիները կողով, կողով
խաղող ու պտուղ կը բերէն և կը հրամցնեն գիւղին
հիւրերուն:

Ընթրիքէն ետք կ'ուրախանան: Գլարինէթին,
դափին ու ջութակին ձայները արձագանգ տուեր են
գիւղին չորս կողմը: Գիւղը ամբողջ վար է թափեր՝
ուխտագնացներուն մօտ, անոնք այ կը մասնակցին
խաղին, երգին ու ծիծաղին մինչեւ ուշ գիշեր:

Մի քանի ժամ անդորրութիւն կը տիրէ: Ուխտաւորները ասաւղազարդ երկնակամարին տակ խաղա՛ղ
կը նիրհեն, լուսինը բաց աչքերով անոնց վրայ կը
հսկէ:

Հաւխօսին, խաղաղութիւնը խանգարուած է: Ա-
մէն ոք ոտքի վրայ է, կը բեռցնեն զրաստները, կը
հեծնեն ու կարաւանը նորէն կ'երկարի ճամբուն երա-
կայնքին — կ'աճապարեն, լուսոյ ասաղը չ'ելած տեղ
հասնիլ:

Ժամուայ մը ճամբորդութենէ ետք կը հասնին իւ-
րենց չուկէտին: Ուխտատեղիէն քիչ մ'անդին կ'իջեաւ-
նին: Ոմանք ոտաբոպիկ կը յառաջանան, ուրիշներ
ծունկի վրայ կը քալեն մինչեւ սրբատեղիին քարերը
ու զանոնք համբուրելով լո՛ւռ կը պատմեն իրենց ցա-
ւերը, արցունքներով կը թրջեն քարերը, մոմերով
զարդարելով զանոնք: Այսպէս կը մնան, կ'աղօթեն,
կ'աղերսեն մինչեւ որ արեւելքը շառագունի և արեւը
իր բոցավառ դէմքը ցուցնէ:

— Եսուրդ (լոյս) բարի, բարին Ասուած — կը լսուի
ամէն բերանէ։ Կարծես հեթանոս աստուածն է որ կը
պաշտեն այդ պահուն։

Ուխտատեղին գետափին, զառիվարի մը վերեւ
կը դանուի, բոլորովին աւերակ վիճակի մէջ։ Անոր
դէմը, Ուկեզետակին միւս ափին կը տարածուի Թարշ
խանիկ կամ Տիրանիկ գիւղը, կէս փլատակ բերդի մը
ստորոտ։

Այս չրջանի զզլպաշները, որոնք շատ լաւ վերա-
բերում ունին դէպի հայն ու անոր սրբատեղիքը, կը
պատմն թէ իրենց Տէսէին (մէծ հայր, նախահայր)
գաւազանը կը գտնուի բերդին մէջ։ Իսկ բերդին շի-
նութեան մասին կ'ըսին թէ կառուցուեր է Սենեքէրի-
մի գաղթին ժամանակ։ Արդեօք կարելի չէ՞ հետեւցնել
թէ իշխան Տիրանիկ իր անունով շիներ է բերդը ու
հին սովորութեանց համեմատ բերդին յանդիման կա-
ռուցեր է նաև վանք մը Փիլիպոս Առաքեալի անու-
նով որը յետագային աղաւազուելով եղեր է Փիլիպոս
Առաքել։

Ահա, այս պատմական վայրին վրայ, ուխտաւոր-
ները իրենց պաշտամունքէն ետք կը հանգչին, գետին
պաղ ու միւս զուլալ ջուրին մէջ կը լոգնան, կ'ուրա-
խանան։ Այս ուրախութեանց շատ հեղ իրենց մաս-
նակցութիւնը կը բերեն նաև քիւրտերը և այսպէս
գարերու մշուշոտ պատմութեան քօղին տակէն իրենց
ինքնութեան զիմագիծը կը ցուցնեն գէթ կրօնական
սովորութեանց գետնին վրայ։

Այս ուխտազնացութիւնը կը տեւէ երեք օր, որմէ
ետք ուխտաւորները հողեպէս միսիթարուած առւն կը
վերագառնան։

Գ. ԾԱԳ

Արաբկիրէն հետիոտն չորս ժամ հիւսիս արեւելք,
Ուկեղետակի ափին կը գտնուի Ծագ գիւղը իր 500 —
550 զուտ հայ բնակիչներով։

Գիւղին Ս. Նշան եկեղեցին իր խոչոր զանգուածով
կը կանգնի գիւղէն դուրս, կանաչութեանց գողը, Ժոռ
զովուրդին հոգեւոր պէտքը կը հոգան երբեմն մէկ,
երբեմն երկու քահանայ հայրեր։

Ծագ գիւղի անմիջական շրջանակներուն մէջ կը
գտնուին՝ Տապրնի քարէ բերզը, Թար Փուլի բերզն ու
Ս. Նշան վանքի աւերակները որուն անունով այժմ կը
կանգնի եկեղեցին աւելի քան 500 տարիներէ ի վիր։
Գիւղին հիմնաւորման սկիզբը կը պատմուի սաշ
պէս, աւելի քան վեց հարիւր տարիներ առաջ երեք
թիստանին բնակութիւն կը հաստատեն՝ Տապրնի, Ներքին
Փուլի և Ս. Նշան վանքին շուրջ։ Այս ընտանիքները
յետոյ, չեն զիսեր թէ ինչու, կը թողուն իրենց բնաշ
կարանները և կուգան ու դափաստանի մը վրայ կը
հաստատուին, այսպէս ծնունդ տալով գիւղին որուն
անուան ստուգաբանութիւնը յայտնի չէ, միայն թէ
Քարփուլի կողմը, Պէքերքէ կամուրջին քով ուխտ մը
կայ որը սրատին վրայ խոչոր ծակ մըն է։ Ժողովուրծ
զը վայն կ'անուանէ Ծակ, ուրեմն կարելի՞ է ենթազըւ
րել թէ այդ ուխտի անունով գիւղը կոչուած է Ծագ։

Գիւղացւոց ապրուստի միջոցները հինուց ի վեր
եղած են հողագործութիւնն ու զուրագէթը։ Ամէն տաշ
րի հայրենիք դասցողներուն տեղ նորեր են զաղթեր։

Ամէն տուն ունի կամ ունեցեր է գաղթողներ, երիշ
տասարդներ կը թողուն հայրենի հողն ու տունը, ծը-
նողքը, կը մնկնին օտար երկիրներ բախտերնին վըն-
տըոելու:

Գաղթողները եղած են միշտ երիտասարդները:
Պատանին կ'ամուսնացնեն իր տասնեռութը կամ քսա-
նին մէջ որմէ ետք շատ անգամ տարի մը չ'ապրած իր
ձահիլ հարսին հետ, կը թողու ու կը մնկնի: Հինգ,
տասը տարի իրարմէ հետու կ'ապրին, միայն տարին
մէկ երկու անգամ, գացող և կողներէն իրարու մասին
տեղեկութիւն կ'առնեն: Եթէ պատահի որ տարիներ
ետք հայրենիք վերագտանայ իր բացակայութեան մեծ-
ցած տղան կամ աղջիկը իր հասակին չափ կը գտնէ:
Այսպէս է ընդհանուր պատկերը բոլոր հոյ գիւղերուն
մէջ: Երիտասարդութիւնը կ'երթաց ու շատ հեղ չի վե-
րադառնար ու պատճառ կը զառնայ նահապետական
գերդաստանին վճացման:

Ծագցիները ինքնարաւ են: Կը հերկեն հողը ու
արդինքը միայն իրենց պէտքերուն կը գործածեն:
Բամպակը կը ցանեն, կը մանեն, իրենք կը գործեն
դարձեալ իրենց բաւելու չափով: Ասկէ մօտ յիսուն
տարիներ առաջ կիներ կը հագնէին էնթերի, բայց այդ
հագուստը տեղի տուաւ չըջազգեստին մանաւանդ 1895
էն ետք երբ, զուրպէթը «ջուրի ճամբաց եղաւ», գա-
ցող եկողը շատցան ու չըջումը դէմի «ալա ֆրանկա»ն
արագացու:

Ծագ, Ծակ Քար ուխտատեղիէն զատ ուր կը տա-
նին կապոյտ հազ ունեցողները, մնթակային վզէն
կախելով թղենիի ոստերէ դէրանեներու շարոց մը հազ
կարելու համար, կայ նաեւ Ս. Փօղմոնտիանոս՝ ան-
դամալոյծներու, կոյրերու համար: Ծագի մօտ, գետին
եղերքը, բարձրավանդակի մը վրայ կը գտնուի դար-
ձեալ Ս. Ասրդիս ուխտատեղի մը ուր, կը կարծուի թէ

գոյութիւն ունեցած պէտք է ըլլայ բերդ մը որուն
աւերակները տակաւին կ'երեւան:

1915ին Ծագը, ինչպէս նաև Օվայի միւս զիւղեւ
ըստ գատցան գերեզմանները իրենց բնակչաց: Պատերազմը իր հետ կը տանի աւելի քան 400 Ծագցի: Եթէ երբեք այսօր մի քանի տասնեակ Ծագցիներ կ'ապրին,
անոնք 1915էն առաջ դուրպէթ գաղթողներն են: Աշնոնցմէ շատ ջնջին մէկ մասն է որ կրցեր է պատերազմի բովէն անցնելով իր գոյութիւնը պահել ու վերսկսիլ իր աշխատութիւնը: Հաղիւ այդ ըրած, ահա զանգուածային արտապաղթի դանդը կը հնչէ, խեղճ գեղջուկը լքած հայրենի տունը, այդիներն ու պարտէզները բոլոր, կը հասնի անհարազատ տիեր:

Դ. ԿՈՒԱՆԻ

Արարկիրէն հինգ ժամ՝ արեւելք, Ոսկեզետակին ափին վրայ կը գտնուի կոանի հայաբնակ զիւղը: Գիւղը չորս կողմէն շրջապատուած է ծառ — ծառաստաններով, առջեւն է գետը ուր կը բարձրանան՝ բարտիներ, ուռիներ, ծածկելով գետափին շարուած ջրազացքները:

Գիւղը ունի եկեղեցի ու դպրոց որոնք կառուցուեր են Եւային հանգանակութիւնով: Տիկ. Եւա (կուանու Եւան, ինչպէս կը կոչեն), հօթանասունական թուականներուն, կը մնկնի Պոլիս: Հոն ի հաշիւ եկեղեցիի մը շինութեան հանգանակութիւն կը կատարէ ու վերադարձին իր նպատակին կը հասնի:

Կուանցիք մշակ են: Գիւղացիները սովորութեամբ մը, միայն գարի հաց կուտեն, ատոր համար Օվայիք

կըսեն, «Կռանցիք նաջար են մնացեր ցորեն հայ են կիրեր»:

Ի՞նչպէս միւս հայ գիւղացիներուն, կռանցիներուն ալ ալրուստին մէկ մասը զուրպէթէն կը հոգացուի որ կը դիմեն՝ Պոլիս:

Քսան տուն բնակչութիւն ունեցող գիւղէն միայն հինդ հոգի կ'ապրին, ան ալ ցանուած Հալէպէն մինչեւ Հիւսիսային Ամերիկա:

Ե. ԵՀՆԵՑԻՓ

Կռանիէն Ռոկեգետակը անցնելով, քիչ մը արևելք յառաջնալով կը հասնինք ուրիշ հայաբնակ գիւղակ մը՝ էհնեցիք ուր կան նաեւ մի քանի թուրք տուներ: Էհնեցիք անունը, մեղ նորէն կը տանի Սենեքէրի գաղթին երը, գաղթողներէն մաս մը Ակն հաստատուելէն ետք, ուրիշ մաս մըն ալ ցրուեր է դէպի հարաւ՝ Սշոտկայ, Տիրանիկ, Արարկիր, Օվայի գիւղերը ուր շատ մը գիւղերու և աւերակ ամրոցներու կարգին կ'ապրի նաեւ էհնեցիք — Անիցիք գիւղը:

Էհնեցիք գիւղի գիրքը գաշտային է: Արեւելքը կը տարածուի պարտէզներն ու Տէրպէտերենց ագարակը իր ընդարձակ արտերով: Գիւղը ջրարբի ըլլալուն կ'արտադրեն բրինձ, բամպակ: Ընդեղէնի և արմտիքի բերքերը տուատ են և բախտատամբ աւելի ընտիր: Էհնեցիքցոնց զուրպէթի վայրերը եզեր են՝ Պոլիսն ու Ամերիկան:

Այսօր Էհնեցիք հայոցմէ պարսպուած է: Մի քանի թուրք ընտանիքներ հայոց կալուածքներուն տէրերը դասպներ են:

Զ. ՀԱՅԿՆԻ ԿԱՄ ՀԱՍԿՆԻ

Հացկնի զիւղը կը գտնուի Պարատաղի ստորոտը։
Գիւղը ունի 30 տուն որոնցմէ հինգին մէջ թուրքեր
կը բնակին։ Ունի եկեղեցի բայց քահանայ չկայ, միա-
այն պատահական այցելու քահանաներ ժողովու բղին
հոգեւոր պէտքերը կը հոգան։

Գլուղին մօտ կայ Ա. Գէորգ կոչուած աւերակ վանք
մը ուր ուխտի կ'երթան և եթէ պատահմամբ այդ տես-
դերը փորուին հնութիւններ գուրս կուզան, կը
կարծուի թէ հոգ ժահանակին քաղաք մը զոյտթիւն
ունեցեր է։

Հացկնիցիք առատութեամբ կ'արտադրին ցորեն ու-
խաղող՝ և թերեւս ատոր համար ըսնը են՝ Հաց Գինի
— Հացկնի։

Այսօր հասկնիի մէջ կան երկու հայեր, իսկ գա-
ղութներու մէջ 12 հոգի որոնցմէ 4ը Ամերիկա իսկ 8ը
Հալեպ կ'ապրին։

Է. ԽՈՌՈՋ

«Խոռոչ զիւղի զիրքը իր անուանը համապատաս-
խանող աեղ մ'է, այսինքն խոռոչ մը։ Զորս լիրկ գա-
գութներով լեռնակներու ստորոտը որոնք իրենց ահար-
կու երեւոյթովը բնութեան կմախքը կը թուին։ Զո-
րակի մը մէջ ցիրուցան քանի մը տձեւ չէնքերով, ե-
րեսուն տունէ բազկացեալ զիւղ մ'է որոնց ինը թուր-
քեր են։ Ժողովուրդին վիճակը արգահատելի է, նիւ-

թապէս աղքատ ու բարոյագէս ոչինչ ունին։ Եօթաշնասուն ոսկւոյ թէ ստացուածք, և թէ զրամ ունեցող հազիւ երկու ընտանիք կռն, որոնք հարուստ կ'անուանուին, իսկ մնացած մասը իւր օրապահիկը կէս մը պանդխտութեամբ և կէս մ'ալ երկրագործութեամբ կը ձարեն։ Էրիկ մարդոց մնծագոյն մասը պանդխտութեամբ անցնելնուն, ճնունդ խիստ նուազ և կանայք իւրեանց կազմուածքին անյարմար աշխատութիւններով կ'զբաղին առանց իրենց կոչման ծառայելու։ Հիւրասէր և ժուժկալ են, կանայք զբաստ և պարկեցտ են։

«Թէեւ եկեղեցի մը ունին որ զիւզին զարդն է, բայց ան ալ ժողովուրդին նման թշուառ եղած է, իւր կենաց մնծագոյն մասը այրի մնացած, այսինքն առանց քահանայի։

«Այս զիւզին արեւմտեան հարաւային հորիզոնը կազմով կապճային լեռնակներու ստորոտէն, անձուկ հովտի մը մէջէն զդջալով կը սահի Ռոկեգետակը իւր քեզմնաւրիչ ալին'ըրը, աջ և ահեակ ոռոգելով աւազուտ, անքերի հողերը պազալից արգասաւրութեամբ կը զարդարէ։ Սաղարթախիտ ուսիք, ակնապարար կանաչութեամբ գեղեցիկ անտառակներ ձեւացնելով, բազմատեսակ թոշնոց բոյն, օրան, և առապաստ կը կազմեն, որոնց սրտագրաւ ճոռողումները, ջաղացից անխւներու բիրտ կրինչը, ջուրերուն հոսանաց շառաչիւնին հետ միանալով, վսիմ տեսարանիս զմայլելի ներդաշնակութիւն մը կը յօրինեն։ Քաղցրաբոյք ծաղկունք, բազմերանդ գոյններով պճնեալ, առուակաց սընորները, թումբիկներու գագաթները, սիրագրաւյտաբանին շըքիղութիւն կը պսակեն»։ (Մուշեղ և կալենիկէ էջ 113—119)։

Վերոգրեալ տողերը ականատեսի մը նկարագրութիւններն են որոնք ցոյց կուտան նայ գլուխին վրձա-

կը շատ աւելի ճշգրիտ քան մերինը : Նոյնպէս պատշաճը հրաշաղեղ քնութեան որ կը տարածուի Ասկեղեատակին ափերուն վրայ : Ասկեղեատակը իսքն իր մէջ նեղոս մըն է, և ժողովուրդը անոր չնորհած բարիք ներուն համար անուաներ է — Ասկեղեալ:

Ը. ՄԱՇԿԵՐՏ

Մաշկերտ, Եփրատի մօտ, զառիվարի մը վրայ կը գտնուի որը ժամանակին, իր 600 տուներով գիւղաքաղաք մըն էր ուր կար նաև Գասպար ամիրային պալատը :

Գիւղացիք կ'զբաղին մշակութեամբ և պանդխտութեան համար կը դիմեն՝ Հալէպ, Պոլս, Եղիպտոս :

«Հարաւային արեւելեան կողմէն Մաշկերտ զիւղը մտնելու համար ծառազարդ աղբիւրի մատչեւէն անցնելու է : Այս աղբիւրը տասը քարափոր աւազաններով զարդարուած, ու ոամիկ ժողովրդոց ուխտատեղի մը համարուած է, ջերմախտին տանջուղներուն այս երկրորդ Պրոբատիկէն տեղացիներէն «Վերի Աղբիւր» անուամբ կը յորջորջուի սակայն աւելի ճիշտ անոնը տրուած կ'ըլլար եթէ աղբիւր տրտասուաց կոչուեր :

«Եյս աղբիւրին կիսաբոլոր հրապարակը բաժմանման վերջին կայանն է, հոս աեղի կ'ունենայ միշտ այն ախուր տեսարանը որ, արտասուրով կ'ակսի, ու հոսանքանքով կը վերջանայ : Հոս, կ'ընդունի սիրուհին իւր սիրելիին վերջին համբոյրը, հո՞ս, ծերունի ծընողքը վերջին անգամ իրենց կուրծքին կը սեղմին գեռափթիթ զաւակունքը, հո՞ս քահանան «Ճէր Ուղղեա» ով կը կնքէ սրտերու վրայ ցրտասարսուս կափարիչը՝ գերեզմանի մը իւսաւ հողերէն աւելի կը ճնշէ վատարազդիկ տարագելց վրայ, հո՞ս վերջապէս կը կատա-

բուի այն գտնակալիք հանդէսը, որ մեռեալի ուղարակաւութենէ աւելի սրատաձմշիկ է, մեռեալը ի հանգիստ դիմեն, իսկ պանդուխտը ի տանջանս»։ (Մուշեղ և կալենիկէ)։

Մաշկերտ ունի գունագեղ տեսարաններ, մանաւանդ որ Քարտակը իր ջրվէժներով ու կանաչութիւնով, Ա. Սարգիսը իր բարձր զիրքով իրեն մօտ են։

«Քարտակոյ լեռնակը խրոխտ զիրքէն, ահաւոր տեսքէն ի զատ, նշանաւոր է իւր պարունակած ահաւզին այրերու հետաքրքրական հնութեամբ։

«Այս այրերուն անցքը ճիշտ մէջտեղն է, այնպէս որ, թէ վարէն և թէ վերէն, չըսեմ անհնարին, գէթ զժուարին է ներս մտնել, ստկայն կերեւայ թէ, ժամանակին զիւրամուտ անցք մ'ունեցած է։ Վարէն անցնելու ատեն կը տեսնուի քարով, կիրով և փայտ տով շինուած պատուհաններ և կիսապատեր, այս չէնքը եւ բոսպացի ձանապարհորդաց հետաքրքրութիւնը խիստ շարժած է, սակայն տեղւոյն անմատչելի համարուած զրիցը պատճառու ոչ ոք համարձակած է ելնելու փորձ ընել։ Խամրիե ժողովրդեան առասպելաւ կանութիւնները զարհուրելի և վատանդաւոր տեղ մը կը ներկայացունէին։

«Պատմութեանս թուականէն քսան տարի առաջքանի մը հնասէր և կտրիճ գիւղացիներ ամէն վտանգ և զժուարութիւնք առ ոչինչ համարելով այս այրն ելնելու փորձ ընեն։ և յաջողեցան, սակայն ինչպէս ըսինք, այս ափափոյ ժայռն ի վեր մազլցելով ելնեն անհնարին է, որովհետեւ ամնուազն 18 կամ 20 հարիւրաչափ բարձրութիւն ունի զետնէն մինչեւ այրին անցքը, և զրեթէ նոյնչափ թերեւս աւելի, լեռքան գագաթէն։ Ծառ մ'երկայն և զիմացկուն անզուզներ հաստատուն առասաններով իրարու հետ լաւ մը կապելով փայտէ ամբարտակ մը կ'անգնեցին լեռ-

բան ոտքէն մինչեւ այրին անցքը, որով յաջողեցան
այրը կամ լաւ մը ևս այրին բակը մտնել: որուն մէ-
ջն բացուած դոնակով մը կը մտցուի այրը, որ իրեն
չափազանց ընդարձակութեանը պատճառաւ աւելի լաւ
կ'ըլլար այր ըսուելու տեղ տաշածոյ միապաղաղ քարէ
գլեակ ըսուիլ:

«Այս դղեակը նախնեաց քաջարուեստ ձեռակեր-
աից, ճարտարարութեանցն, և ընաիր ճաշակացը անեղ-
ծանելի մնացած փաստն է: Սենեակներ, խոհանոց մը,
մառան մը և պատճական ջրամբար մ'ունի, սենեակ-
ները կանոնաւոր չափակցութեամբ բաժնուած են, յաջ
և ահեակ, մէջտեղը գաւիթ մը, ձախը մառան, և խո-
հանոցին մէջտեղը ջրամբարը: Այս ջրամբար՝ ամեւ-
նեւին անվաս մնացած է, զարերու եղծիչ անիւներն
երբեք ազգեցութիւն մը չեն ըրած իր վրայ. ժամա-
նակին քանդիչ մուրճը գործաւորին դրուատիչ կռանին
զեռ չէ յաղթանակած, կաթի նման ձերմակ, ապակիի
պէս փայլուն վեռնիճով մը պատած է: Խոհանոցին մէջ
երկու կրակարան կայ, և մառանին մէջ ալ ճանկեր
հաստատուած են: Զըմոնանք նորէն յիշեցունել թէ,
այս դղեակին մէն մի յարկը, չենքը, բաժանումները,
անցքը, գաւիթը, կրակարանները, և ջրամբարը, ա-
սոնք ամէնն ալ կռանին, մուրճին և ուռնային հրա-
շալիքներն են, որ նախնի պէտ մարզերու (ըստ մեւ-
ծամութեամբ ներկայ լուսաւորեալ մարզերու) գաղա-
փարացը մէջ ծնունդ առած, և իրենց ձեսքերովն գործ
դրուած են: Այս այրը իրերասպան զարերու մէջ, բար-
բարոսաց բոնութեանց դէմ իրը պատապարօն շինուած
է, որովհետեւ այրին անցքին երկու կողմը պարսաքա-
րի ահապին կոյտեր կան դիպուած, ըստ աւանդական
պատճութեան այս այրը երկու ճամբար ունի եղեր,
մին շարժական կամուրջով լերան ճակտի անցքէն կը

Ալյաք' Մր. Թիկոս

ՀԱՅՈՒԹՎԱԿԱՐԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ 1914 Ապրիլի 30 թիվ 11 հայտ



մատնուի, որուն նշանները և ցիցերը դեռ կը ցուցանեն, և միւսը այրին մէջէն հետի տեղ մը կը հանէ հզդեր, և այս ալ չատ հաւանական է որովհետեւ այրին շէնքերը վերջացած տեղը, մասանին քովէն մարդ մը ծուելով մտնելու ծակ մը կայ. սակայն ցարդ ոչ ոք համարձակած է մտնել իմանալու համար թէ՝ ո՞ւր կը հանէ այն ձամբան վասնզի օձապտոյտ ձամբայ մ'ըլւլալը լոյսով ծակէն նշանարուած է»։ (Մուշեղ և կալիենիկէ)։

Այս ամրոցէն(*) քիչ մ'անզին կը գտնուի Ս. Սարգիս եկեղեցին։ «Այս եկեղեցին Եփրատայ ափունքէն 35—50 քայլ հեռաւորութեամբ ապառաժի մը վրայ, տեսակ մ'աւազուտ կրով, և սրբատաշ մնծազիր քարերով շինուած է. դուռը խիստ ցած և նեղ, չորս տարեկան տղայ մը հազիւ կրնայ կանզնած ներս մանել, նախնեաց բարեպաշտութեան մէկ օրինակն է։ Ս. եկեղեցի մտնելու տահն խոնարհիլ սովորելու, լուսամուտաները 10—15 հարիւրաչափ լոյսութեամբ և 25—30 երկայնութեամբ քարերու վրայ բացուած ձեղքերէն, որք գեպի ներս հետզհետէ կը լոյնանան, ցերեկ տանեն կարդալու համար լոյսի կը կարօտի, պատերը պարապի մը պատերուն պէս լոյն են, առաստազին ու տանիւ քին միջացը երկու հարիւրաչափէն աւելի թանձրուաթիւնի ունի. չի պիտցուիր թէ, այս չըջապատը ինչո՞վ

(*) «Զորբորդ դարուն, Հայաստանի մէջ, բացի արքայական եւ նախարարական շենք ու փառաւուն պալատներեւ եւ նորակառոյց եկեղեցիներէ կամ հնամենի տանարներէ, զբերէ միւս բոլոր տուները այսպէս բլուրներու կամ զառիւթյուններու կողդին փորուած սորերիրեայ նըլուղներ են։

լեցուած է, ներքին շէնքը հետաքրքրական է, դռնէն
ներս խոնարհելով մտնելու ատեն, միապաղաղ քարէ
աստիճաններուն ստորոտը երկուքի կը բաժնուի, աջ
կողմէն նեղ անցքէ մը յառաջ երթալով՝ յետոյ դէպի
յարեւելս դառնալով աւագ խորանն յանդիման կուզայ
իւր նախնակերտ կամարովիւ: Երկրորդ մասը զատ եւ
կեղեցի մէ, ուրկէ ներս մտնելով, միաձոյլ քարէ զեւ
զեցիկ խորան մը կը տեսնուի դէմտ, որմէ կը մակաս
բերուի թէ, երկու միակրօն ազգերու (հայ, յոյն), եւ
կեղեցին եղած ըլլայ: Սւանդութեամբ կը պատմուի
թէ, այս եկեղեցին երկւորեակ՝ եղբայր ու քոյր հիմա
նած են իրենց գերեզման ըլլալու համար, և որոնց
չիրիմները ահազին կափարիչներով աւագ խորանէն 4-
5 քայլ հնոի եկեղեցւոյ մէջտեղը մինչեւ յարդ անեղծ
կեցած են: Սւելի հաւանականը այն է թէ հին Մաշ-
կերտի եկեղեցին եղած ըլլայ որովհետեւ Մաշկերտի
զիւղը, ի հնումն Եփհատայ տիփանց վրայ բարձրացած
ժայռն գագաթը հիմնուած էր, որուն աւերակները
զեռ կեցած յայտ յանդիմոն կը ցուցնեն տուներուն
իրարմէ ունեցած հնուալորութիւնն ու զիրքը: Մակայն
ամէն տարի Եփհատաց անգութ ալեաց շատ մը զոհեր
տալերնուն, հին զիւղէն գաղթած, երեք քառորդ հե-
ռաւալորութեամբ արդի Մաշկերտ զիւղն հիմնած են, եւ
կեղեցին իրեւ ուխատեղի, և կամ յիշատակ մը
թողնելու համար չեն քանդած, թէնւ զիւղը եկեղե-
ցիէն քառորդի մը հեռաւալորութիւնն ունի, բայց ասիկայ
փաստ մը չէ հերքելու Ս. Սարգս, հին Մաշկերտի եւ

«Տուներուն բնակիչները երեմն ուղղակի բնակա-
րանին տանիքն բացուած անցերէ եւ երեմն ալ սուր-
երկեայ նեղ զետնուղիներէ կը մտնեին ներս»: (Փառան-
ձեմ, էջ 7):

կեղեցին եղած չ'ըլլայ: Ասիոյ մէջ սովորութիւնն կար, և մինչեւ ցարդ կայ, որ եկեղեցիները բնակութենէ բաւական հետի կառուցանեն, որուն համար եկեղեցիներն ալ աւելի գղեակներու կը նմանին քան թէ ազօթառեղիներու:

«Արտաքին շէնքը բազմաթիւ խաչերով զարդարուած է, զրան վրայ արձանապրութիւնն մը կայ, և կը կարծուի թէ թուական ալ նշանակուած ըլլայ, սակայն ժամանակի անողոք խարսոցը եղծած է: Աւանդական հաջուով 1500 տարուան շէնք մը կը կարծուի, վերջապէս այս եկեղեցին թէ գեղեցիկ զիրքովը, թէ ամրակուռ շինութեամբը, և թէ արուեստակերտ զրուագներովը նախնեաց հանձարոյն և քաջազործութեանց մէկ կենդանի վկան է»: (Մոշեկ և Կալենիկէ):

Ս. Սարգս այսօր իսկ կանգուն կը մնայ, հովիւները իրենց հօտերը, կէսօրուայ հանգստի համար հոն կը տանին: Ս. Սարգս իր զոյութիւնը կը պարտի, մնը կարծիքով, նախ իր ամրակուռ շինուածքին և ապա զզրլպաշ քիւրտերուն որոնց համար Ս. Սարգսը Ալիքին հաւասար սուրբ մըն է: Ահա թէ ինչո՞ւ, Ս. Սարգիսի բուք ու բորան օրերուն, երբ հայրենի լեռներն ու գաշտերը ծածկուած են ձիւնով, քիւրտերը կուգան և Մաշկերտցիներուն հետ, մինչեւ եկեղեցին թիւրով ճամբայ կը բանան:

Այսօր Մաշկերտ անմարդաբնակ վայր մըն է, միայն 5—6 հոգի կան իսկ գալութներուն մէջ անոնց թիւը 75ի կը հասնի:

Թ. ԱԱՂՄԿԱՅ

Աւանդութեամբ կ'ըսեն թէ՝ Ս. Սարգիս վանքին
կից՝ քաղաքին կործանումէն ետք, ողջ մնացողներէն
մին, լքելով աւերակ քաղաքը կը թափառի ժամանակ
մը, վերջապէս, Անջրդիէն քիչ մանդին, ջուրի մը վը-
րայ ընսկութիւն կը հաստատէ, որմէ ետք կը կոչուի
սազ մը կայ — ողջ մը կայ:

Սազմկայ զուտ հայաբնակ գիւղ մ'է 35 տուներով:
Գիւղը ունի փոքր, քարուկիր և կեղեցի մը որուն գա-
ւիթը իբրեւ վարժարան կը զործածուի:

Սազմկանի ջուրը նուազ է, պարտէզները քիչ,
արտերը շատ և ընդարձակ, կ'արտապրեն առատ, ըն-
տիր ցորեն: Գիւղացիք ընդհանրապէս ունեւոր են,
հողագործութենէ զատ կը դիմնն նաև պանդխութեան:

Ժ. ՎԱՆՔ

Վանք, Անկօյի Զային ափին վրայ գիւղակ մըն է:
Ունի 25 տուն բնակիչ որոնց 5ը թուրքի կը պատկանին:
Գիւղին դէմ, զեսին միւս ափին, կը կանգնի
բերդ մը որուն ստորոտը տակաւին կ'երեւան հետքե-
րը հին քաղաքի մը: Կը կուրծուի թէ քաղաքին անու-
նը Ս. Մամաս, հին Աղընի տեղը եղած է: Այս աւե-
րակ քաղաքին բերդին յանդիման, Վանշահին վերեւ կը
գտնուի ուրիշ, բարձր, անմատչելի բարձունքով, չորս
յարկանի ամրոց մը: Կ'ըսուի թէ Վանք գիւղի տեղը

հին ատեն գոյութիւն ունեցեր է Ա. Մամաս քաղաքին Վանիք ուր այսօր իսկ փորելու ատեն դուրս կուգան խաչքարեր և լու:

Վանքին վերեւ կանգնող բերդին միայն երեք յարկերը կարելի է բարձրանալ: Առաջին յարկին դուռը քսան մեթք բարձրութեամբ ժայռի մը վրայ կը բացուի: Ներս մտնողին ուշադրութիւնը առաջին անգամ գրաւողը կ'ըլլայ պատին մէջ փորուած խորանը որուն աջ և ձախ կողմերուն վրայ կան բերդին կամ քարայր ամրոցին թեւերը որոնք փորուած են լերան մէջ: Այս թեւերուն մէջ են մարտկոցները:

Երկրորդ յարկը կը բարձրանան խորանին առջեւէն պատին վրայ փորուած սանդուխ մը, այս յարկը ինչ պէս նաև երրորդը առաջինին պէս են: Ամբարները, սենեակները, մինչեւ գետ իջնող քարէ աստիճանով ջուրի ճամբան, բոլորն ալ մուրձով փորուած են, ինչ պէս Մաշկերափ Քարտակ ամրոցը: Առաստաղներուն զարնուած են երկաթեայ կեռեր: Չորրորդ յարկը կարելի եղած չէ տակաւին բարձրանալ: Կը պատմուի թէ օր մը, գիւղացի մը յաջողեր է գագաթը բարձըրանալ, ուր կը խորհին թէ դուռ մը կայ, բայց չէ կրցեր ներս մտնել որովհետեւ դրան երկու կողմը, երկու իրար խաչածեւած սուրեր միշտ կը չարժին...

Գիւղացիք կ'զբաղին հողագործութեամբ ու պարափանութեամբ: Վանքէն քաղաք կուգան տանձ, խնձոր, նշանաւոր է մեղը:

Վանքցի պատանին ալ, մեղլալուսնի օրերէն անմիջապէս վերջ, ճամբայ կ'իյնայ, դուրպէթի ճամբան, տանջանքի ու զրկանքի, զարիպութեան ուղին:

Պատերազմէն վերապրող Վանքցիք, արտագաղթէն գրեթէ անմասն են մնացեր, անոնք հայրենի հողին կառչած կը մնան:

ԺԱ. ՔՈՒՇՆԱՅ

Արաբկիրէն հինգ ժամ հետիուն, Ոսկեպետակին եղերքը, կը կանգնին տուները զուտ հայարնակ Քուշնայ զիւղին, իր հարուստ պարտէղներով, պաղուկ ջուրի հաղարումէկ ակերով, և այս ամէնը շրջապատռած կանաչապատ բլուրներով որոնցմէ մէկուն վրայ կը գոնուի Աստուածամայր ուխտաւեղին:

Ամէն տարի, Աստուածածնայ, հոծ բաղմութիւնով ուխտի կ'երթան Աստուածամայր — Քուշնայ, ճամռատուն, խոշոր նուռներու, տանձի, խնձորի, սերիկելի զեղձի և մանաւանդ խաղողի զիւղը: Այս ուխտագնացութիւնը չարաթ մը կը տեւէ: Հիւրասէր հայ զիւղացին լայնօրէն կը բանայ իր մաքուր, ճերմակ ծեփուած կոկիկ կահաւորումով տան գոները ուխտաւորներուն առջեւ:

Քուշնայիք պառւղներէ զատ իրենց բաւելու չափով կը մշակեն նաեւ ընդեղէն, արմտիք, բանջարեղէն: Գիւղին մէջ արհեստաւորներ չկան, իրենց պէտքերը կը հոգան քաղաքէն:

Քուշնայի մօտ կը գտնուի Խողաղբիւր զուտ թըրքարնակ, սիւննի խալամեներու զիւղը որոնք շատ գէշ վերաբերմունք ունին զէպի հայը և անոնք իրենց վայրենութիւնը ցուցուցին 1915ին: Այդ չքնաղ զիւղը աւերակի վերածեցին, 150 տուներու բնակիչները փացուցին որոնցմէ այժմ միայն 11 հոգի կ'ապրին, ան ալ ցանուած՝ չալէպ, Եղիպտոս և Ամերիկա: Իսկ, անդին զիւղը բոլովին անմարդարնակ է:

ԺԲ. ՎԱՂՇԵՆ

Վաղչէնը, Օվայի զիւղերուն հարսն է, էն զեղեցիկը: Վաղչէն անուան ետին մշուշներուն մէջ թաղուած է պատմական մեծ անցեալ մը, յենած իր 366

կամարակապ, կէս վլատակ աղբիւրներուն և չըջակայ-
քի աւերակներուն և բերդերուն:

Վաղչենէն ժամ մը արեւելք, Եփրատի եզերքը կը
մնայ Պէլէնէկի եկեղեցին աւերակ վիճակի մէջ: Այս
եկեղեցին չորս կողմք, նոյնիսկ մինչեւ գիւղը տա-
կաւին, կ'երեւան առևներու հետքեր որոնց կարգին
աւելի յստակ կը տեսնուին եօթը եկեղեցիներու տե-
ղերը: Պէլէնէկի եկեղեցին քիչ մը վար, կը գանուի
քարայրամբոց մը, սենեակներու բաժնուած զորս տե-
ղացիք կը կոչեն՝ «Քարոք Օտաներ»: Այս ամբոցէն
քիչ մը հեռուն, Եփրատի երկու ափերուն վրայ, լեռ-
ներու լանջքին՝ կը կանգնին երկու բերդեր, զէմ յան-
դիման:

Վաղչենի անունը, կ'ըսեն, հետեւած աւանդու-
թեան մը, Շէն է եղեր: Այդ քաղաքին հարուստ մէկ
քնակիչը, օտար աշխարհներ կ'երթայ, կը զեգերի
երկար ժամանակ ու կը վերադառնայ հայրենիք: Կը
փութայ տեսնել իր ծննդավայրը՝ զրախտ Շէնը, իր
տունը, գրկել իր սիրելիները, իր ձարաւի շրթները
տալ 366 աղբիւրներէն մէկուն ու ծծուլ, խմել զուլաւ
ու պաղ ջուրը, հայրենիքի պորտէն բխած: Ափսո՞ս,
խեղճը յուսախար, կը նստի իր աւերակ տան վլատակ
պատին վրայ, զէմքը ձեռքերուն մէջ առած կ'ողբայ
ու կ'ըսէ. — Վա՛խ Շէն (Վաղչեն): Զկա՛ր քաղաքը,
աւերակ էր...

Վաղչենի ընդարձակ պարտէզներէն չուկայ կու-
պան ձմերուկ, խաղող իսկ արտերէն ընդեղէն և ար-
մըտիք:

Վերապրող 15 տուն հայերէն, 6 անձ կ'ապրի Վաղ-
չեն իսկ մնացածները գաղութներու մէջ:

ԺԳ. ԱՆՁՐԴԻ

Անջրդի, բարձրագլոր, գեղեցկաշէն ու հովասուն պիւղաքաղաք ոըն է որ իր անունը ստացեր է ջուրի նուազութենէն:

«Անջրդի գիւղաքաղաքը որ Արարկիրի և Եփրատի միջնւ կը գանուի, դէպի արեւելք մօտ 300 տուներէ բաղկացած, 120 տուն միայն թուրք ըլլալով, իր բաղամամարդութիւնը հոյակապ եկեղեցիովն ու երկու վարժարաններովը և ժողովուրդին հակայաքայլ յառաջդիմութիւնը, շրջակայ քաղաքներուն և գիւղերուն հիացմունքին առարկան եղած էր, այնպէս որ Անջրդիի վարժարաններուն համար զրսէն բերուած պաշտօնեաներու ցոյց տուած օգտակարութիւնը ամենուն նաև խանձը գրգուած էր, մանաւանդ գիւղի թուրքերուն որոնք լուսթեամբ կ'սպասէին պատեհ առիթի մը որ չ'ուշացաւ:

«1915 Փետրուարէն սկսեալ Հաճի Մեմմէտ և իր գործակալները գործի վրայ էին, կը գրգռեն թուրք ժողովուրդը ընդգէմ հայերուն: Եւ նոյն տարուայ Ապրիլին կ'սկսի ձերբակալութիւնը զիւղի երեւելի անձերու: Ասոնցմէ մաս մը կը զրկեն Ակն ուրկէ ալ Արարկիր հոն, Յորենի Հրապարակը, շրթունքներէն կղպանք ձգելով ձեռքերն ալ պատին կը խաչեն, ամբողջ օրը մնալէ ետք երեկոյեան Արարկիրի մօտ Տիշտերիկի եազին կը տանին ու կ'սպաննեն:

«Ութը տարեկանէն վեր ամբողջ հայ արական սեուը կը լեցնեն կառավարական շէնքը, շրջակայ գիւղերէն՝ Ծագէն, Խոսոչէն, Մաշկերտէն և Սաղմկայէն կը բերեն ուրիշներ որոնց թիւը 400ի կը հասնէր: Ութը օր շարունակ խոշտանգելէ ետք 1915 Մայիս 29ին կը տանին Ակնայ մօտ Արնաուտ խանը ուր նախապէս բերուած էին Վաղչէնի, Քուշնայի, Էննեցիքի, Հասկը-

նիի, Ծասլվարի, Աղընի, Վանքի և Կոտնիի ամբողջ հայութիւնը, որոնք հետզհետէ դուրս կը բերեն և 300 խօսամներու ձեռքով կ'սպաննուին, ասոնցմէ միայն մէկ փոքրիկ կ'ազատի»։ (Անջրդի և Շրջակայ Գիւղեա րու Ոճրագործներու Արարքները)։

1895ի ջարդէն ի վեր Անջրդի միւսիւր կը նստի։ Իր հովանաւորութեան ներքեւ գտնուող զիւղերէն միայն երեքը մեզ կը հետաքրքրեն իրենց հայերեն առունով և բուրք բնակչութիւնով։

Անջրդիէն հիւսիւարեւելք կ'իյնայ Դաֆթի — Դաւիթի — զիւղը որուն մասին այն աւանդութիւնը կայ թէ այդ զիւղը Մենաքէրիմի գաղթին ժամանակ կամ անոր տղան՝ Դաւիթը և կամ ալ անոր իշխաններէն մին շիներ է։ Երկրորդը Մատուռկուն է, զոր թուրքերը Մէնառուկու կ'արտասանեն։ Երրորդը Աշոտկան է որուն մէջ ապրով գեղջկուհիները չափազանց գեղիցիկ են և երեքը թուրք կիներու զիմագիծ չ'ունին։

Անջրդիի արեւելեան կողմը, Եփրատի եղերքը կը քարձրանայ՝ «Անջրդիի դալէ»ն որուն իշխանին առունը կը կարծուի թէ, ըստ որդւոց որդի հասած առունին, Գաբրիէլ Աստուածատուր ըլլալու է։

Անջրդիցիք ունին իրենց արհեստաւորները, կ'ըզբաղին նաև պարտիզապանութեամբ ու կ'երթան զուրպէթ Հալէպ և Պոլիս։

ԺԴ. ԱՂԲՆ

Աղըն, կէս հայարնակ զիւղաքաղաքը կը գտնուի Անկոյի Զային եղերքը, ձորի մը մէջ, շրջապատուած լեռներով որոնք կ'երկարին մինչեւ Եփրատ։

Աղնայ մօտերը կայ Ալանուկ (բերդակ) կոչուած վայրը իր բերդով որուն չուրջ կ'երեւան քաղաքի մը —

Ա. Մամաս — առերակները : Կ'ըսուի թէ քաղաքին աւերումէն ետք, բնակլիչներէն մաս մը եկեր բնակեր են իրենց պարտէզներուն մէջ վայրը կոչելով վաղաւեր որը յետոյ հողին ճերմակութեան համար փոխուեր է Աղընի :

Աղըն կը նստի միւտիւր, ունի 20 գիւղեր որոնց մէ յիշենք այն գուտ թրքաբնակ գիւղերուն անունները որոնք հայերէն են՝ Անդրի, Հաստէք (Հայուտաք), Զրին Բաղնիք, Խողաղբիւր, Գողբնիկ, Հերենիկ (Հերանիկ), Էքերէք (Ագարակ) :

Աղըն ունի եկեղեցի, քահանայ, գպրոց : Ժողովուրս զը բարեկեցիկ է, զուրաբէթ գացողները քիչ են : Աղընայ արհեստաւորները բոլորն ալ հայեր են : Գետին երկայնքին կ'աշխատին 12 ջրաղացքներ որոնցմէ մեծամասնութիւնը կը պատկանին հայերու : Հայերը ունին նաեւ այգի, պարտէզ, արտ որոնց մէջէն առատաօրէն կ'ստանան՝ թութ, ընկոյզ, նուշ, ծիրան, տանձ, խնձոր նշանաւոր է Աղնայ ճերմակ խաղողը որ կրնայ անաղարտ մէկուկէս տարի մասաններուն մէջ առաստաղէն կախուած մնալ :

Աւելի քան 800 հայերէն, այսօր միայն 61 հոգի կ'ապրին որոնցմէ 22 անձ կը գտնուի Հալէպ, 20 հիւս . Ամերիկա 4 Պուլկարիա, 2 Յունաստան, 3 Թրանսսա, 4 Պոլիս, 2 Խորհ . Հայաստան և 4 հոգի ալ Աղըն :

Մենք դիտմամբ այս գիւղաքաղաքին նկարագրութիւնը վերջը ձգեցինք, ցուցնելու համար այն անսագորոյն ճակատագիրը որուն ենթարկուեր է տեղւոյն հայութիւն : Վիճակ մը զոր ո՛չ միայն իրն է այլ քաշայայօրէն իմ ցեղինը : Երեւակայեցէ՛ք, ուրը հարիւր հայութենէն, վարսուն եւ մեկ հոգի կապրին և անոնք ալ ցրուած աշխարհի չորս ծագերուն : Կրկին կարդացէ՛ք թիւերն ու երկիրները, և վայրիկեան մը զլուխնիդ ճեր ափերուն մէջ առած, մտքով թափառեցէ՛ք այն

տարածութեան վրայ ուր ցըռւեր են մեր գաղթաշահարի փոքրանկարը եղող այս գաւառացիները — հեռու ոչ միայն հայրենի տունէն այլ զրկուած իրարմէ: Թող հրձուի մեր գաղան թշնամին իր ծրագիրներուն յաջողութեանը համար, թող պար բռնէ մեր աւերակներուն վրայ: Խսկ մենք, անիրաւուած զաւակները մեր ցեղին, գլուխնիս խոնարհինք ու սպասինք Հայ Տառապանքին Մեծ Երգչին պատգամին առջեւ.

«Չար բռնութեան, աւերածի զաւակներ,
«Խոսպան, աւեր, սեւ փոեցիք ձեր ոժուլ,
«Բնակութիւն, շեն բալաբներ ու Տեւեր
«Անապատի վերածեցիք անվրդով:
«Այսքան աւեր քէ ներեն ձեզ մեր որդիք,
«Թող ողջ աշխարհ հայուն կարդայ նախատինք»:



ԲԱՌԱՐԱՆ

Սառըեւ կուտանք մեր ուսումնասիրութեան մէջ
գործածուած բայց չի բացարուած մաս մը բառեր,
ինչպէս նաև Արաբկիրի բարբառին վերաբերեալ ու-
րեւ բառեր։

Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. Է.

Աշխարուկ—Տղայոց խաղ որուն մէջ մէկուն աչքը կը գոցեն։

Ասդաման — Ասեղի աման։

Արմղան — Նուեր։

Բալլի — Բանալի, յոֆ. բալլիստաններ։

Բամպըլուկ — Կոնճաձեւ Տերենվ բոյս մը։

Բզզնսիլ — Հագուսին վրայ՝ մաւած, թել թել եղած մաս։

Բունբունալ — Բոյն - բոյն - ալ; Ալիսալ, «Կատուն բուն-

դաշն» Տաւս, պղձեայ բարձր եզերով աման։ բունանը»

Դէրտէկ — Ընկուզենիի կամ վարդենիի ոսիկներ, մէջը
պարապ, մասուռայի համար։

Դիրք — Դիրքել — Երկու ծայրերը միայն միացուած սա-
փակ փայտեր։

Դղեկ — Պէս, նման, «կինէ հացին դղիկը մի դառցուներ»։

Դոր — Ուղիղ, ժիտակ, «Դորը խօսեց, դոր դիր»։

Էննէ — Մեծ մայր։

Թ. Դ. Խ. Կ. Ճ. Ա.

Թափել — Թափել (բրուելով), «քապախը բափե»։

Լորբիկ — Լայն, խուռ, «լորբիկ բուր, լորբիկ երես»։

Լոփ — (loaf) Օնառի գլուխ մը (զալիս)։

Խաշլոք — Խաչիլ + ոք, նոր, «Խաչլոք լարը թեթք բրաւ»։

Խապ — Հանգոյց, փոխ առնուած մածուն։

Կակաչուկ — Կարմիր կակաչ

Կատուի կողիկ — Կաղնիի երեւի Տեսակին բոյս մը։

Կարեմուտ — Մահուն ցաւակցութեան երբալ։



Կաւառ — Առու, առուակ:

Կճիկ — Լայն բերանով, պտուկի մեծութեամբ բողող:

Կոյիլ — Կոսրիլ, նեղութիւն «փատը կոյէ, և նեղնից կոյեցայ»:

Կոկան — Չեռքի զալիք, գունդ կլոր քար:

Կովծուծ — Արջառներու մորքերուն կառչող պղտիկ:

Կոր — Կարին: կենդամի մը:

Կործուծ — Մողեզ:

Կոքիլ — Կիլ, «Տեները կոներ է»:

Կողիկ — Անուշեղին ուտելին յազենալ:

Կողցնել — Սկսիլ, զարնել, կրակ վառել, «կրակը Կողցուր»:

Կտաւոց — Վարուած լար, վառած լարի հոս:

Ճըկճըքան — Մախուր, կահաւորուած սենեակ:

Մանուսայ — Մանել+հիւսել - գործուած կերպաս:

Մասուսայ — Դերտեկին վրայ լեցուած քել:

Յ. Շ. Զ. Պ. Ս. Վ.

Յումմի — Միամիս, «Յումմի կնիկ»:

Յուտուարիկ — Խօսի տանող բերող:

Շվրտել — Մազերը քաւել, պտուղը ծառեն ոսերով քաղել:

Զորոս — կծծի, «Զորոս մարդ»:

Զուսս — Ճարպիկ, «Զուսըկեկ տլայ»:

Պառօչ — Լայն բերանով, պղինձէ խորունկ աման:

Պլըս — Հասուն պտուլ:

Պկկալ — Վերքի ցաւ, «Եարաս պկկանը»:

Պոկկալ — Ցատկել, «Վրայէս մի պոկկար» կամ պորթնար:

Սէքու — Պարտեզի եղերքի պաս:

Սլուլուկ — Մրածայր:

Սլվուրուկ — Ողորկ մարմին:

Սուքել — Շինել, «Պատը թեմիզ սուքի»:

Վաթել — Թափել, «Զուրը օրի՞ վաթեսնը»:

Փ. Ք. Օ.

Փչան — Ջիւնափորորիկ:

Քիլեր (cellar) — Մառան:

Քնքլիկ — Ծառին ամենին բարձր կատար:

Օտից — Ունաման, կօշիկ:

Օրսակ — Կեսօր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

		կզ
Մատենագրութիւն	3	
Քեզի	7	
Գլուխ I ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՍԱԻԹԻՒՆ		
Ա. Անդի Քաղաք	9	
Բ. Նոր Քաղաք	16	
Գլուխ II ԶԲԱԴՄԱԻՆՅ		
Ա. Մանուսայագործութիւն . . .	39	
Բ. Շինութիւն	44	
Գ. Ուժելիք	49	
Գլուխ III ԿՐԾՆԱԿԱՆ		
Ա. Տօնական Օրեր		
1. Կաղանդ, Ծնունդ, Բարեկենդան	57	
2. Տեսունեղանաց, Զատիկ, Համբարձում	59	
3. Վարդավառ, Ասուած, Խաչվերաց	61	
Բ. Ուխտատեղիք	63	
Գ. Տնական Բժշկութիւն Արաբկիրի մէջ	65	
Դ. Մահն ու Թաղումը	70	
Գլուխ IV ԱՍԱՑՈՒԱԾՔՆԵՐ		
Ա. Առած	72	
Բ. Անեծք	75	
Գ. Օրինութիւն	77	
Գլուխ V ԱՐԱԲԿԻՐԱՀԱՅ ԿԻՆՔ		
Ա. Աղջիկ	78	
Բ. Աղջիկնես	79	
Գ. Խօսք Կապ	82	
Դ. Նշանութ	84	
Ե. Նշանուածներ	88	

Զ. Հարսանիք		
1. Աղջկան Հիննեն	• • • • •	90
2. Բաղնիք	• • • • •	91
3. Մազ Հիւսել	• • • • •	95
4. Պատկի Արարողութիւն	• • •	101
5. Հարսը եւ իր Կենցաղը	• • •	106

Գլուխ VI ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱՆԱՀԻԽՍՈՒԹԻՒՆԸ

Ա. Անյարմար Ամուսնութիւն	• •	110
Բ. Սեր	• • • • •	112
Գ. Դուրսկիք	• • • • •	117

Գլուխ VII ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԳԻՒՂԵՐԸ

Ա. Ամպրկայ	• • • • •	128
Բ. Շեփոկ	• • • • •	130
Գ. Ծագ	• • • • •	134
Դ. Կռանի	• • • • •	136
Ե. Էհնեցիկ	• • • • •	137
Զ. Հացկնի	• • • • •	138
Լ. Խռոնչ	• • • • •	138
Ը. Մաւկերս	• • • • •	140
Թ. Սաղմեկայ	• • • • •	147
Ժ. Վանիք	• • • • •	147
ԺԱ. Քուշնայ	• • • • •	149
ԺԲ. Վաղշեն	• • • • •	149
ԺԳ. Անջրդի	• • • • •	151
ԺԴ. Աղըն	• • • • •	152
Բառարան	• • • • •	155

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԱԶՆԻՒ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,

Թեեւ վերջերս միայն հանչցած եմ Ձեզ, բայց «Ազդակ»ի Ձեր մի հանի յօդուածները՝ նւմարիս հայրենասերի մը ոգին ընդհամարել տուած են ինձ Ձեր մէջ. քեզ դուք, զեղածիծաղ Լիբանանի ափերէն կ'զգաք հին Արարկիրը ապրեցնել իր հինաւուրց յիշատակներով ու բարեւրով:

Մ'ծ զոհողութեան կարօս եւ չափազանց դժուարին սոյն գրքի արտասպումով, պատանի եւ երիտասարդ սերունդին հայրենաբաղադ աւիտնին քափ տալու վասն նպատակին ծառացած կ'ըլլաք, մղելու համար զիրենք դիպի վարդակարմիր հորիզոնները հայրենի հողին:

Սիրելի Պրճ. Բախսիկիան, պարտականութիւն կ'զգայի գրութեամբ մը մասնակից ըլլալ Ձեզ, զոր միւնցն ատեն հանոյի մը եղած պիտի ըլլար, սակայն անզորմ երկինք... Ամերիկաբնակ անզուզական եղբօրս, Երուանդին մահուան անակնկալ բօրը եկաւ ցնցեց հոգիս իր խորեն վերիվայր տրցելով իմ ամեն տամադրութիւններս ու պատճառեց մեզ մեծ ցաւ ու կսկիծ:

Սպակիր հայրենակիցնիդ՝

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ (Աւանդութիւն, Հիմքաբ,
Պատմուածի)

Լ.ՔՈՒՄ (Սիրահարի մը նամակները՝
գրուած իր ընկերոջ):

ԳԻՆ Խ ՖՐԱՆՔ

Սահալու համար դիմել հեղինակին՝
SARKIS PAKHDIKIAN

B. P. 589
Beyrouth - Liban

Պէյրութի մէջ դիմել՝

Գրասուն Լ.ՊՅԱ
HRANT H. ABADJIAN
B. P. 870 *Beyrouth - Liban*

Ամերիկայի մէջ դիմել՝

H. MAMASSIAN
137½ East 27th St.
New York, N. Y.
U. S. A.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0420086

